

9290

9291

9292

9293


9294

9295

9296

636.7

U-77



ՅՈՒՅԱԿ

ԿՐԹԱԿԱՆ ԵԽ ԶԲՈՍԱԼԻ ՏԵՏՐԱԿԱՑ

Ա. Շատ. վասն Հայրենասիրութեան:

Բ. Քր. Կողմքոս, կամ Ամերիկայի գաղտուիլը . Ա:

Գ. Գիռո թան մէկ տակեախօսութիւնը և Աւարիայի եւ պիտկապոսց հովուակներ :

Դ. Քր. Կողմքոս . Բ:

Ե. Համառառ ազերեւութաբանութիւն :

Զ. Քր. Կողմքոս . Գ:

Է. Բարդական վեպեր, կամ աղջ սիրութ կրթելու յարմար պատճեթիւններ . Ա:

Ը. Յովհաննա տ'Աբգ, կամ Օրէստի օրիորդին պատճեթիւն :

Թ. Առողջաթեան կանոններ :

Ժ. Բարդական թագարներ . Ա:

Ժ.Ա. Տրաւարաց առանձնանալու, մերժեն օրիքն ու մեռնիլը :

Ժ.Բ. Արեւելան Յիշտակազիրներ . Ա:

Ժ.Գ. Բարդական վեպեր . Բ:

Ժ.Դ. Գետն . Գորդեզ . կամ Մեկրիկոյի առնուիլը . Ա:

Ժ.Ե. Պատիարակ մանկանց, կամ բարդական խարհրդական թիւներ աղջ համար :

Ժ.Զ. Գետն . Գորդեզ . Բ:

Ժ.Է. Բարդական վեպեր . Գ:

Ժ.Ը. Ուեն . Գորդեզ . Գ:

Ժ.Թ. *Եկերէս Ման և Հայուսանի վրայ ունեցած ազգեցութիւնը :

Ժ. Պատճեթիւն մասենագրութեան Հայոց . Ա:

Ա.Ա. Տարեցն Գ. եղանակները, կամ Նկարուդիր օրանչելեց . բառթեան . Ա:

Ա.Բ. Բարդական թագարներ . Բ:

Ա.Գ. Վրասրական Արտաւազգայ բարբեն ու վարենար :

Ա.Դ. Տարեցն Գ. եղանակները . Բ:

Ա.Ե. Բարդական վեպեր . Գ:

Ա.Զ. Տարեցն Գ. եղանակները . Գ:

Ա.Է. Միքայյան Մանուկ Պէյն վարուց պատճեթիւնը :

Ա.Ը. Տարեցն Գ. եղանակները . Գ:

Ա.Թ. Արկածք Վարդոց Մամիկոննոց . Ա:

Ա.Լ. Ջումբատիր Բնագասան թեան . Ա:

Ա.Ը. Արկածք Վարդոց Մամիկոննոց . Բ:

Ա.Յ. Եւստիքրաւ Պատճեն թիւն :

Ա.Ֆ. Ուսուշնկթը :

Ա.Ե. Բարդական վեպեր . Ե:

Ա.Ա. Արթուր Արտան Բիմն ուստահարները :

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶԲՈՍԱԼԻ

ՏԵՏՐԱԿԱՆԵՐ

L.Q.

ԴՈՒԹ ՆԱԽԱՊԵՑԻՆ

ՎԱՐՈՒՅՆ ԵՒ ԻՐ

ԱՇԽԱԲՀՎԵՍ ԲՈԼՈՐՑԻՔՆ ԸՐԱՖ

ԵՐԵՔ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆՑ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀՐԵՅ

Հ. ԳՐԻԳՈՐԻԱՆ ՏԵՂԻԿԵՑՆ

— 22 —

ՎԻԵՆԱԾ

ՄԻՒԹ-ԵՐԵԱՆՑ ՏՊԱՐԱՆՔ

1857. Ի Յ Զ .

17286

91(~)04

5-76

Կ.

ԳՈՒԳ ՆԱՒԱՊԵՏՏԻՆ

ՎԵՐՈՒԹՅՆ ԵՒ ԻՐ

ԱՇԽԱԲՀՔԻՍ ԲՈԼՈՐՑԻՔՆ ԸՐԱԺ

ԵՐԵՖ ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅԱՆՑ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԳՐԵՑ

Հ. ԳՐԻԳՈՐԻՍ ՏՕՆԻԿԵԱՆ



ՎՐԵՄՆԱ

ՄԽԻԹԱՐԵՍՆԵՑ ՑՊԵՐԱՆԵՑ

1857. ԹՅԶ.

1002	5463
------	------

卷之三

ԳՈՒԳ ՆԱՏԱՊԵՏԻՆ

ՎԱՐՈՒՑՆ ԵԽ ԻՐ

ԱՅԽԱԲՀԱՀՔԻՍ ԲՈԼՈՐՑԻՔՆ ԸՐԱԾ

ԵՐԵՔ ՇԱՄԲԱՌԴԻՌԻԹԵԱՆՑ

ՊԱՏՄՈՒԹՈՒՆԸ



Յակոբոս Գուգին ծնանիլն ոռ մինչեւ իր առաջին
ճամբորդութիւնն ահցողած կեանքը :

Յակոբոս Գուգ, 1728ին Անդղիայի Եորդ դըք-
սութեան մէջ Հասարակ ընտանիքէ մը ծնաւ, որն
որ վարձու բռնած քանի մ'երկիրներուն մուտ-
քովը կ'ապրէր, եւ ուրիշ շատ զաւկներ ալ ու-
նէր : Ասկից յայտնի է որ Գուգ չէր կրնար աղ-
նուական կրթութիւն մ'ընդունիլ. ուստի իրեն
Համար մեծ բան էր իր գեղին դպրատունը եր-
թալ եւ հոն քիչ մը կարդալ, գրել ու հաշիւ սոր-
վիլ : Երբոր 13 տարւան եղաւ Հայրը զինքը Նիու-
չասդլէն Լոնտոն ածուխ կրող Ուիդպի Նաւին
տիրոջը քով եօթը տարուան Համար ծառայու-
թեան գրաւ, եւ նոյն որոշուած ժամանակը լմըն-
նալով, քիչ մ'ատեն ալ նոյն նաւին մէջ իբրեւ
նաւաստի ծառայեց, մինչեւ որ նաւը ծախուելով,
ինքը Նիուչասդլ դառնալու Համար ստիպուեցաւ
ուրիշ նաւապետի մը վարձկան արուիլ իր ծա-
ռայութեան փոխարէն միայն օրուան ապրուստը
ինդրելով, բայց անիկայ նաւաստոյ Հարկաւորու-

թիւն չունենալով՝ զի՞նքն իր նաւին խոհանոցին ծառայ ըրաւ, ըսելով թէ գուգ իր մականուան նշանակած արհեստը սորված պիտ'որ ըլլայ: Բայց ինքը շուտով իմացուց որ այսպիսի անարդ պաշտօնի համար ծնած չէ, եւ միանդամայն իր վրայ աւելի բարձրագոյն բաներու սաստիկ հակում մը ցուցընելով քիչ մ'ետքը բարեբաղդութեամբ ուրիշ նաւի մը մէջ նաւաղապետի պաշտօնն ընդունեցաւ:

Աս առթով Գուգին ձիբքերն սկսան քանի մ'անձանց յայտնուիլ, բայց իր քանի մը բարեկամներուն դուշակած ատեն թէ ինքը քաջ նաւապետ մը պիտ'որ ըլլայ, ինքն աղեկ իմացաւ որ առանց ուսողութիւն գիտնալու ողորմելի նաւաստիէ մ'աւելի բան մը չիկրնար ըլլալ: Եւ որովհետեւ անանկ բնութիւն մ'ունէր որ անգամ մը միաքը դրածէն ամենեւին ետ չէր կենար, հօրմէն ընդունած եւ իր վաստակէն խնայել կրցած ստակին ամէնքն ալ ուսողութեան եւ նաւական գիտութեանց դաս առնելու զոհեց, եւ տեսնելով որ միայն ծովեղերքէն նաւելով հանքային ածուխ տանելու բերելու ճամբաներն իր վախճանին հասնելու բաւական չեն, սկսաւ իր պաշտօնին աս անձուկ վիճակէն ելլելու միջոց մը փնտուել, եւ իրօք յաջողցուց դէպ ի Հնդկաստան ետքը դէպ ի Բեղերսպուրկ եւ Վիպուրկ, եւ վերջապէս Նորվէգիայի ծովերը ճամբորդութիւններ ընել:

Այս ատեններս Անգղիայի եւ Գաղղիայի մէջ պատերազմ՝ հրատարակուելով Անգղիացիք սկսան քաջ նաւաստիներ փնտուել: Ուստի Գուգն ալ իրբեւ օգնական նաւաղապետ Լուիպուրկն ու Պրըդոն հրուանդաններուն առնուելուն մասնակից եղաւ: Թէպէտեւ աս դէպքիս մէջ չկրցաւ աւելի բարձր պաշտօնի մը հասնիլ, բայց իր մեծերը միաբան վկայեցին որ ինքը գիտութեամբ իր հաւա-

սարներէն շատ վեր է։ Անանկով ալ ինքը դեռ
իր բոլոր պարապ ժամանակներն ուսման ու նա-
ւարկութեան վերաբերեալ գրքեր կարդալու կը
գործածէր, բայց առանց իր պաշտօնին ալ ան-
փոյթ ըլլալու, որուն մէջ միշտ ամենէն աւելի
ճշտութիւն ու փոյթ կը ցուցընէր։

Բայց պատերազմը շարունակուելով, եւ 1759ին
որոշուելով որ Քեպէք բերդը պաշարուի, Գուգն
ալ ծովապետին նաւատորմղին մէջ աւելի բարձր
պաշտօնի՝ այս ինքն, նաւազապետութեան բար-
ձրացաւ։ Աս նաւատորմիղն Օրլէան կղզւոյն վրայ
յարձակում մ'ըրաւ, որուն մէջ Գուգ գերի բըռ-
նուելու վտանգէն պրծելով Գանատա գնաց, որ-
պէս զի նոյն գաւառին մայրաքաղաքին բերդերուն
տակն երեւելի գործքով մ'իր անունը նշանաւոր
ընէ։ Ծովապետն ու նաւատորմղին գնդերուն
հրամանատար անուանի Վոլֆ զօրապետն որոշեցին
որ պաշարուողներուն վրայ սաստիկ յարձակում
մ'ընեն։ Յարձակման բուն գործողութիւնները Ս.
Կարոլոս գետին կողմանէ պիտ'որ ըլլային, բայց
թշնամին խաբելու համար, ուղեցին այնպէս ցու-
ցընել թէ Ս. Լաւրենտիոս գետին մէջէն անցնե-
լով՝ քաղքին վերի կողմանէ պիտ'որ յարձակին.
ասոր համար Գուգին հրաման տուին որ նաւա-
կով ու քանի մը զինուորաց պաշտպանութեամբը
Ս. Լաւրէնտիոս գետէն վեր նաւարկէ եւ գիշեր
ատեն անոր եղերքը նշաններ կանգնէ։ Աս գոր-
ծողութիւնը թշնամին դիտելով անմիջապէս վրայ
հասաւ եւ սկսաւ նշան կանգնողներուն վրայ կրակ
ընել, բայց Գուգ անյողդողդ հաստատութեամբ
ու ճշտութեամբ իր գործքն յառաջ տանելէն ա-
մենեւին ետ չկեցաւ, այնպէս որ ամէն առտու
նշանները կը վերցուէին, եւ ամէն գիշեր Գուգ,
Գաղղիացւոց կրակին միտ չդնելով, իր կենաց
վտանգաւը նորէն կը կանգնէր, պարզապէս անոր
համար որ թշնամեաց մոտագրութիւնն ան կողմը

դարձընէ։ Վերջապէս Ս. Կարոլոսի կողմանէ յարձակելու օրը հասաւ, բայց թշնամեաց սաստիկ դիմադարձութիւնն եւ տեղւոյն դրիցն ամրութիւնը ստիպեցին զԱղջիկ որ միաքը փոխէ։ Եւ որովհետեւ Գուգ անդադար ամէն դիշեր նշանները կը գնէր, պատշաճ տեսնուեցաւ որ խակրպան թշնամին խաբելու համար միայն սկսած գործքերնին հիմա իրօք կատարեն. ուստի մեր քաջնաւազապետը մէկ զիշերուան մէջ ամբողջ Անգղիացւոց նաւատորմիլը գետէն վեր տարաւ։ Անատեն Աբրահամ բսուած բլուրն, որն որ Մոնղլան զօրավարին ետեւի կողմը կ'իյնար, առնուեցաւ, որով քաղաքն ալ եւ շուտ մը բոլոր Գանատսն նուաճեցաւ, բայց Վոլֆ եւ Մոնղլան զօրապետներն ալ նոյն պատերազմին մէջ ինկան։

Ես յաջող արշաւանքէն ետքը Գուգ իր նաւովը մինչեւ խաղաղութեան հաստատուիլը Հիւսիսային Ամերիկայի ծովեզերքը մնաց։ Խաղաղութիւնը ըլլալէն ետքը Անգղիացւոց կառավարութիւնն ուղեց որ Նոր երկրին վրայ, որն որ ձկնորսաց համար շատ օգտակար կղզի մըն էր, ճիշտ տեղեկութիւն մ'ունենայ։ Եւ որովհետեւ Գուգին ունեցած հմտութիւնն եւ անխոնջ աշխատասիրութիւնն արդէն ամենուն ծանօթ էր՝ աս գործքն իրեն յանձնեցին, եւ աս վախճանաւ իրեն պղտիկ նաւմ' եւ 12 հոգի տուին։ Այսպիսի պատրաստութեամբ, 1764ին ճամբայ ելաւ, եւ չորս տարի շարունակ աշխատելով՝ կղզւոյն բոլոր հարաւայինն եւ հիւսիսային եզերքին յատակագիծն առաւ, եւ միանդամայն քանի մը մասնական աշխարհագրական իմացներ ալ նկարեց։ Բայց ստիպուած էր սառուցներու պատճառաւ ամէն տարի Գեկտեմբեր ամսոյն Անգղիա դառնալ, եւ յաջորդ տարին Մարտին մէջ նորէն երթալ, ինչու որ աս սառուցները Նոր երկրին խորունկ խորշերուն մէջ մինչեւ Յունիսիս կը մնան։ Բայց ասկից երկրին կողմանէ ալ դժուարու-

թիւններ պակաս չէին, որովհետեւ բաց ի Էսքիմաց մատնիչ եւ վայրենի ազգէն, որոնք երկրին աւելի ներսի կողմերը կը բնակին, ուրիշ բնակիչ չկար, ոչ արջառ կը գտնուէր եւ ոչ ալ երկրագործութեան հետք մը կը տեսնուէր։ Անոր համար ալ թարմ ուտելիք գտնելու ուրիշ միջոց չկար բայց եթէ որսորդութիւն ու ձկնորսութիւն ընել։ Դուդ ձկնորսութիւնն իրեն մարդիկներուն թող տալով ինքն որսորդութեան կը զբաղէր, եւ ամէն անգամ սագերով, բաղերով եւ ուրիշ թուչուններով բեռնաւորուած կը դառնար։ Ինքն անձամբ կը պատմէ որ անգամ մը ձերմակ արջ մ'ալ սպաննած եւ Էսքիմաց տուած ըլլայ, որոնք նոյնը ուտելէն ետքը անկից շատ մ'ալ եղ հանած ըլլան։ Աս որսորդութեանց մէկուն մէջ դժբաղդութեամբ ձեռքն ունեցած վառօղը կրակ առնելով՝ աջ բթամատը կորսընցուց եւ միւս մատերն ալ վիրաւորեց։ Թէպէտեւ վէրքերը նաւին վիրաբուժէն բժշկուեցան, բայց անկէ ետեւ գրելու համար ստիպուեցաւ գրիչը ցուցամատովն ու միջամատովը բռնելու վարժիլ։



Դուզին առաջին ասմինորդութիւնը։

Ա. Աբրունական գիտութեանց ընկերութիւնը աստղաբաշխութեան յառաջադիմութեան համար օգտակար դատելով, որ Աստղկան արեգական անուին վրայէն անցնիլն, որ երեւոյթն որ 1769ին ամառուան մէջ պիտ'որ պատահէր, Խաղաղական ծովուն կղզիներէն մէկուն վրայէն զննուի, նախընթաց տարին թագաւորին նոյն նիւթին վրայ առաջարկութիւն մ'ըրաւ։ Թագաւորը չէ թէ միայն նոյնին հաւանեցաւ, այլ նաեւ ծովական գործակալներուն հրաման խաւրեց, որ նոյն ճամբորդութեան համար պատերազմական նաւ մը պա-

տրաստեն, եւ նոյն ընկերութեան ստակի մեծ գու-
մար մ'ալ պարզեւեց, որպէս զի կարող ըլլայ
աս գործքիս համար ամէն հարկաւոր բաները հո-
գալ: Ուստի որոշուեցաւ որ աս զննութիւնը Մար-
քէզեան կղզիներէն մէկուն վրայ ըլլայ, բայց Վալ-
լիս նաւապետն ըստ ամենայնի նոյն ատեն իր աշ-
խարհքիս բոլորտիբն ըրած ճամբորդութենէն
դարձած ըլլալով թագաւորական ճեմարանին գա-
հերէցին ուղղակի թուղթ մը գրելով ծանոյց որ,
աս զննութեան համար ամենէն աւելի յարմար կը
տեսնէ ան նոր գտնուած կղզին, զորն որ ինքը
նոյն ատեն գէորգ Գ. անուանած էր, եւ ետ-
քէն Օդահիդի անուամբ ամենուն ծանօթ եղաւ:
Ընկերութիւնը նոյն կղզին աղէկ մը քննելէն ե-
տեւ Վալլիսին խորհուրդն ընդունեցաւ, ուստի
եւ հարկաւոր պատրաստութիւններն սկսան փու-
թացուիլ, եւ անուանի Հավմիք ծովապետն աս
ամէն գործողութեանց առաջնորդութիւնը Գուգ-
երկրաչափին յանձնեց, եւ նոյն պատճառաւ զինքն
օդնական զօրապետ անուանելով աս գործքիս հա-
մար որոշուած նաւին հրամանատարն ըրաւ: Աս
ճամբորդութեան ուրիշ երեւելի անձինքներն էին,
Պանքը, որն որ ետքէն ճեմարանի գահերէց եղաւ,
ասիկայ պարզապէս գիտութեանց փոյթ ու սէր
ունենալուն համար ինքը զինքն առաջարկեց որ
նոյն ճամբորդութեան մասնակից ըլլայ, ան մտօք
որ աւելի բնապատմական եւ մասնաւորապէս տըն-
կաբանական զննութեանց պարապի, եւ զԱռլան-
տէր գիտնականն ալ, ուրիշ շատ նկարիչներով
յորդորեց որ իրեն ուղեկից ըլլան: Ասկից զատ
Գուգ հեան առած էր աս ճամբորդութեան հա-
մար պէտք եղած ամէն տեսակ գործիքներն եւ
գլուխը:

Եյսպիսի պատրաստութեամբ 1768ին Մայիսի
25ին Էնտէալուր նաւը մտաւ, բայց հաղիւ երկու
ամիս ետքը Յուլիսի 30ին գետէն դուրս կրցաւ

Ելլել. Օդոստոսի 13ին Քլիմաւթ խարիսխ նետեց
ու քանի մ'օր ետքը յաջող հովով մը ճամբոր-
գութիւննին սկսաւ, եւ Սեպտեմբերի 12ին Մա-
տէիրա հասաւ, ուր իրեն հետ եղող գիտնական-
ներն իրենց քննութիւնները սկսան:

Սեպտեմբերի 18ին գիշերը Մատէիրայէն ճամ-
բայ ելաւ, բայց ջրի եւ պաշարի պակսութիւն
ունենալով ճամբան դէպ ի Պրազիլիայի եղերքն
ուղղեց, եւ Նոյեմբերի 13ին Ռիօ-Ժանէիրոյի գե-
ղեցիկ նաւահանգիստը մնաւ: Գուգ իր տեղակալը
քաղքին կառավարին խաւրեց, որպէս զի տեղեակ
նաւապետ մը, ջուր ու սառոյց առնելու հրաման
ուղէ: Բայց կառավարին առանց նաւապետ մը խաւ-
րելու անոր խրկած մարդն ալ քովը պահեց, եւ
նախ երկու լրտես ու քանի մը պաշտօնակալներ
խաւրեց, որ երթան իմանան թէ ինչ ազդ են,
ինչ պատճառաւ ճամբորդութիւն կ'ընեն, եւ թէ
իրենց նաւերն ինչ զօրութիւն ունին: Ասոնց հետ
կրցաւ գուգ ցամաք ելլել, եւ ուտելիք գնելու
հրաման ընդունիլ, բայց միշտ պաշտօնակալ մ'իր
քովէն չէր բաժնուեր: Շատ ջանաց հրաման առ-
նուլ որ Պանքս ու Սոլանտէր տունկ ժողվելու
համար դաշտ ելլեն, բայց պարապ տեղ: Աս ան-
վըստահութիւնը վերցընելու համար գուգ փոխ-
արքային իր ճամբորդութեան պատճառն իմացուց,
որն որ ուրիշ բան չէր բայց եթէ Աստղկան ա-
րեգական վրայէն անցնիլը հարաւային ծովին մէջ
զնել: Բայց փոխարքան աստղաբաշխութենէ այն-
չափ չէր հասկնար որ չկրցաւ իրենց ըսածն իմա-
նալ, եւ կարծեց որ կ'ուզեն հիւսիսային աստղը
հարաւային բեւեռէն դիտել: Երկրորդ օրը գուգ
ուրիշ փորձ մ'ալ փորձեց փոխարքային աղերսա-
գիր մը խաւրելով, բայց ան ալ մերժուեցաւ:
Գուգ իր քովը միշտ պաշտօնակալ մը տեսնելուն
վրայ նեղանալով նաւ դարձաւ, եւ չուզեց ալ
ցամաք ելլել, այլ իր տեղակալը խնդրագրով մը

փոխարքային խաւրեց, բայց փոխարքան եւ ոչ
խնդրագիրն ուղեց ընդունիլ:

Ա երջապէս գուգին խնդրած տեղեակ նաւա-
պետն եկաւ, որն որ իրենց առաջնորդ պիտ'որ
ըլլար, եւ քիչ մը թարմ եղան միս եւ ընդե-
ղէն պաշար առնելէն ետեւ Ռիօ - Ժանէիրօյ
գետին մէջ մտաւ: Բայց գետէն վեր նաւարկե-
լու ատեննին յանկարծ Ս. Խաչի դղեկէն երկու
թնդանօթ արձակուեցաւ: Գղեկին կառավարը
գուգին իմացուց որ ինքն առանց փոխարքային
հրամանին չէր կրնար թողուլ որ օտար պատե-
րազմական նաւ մ'անկից անցնի, եւ թէ իրենց
համար ամենեւին իրեն հրաման մ'եկած չէ: Ա-
սանկով զիրենք մինչեւ Դեկտեմբերի Նը սպաս-
ցուց, եւ առաջնորդնին ալ գետին բերանը հաս-
նելնուն պէս զիրենք թողուց գնաց:

Դեկտեմբերի Նին ճամբորդներն անկէ ճամբայ
ելան, եւ լը Մէր նեղուցին բերանը մտան, եւ
երկրորդ օրը Բարկյաջողութեան ծոցին մէջ եր-
կաթ նետեցին: Ըուտ մ'Ամերիգայիք բազմու-
թեամբ ծովեղերք վաղեցին, բայց տեսնելով որ
օտարականք 12 հոգւոյ չափ կան, թողուցին փա-
խան: Անդղիացիք ասոնց քովը մօտիկնալով, ա-
նոնցմէ երկուքն ետ գարձան որոնք գետինը նստե-
լով ճամբուն մէջ տեղը պղտիկ գաւազան մը նե-
տեցին: Ասիկա իրենց բարեկամութեան նշան մը
եղած պիտ'որ ըլլայ, ինչու որ ետքէն զԱնդղիա-
ցիք հրաւիրեցին որ իրենց միւս ընկերներուն դի-
մացն երթան: Երբոր անոնք հրաւերն ընդունե-
լով Ամերիգացւոց բազմութեանը հասան, անոնց-
մէ ալ մտերմական բայց բիրտ ընդունելութիւն
մը գտան: Ասոնց քանի մը թիթեղ ու ապակե-
ղէն գնդակներ պարգեւեցին, որոնք մեծ հա-
ճութեամբ ընդունուեցան: Քիչ մը խօսակցելէն
ետեւ ասոնցմէ երեքը նաւ ալ եկան, եւ մէկը
նաւին վրայ սկսաւ վաղեւ, իրեւ թէ կ'ուղէր նաւն

Երդուքնցընել։ Երեքին ալ հաց ու ապուխտ հրամցուցին, զորն որ տհաճութեամբ մը կերան, բայց գինին եւ օղի խմցընելն անկարելի եղաւ։ Վայրենիներն երկու ժամ կենալէն ետքը ցամաք ելլել ուղեցին։

Աւահանգստին մօտ թանձրախիտ անտառներով ծածկուած լեռ մը կար, որուն գագաթը հարթ դաշտ մը կը ձեւանար, անոր վրան ալ չոր ապառաժ մը բարձրացած էր։ Պանքս ու Սոլանտէր բնագետները, կրին աստղաբաշխն ու Մոնքուս վիրաբուժն ուղեցին բնազննութիւններ ընելու համար աս լերան վրայ ելլել։ Ուստի առառու ըլլալուն պէս 8 սիւամորթ ու 4 նաւաստի հետերնին առած անտառը մտան եւ սկսան լերնէն վեր ելլել։ Կէսօրէն երեք ժամ ետքն անընդհատ քալելով հազիւ կրցան ճախին մը հասնիլ, որն որ ցարասւոյ երեք ոտք բարձր կոճղներով ծածկուած էր, աս կոճղներն այնպէս խիտ էին, որ ճամբայ բանալն անկարելի էր։ Ամէն մէկ քայլ առնելուն ոտքերնին կը սխալէր, եւ եթէ գետինը կոխել ուղեցին ոտքերնին ցեխի մէջ կը մտնէր։ Աս ամէն ճախօրդութեանց վրայ օդին աւրուիլն ալ աւելցաւ։ ‘Նոյն առառուան պայծառ օդը յանկարծ սկսաւ մշուշով պատիլ, ցուրան ալ կոխեց, եւ կծու հով մ'երբեմն երբեմն ձիւն կը ցանէր։ Թէպէտ ճամբօրդներն աս ամէն դժուարութեանց միտ չգնելով ճամբանին շարունակեցին, եւ արդէն ճախնին երրորդ մասն անցած էին, բայց մէջերնէն մէկը լուսնոտելով ճամբօրդութիւնն ընդհատեցին, եւ կրակ մը վառեցին։ Ամենէն շատ հոգնողները հիւանդին քովը մնացին, իսկ զօրութիւն ունեցողները ճամբանին յառաջ տանելով վերջապէս լերան գագաթն հասան, ուր Եւրոպայի բուսերէն տարբեր շատ բոյսեր գտան։’

Յուրան անտանելի էր, սոսկալի ձիւն կուգար, որն ալ երեկոյանալու վրայ էր, եւ հարկ էր որ

գիշերը լեռան գլուխն անցընէին։ Կրին ու Մոն-
քուս հիւանդին տեղը դարձան։ իսկ Սոլանտէր ու
Պանքս որոշելէն ետքը, որ նոր գտնուած աւելի
դիւրին ճամբով մ'օրոշեալ տեղ մը միանան, աս-
դին անդին բայս փնտուելու ելան։ Եւ թէպէտ
դիշերն ալ վրայ հասաւ, բայց երկուքն ալ դեռ
առողջ ու զօրաւոր ըլլալով աղօտ լուսոյ մ'օգ-
նութեամբ իրենց բայս ժողվելու կը շարունակիէն։
Սոլանտէրին խորհրդովն որոշեցին որ նորէն ետ
դառնան, ինչու որ ինքը քաջ բնագէտ մ'ըլլա-
լով՝ աղէկ դիտէր որ արտաքոյ կարգի պաղը հոգ-
նած մարդուն վրայ թմրութիւն մը կը բերէ, եւ
գրեթէ կը սառեցընէ։ Անոր համար իր ընկերնե-
րուն աղաչեց որ չկենան, որովհետեւ կեցուը կ'ըսէր,
կրնայ քնէն յափշտակուիլ եւ նոյն թմրութեան
մէջ սառիլ։ Պանքս ասկէ վախնալով յանձն ա-
ռաւ վերջապահ ըլլալ, եւ իրմէ ետեւ մարդ չժո-
ղուլ։ Բայց քիչ մ'ետքը նոյն իսկ Սոլանտէր չկը-
ցաւ յոգնութեան եւ քունին դիմանալ, եւ ան-
որ քիչ մը յառաջ ընկերներն յառաջ երթալու
կը յորդորէր, ուղեց կենալ եւ յոգնութիւն առ-
նուլ։ Ամէն ընկերները գալու վտանգն իր առջեւը
կը դնէին, իրեն յիշեցընելով իր տուած խրատը,
բայց ինքը բացարձակապէս միտքը դրաւ որ ձիւ-
նով ծածկուած գետնին վրայ պառկի, թէպէտ
եւ Պանքս շատ աշխատեցաւ որ անոր քուն մտնելն
արգելէ։ Որիգարտոս անուամբ սեւամորթներէն
մէկն ալ արդէն ետ մնացած էր։ Պանքս ամենէն
աշխայժմներէն հինգ հոգի յառաջուընէ խաւրեց որ
երթան յարմար տեղ մը կրակ վառեն, իսկ ինքը
Սոլանտէրին քովը մնաց, եւ անոր եւ ուրիշ ետ մնա-
ցովներուն հետ կամաց կամաց ճախինին մէծ մասն
անցաւ։ բայց վերջապէս ամէնք ալ սկսան ըսել
թէ ալ աւելի յառաջ երթալու զօրութիւն չու-
նին։ Ուստի հարկ եղաւ թողուլ որ իւրաքանչիւր-
ոք ուղածն ընէ, այսպէսով Սոլանտէր ու Որի-

քարտոս քանի մը մացառներու կրթնած խորունկ քուն մտան: Երբ որ կրակը վառուեցաւ ուղեցին աս քնացողները անոր քովը տանիլ: Սոլանտէր 5 վայրկեան միայն քնացած էր, անանկով ալ բոլոր անդամներն այնպէս փատցած՝ եւ զիղերն այնչափ քաշուած էին որ կօշիկներն ոտքէն կ'իշնային, բայց կամաց կամաց անդամները զօրանալով կրցաւ քալել: Կամաց կամաց ամէն ձամբորդները կրակին քով ժողվուեցան բաց ի երկու հոգիէն որոնք ցրտին սաստկութենէն սառած էին, եւ գիշերն հոն անցընելէն ետեւ երկրորդ օրը տասը հոգի նաւ դարձան:

Դամբորդներն աս նեղուցին ծովեղերեայ բնակիչքը շատ ողորմելի վիճակի մէջ գտան: Իրենց քաղաքն, որուն որ Պանքս այցելութեան գնաց եւ բարձր աղաղակաւ (որն որ իրենց քաղաքավարական ձեւն էր) ընդունուեցաւ, 12 հիւղերէ կը կազմուէր, որոնք ցիցերով, ձիւղերով ու չորտերեւներով շինուած էին վրանի ձեւով. կաչկառասիքն ուրիշ բան չէր բայց եթէ գետինը ցանուած քիչ մը չոր խոտ, կողով մը, պարկ մը, եւ զուր կրելու համար անասնոյ փամփուշտ մը: Վրանին հաղիւ ծածկոց մը կը կրէին, բայց մարմիննին թէ արք եւ թէ կանայք կարմիր ու սեւ հորիզոնական գծերով զարդարած կուրծքերնէն գնդակներէ, ոսկրէ կամ խեցիէ շինուած զարդեր կախած էին: Ասդին անդին թափառական կը շըրջէին իրենց կերակուրը գտնելու համար, որն որ գլխաւորաբար ծովային անասուններ են: Եւ թէ պէտ անոնցմով կերակուր պատրաստելու համար եւ ոչ ամենահարկաւոր գործիքներն ունէին, բայց անանկով ալ իրենց վիճակին վրայ գոհ կ'երեւային:

Բ. Հունուարի 26ին Էնտէավուրը Հոռնի գլխէն ձամբայ ելաւ եւ Մարտի 1էն յառաջ արդէն 660 մղոն ձամբայ ըրած էր: Աւելի յառաջ երթալով

շատ կղղիներ գտան, որոնց մեծ մասը մարդաբնակ էին. ասոնց գեղեցիկ կանանչութիւնը եւ հաճելի տեսքը ծովէն ձանձրացած նաևաստեաց արտաքոյ կարգի օգտեց: Ապրիլի 11ին Օդահիգի կղղին վերջապէս դիմացնին ելաւ: Դեռ ցամաք չելած կղղեցիք ծառակուրներով իրենց մօտեցան եւ շատ բարեկամական նշաններով, այս ինքն դալար տընկեր եւ ծառի ոստեր մատուցանելով՝ որոնք որ իրենց կամացը համաձայն նաւին բարձր տեղերը կանգնուեցան, զերենք ընդունեցան: Երկու օր ետքը թագաւորական նաւահանգստին (Թագավահի) մէջ երկաժմ նետեցին: Գուգ, որպէս զի վաճառականութեան նիւթերը շատ ծախուելով յարգերնին չկորսնցընեն, առուտուրի զանազան օրէնքներ դրաւ. ուստի միայն պաշտօնակալները վաճառականութիւն պիտի ընէին, իսկ միւսները միայն ուտելիք կրնային գնել: Բաց ասկից խիստ պատիժներով արգելուեցաւ որ կղղեցւոց ամենեւին թշնամնկը կամ վեսաս մը չըլլայ: Այսպիսի պայմաններով Գուգ, Պանքս եւ Սոլանտէր ցամաք ելան, եւ Օվհաւի առաջնորդութեամբն իրենց կայարան ընելու յարմար տեղ մը փնտուելու դացին: Ճամբան կղղեցիք զերենք ուրախութեան աղաղակներով ընդունեցան, բայց միշտ կասկածի մէջ ըլլալով ամենքն ալ ձեռքերնին խաղաղութեան ճիւղեր բռնած էին, եւ երբոր ճամբորդներն ալ նոյն ճիւղերէն ձեռքերնին առին կղղեցիք իրենց ճիւղերը ջրային տեղ մը տնկեցին: Երբոր Անգղիացիք ալ նոյնն ըրին, ան ատեն Հնդիկներուն վախը բոլորովին փարատելով՝ ալ աներկիւղ իրենց մօտեցան եւ սկսան առուտուր ընել:

Երկրորդ օրն աղնուականներէն ումանք իրենց այցելութեան եկան, որոնք ըստ իրենց սովորութեան իրենց մէջ մէկ բարեկամ ընտրեցին, եւ իբրեւ քաղաքավարական ձեւ իրենց սեպհական

զգեստէն կտոր մը հանելով ընտրած բարեկամ
 ներնուն հադցուցին։ Անդղիացիք ալ ասոր փո-
 խարէն իրենց կացին մը եւ ուրիշ ապակեղէն
 խաղալիքներ պարգեւեցին։ Ասոնք զԱնդղիացիք
 իրենց բնակութիւնը հրաւիրած՝ անոնք ալ հրաւե-
 րը սիրով ընդունած ըլլալով, ընդարձակ բնա-
 կարան մը տարուեցան. Հոս Դոոդահաչ անուամբ
 40 տարուան մէկը դիմացնին ելաւ, զիրենք փսիա-
 թի մը վրայ նստեցուց եւ առջեւնին աքաղաղ մը
 հաւ մը եւ անուշահոտ կերպասի կտոր մը հանեց
 մեծ հոգ ցուցընելով որ անոր հոտն առնեն։
 Պանքս ասոր դիմացն իրեն թաշկինակ մ'ու վզա-
 կապ մը պարգեւեց, զորոնք հաճութեամբ ընդ-
 ունեցաւ, եւ ետքինը շուա մը վիզն անցուց։ Երբ
 որ ուրիշէ մըն ալ հրաւիրուելով կերակուր ու-
 տելու վրայ էին, յանկարծ Սոլանտէր իմացաւ որ
 իր գրպանէն տուփ մը մէջի դիտակովը գողցուեր
 է, նոյնպէս Մոնքուսին ալ քթախոտի ամանը։
 Պանքս ասոր վրայ սոսկալի բարկանալով հրացա-
 նին կոթն ան աստիճանի կատաղութեամբ գետինը
 զարկաւ, որ բոլոր ընկերութիւնն անկից փախաւ։
 Ցեղապետը նեղանալով եւ միանգամայն վախնա-
 լով իրեն ձեռքէն բռնած իր տունը տարաւ եւ
 իբրեւ գողցուածներուն փոխարէն կոյտ մը կեր-
 պաս տուաւ, բայց Պանքս նոյնը մերժեց եւ կը
 պահանջէր որ գողցուածներն ետ դառնան։ Ցե-
 ղապետը տնէն ելաւ գնաց եւ քիչ մ'ետքը ար-
 փով եւ քթախոտի ամանով ետ դարձաւ։ Բայց
 տփին մէջ դիտակը չգտնուելով ցեղապետն աւելի
 եւս սարսափեցաւ, եւ Պանքսին ձեռքէն բռնած
 զինքը մինչեւ գող կնկան տունը տարաւ, եւ իրեն
 խորհուրդ տուաւ որ գողին ապակեղէն խաղալիկ
 մը պարգեւէ։ Խորհուրդն ի գործ գրուելով գող
 կինը տնէն դուրս ելաւ գնաց եւ քիչ մ'ետքը
 դիտակը բերաւ։

Տաղոր կղզին պտըտելէն ետեւ ուրիշ աւելի
 ԳՈՒԳ

յարմար տեղ մը չգտնելով որոշեցին որ առջի
կեցած տեղերնին իրենց կայարանը հաստատեն։
Հոս խրճիթ մը կանգնեցին, որն որ իրենց դիտա-
նոցը պիտի ըլլար, ասոր բոլորտիքը ցանկ մը քա-
շեցին եւ 13 նաւաստի պահապան դրին, որոնք
տեղացւոց անկից ներս մտնելով պիտ'որ արդելէին։
Աս ամէն կարգաւորութիւնները լմբննալէն ետեւ
դիտնական ընկերութիւնը կղզւյն ներսի կողմերը
զնելու համար ճամբայ ելաւ. բայց հաղիւ թէ
քիչ մը հեռացած էին, յանկարծ հրացանի ձայն
մը լսելով եւ դարձան։ Պատահածն աս էր. Հըն-
դիկ մը բոնութեամբ ցանկէն ներս մտնելով պա-
հապանի մը ձեռքէն հրացանը յափշտակած էր.
պաշտօնական ալ անդժութեամբ հրամայած էր
որ վրան կրակ ընեն։ Աս դէպքիս վրայ վշտացած՝
ծովեզերք դարձան։ Զէին դիտեր որ արդեօք աս
յարձակումն իրենց դէմ եղած դաւաճանութեան
դործ մըն էր, թէ արդեօք Օվչաւն ալ անոր
մասնակից էր թէ չէ։ Ան ստոյգ է որ ասոր վրայ
կղզեցիք ալ նեղանալով ներսերը քաշուեցան եւ
նաւին ալ ամենեւին չէին մերձենար, մինչեւ որ
Գուգ Օվչաւին ձեռքով իրենց հասկցուց որ
եթէ իրենք յարձակում ընելու ըլլան իրենց վեաս
մը չիհամնիր։ Ասով գոհ եղան եւ բարեկամական
հաղորդակցութիւնը նորէն սկսաւ։ Անդիացիք
ապահովութեան համար դիտանոցին բոլորտիքը
կլոր բերդ մըն ալ շինեցին եւ մէջը Յ թնդանօժ
եւ շատ պաշար տարին։ Հնդիկները չէ թէ միայն
արգելք մը չէին դներ, հապա նաեւ իրենց կօգ-
նէին ձրի ծառեր կտրելով եւ իրենց բերելով։

Դուպուրասյի ցեղապեան իրենց շատ բարեկա-
մանալով իր բնակութիւնը բերդին քովը փոխա-
դրեց եւ հոս իր վրանն Անդիացւոց վրանին
ձեւովը շինեց։ Աս ցեղապետը դգալով ու պա-
տառաքաղով կերակուր ուտել ալ սորմեցաւ։
Գուգ աս միջոցիս հրացանը յափշտակողին գե-

բեղմանը տեսնելու գնաց: Գերեզմանին տեղն իր տանը կից էր, ուր որ ուրիշ Հնդիկներու բնակութիւն ալ կար: Գերեզմանատունը 15 ոտք երկայն, 11 ոտք լսյն եւ նոյն համեմատութեամբ ալ բարձր էր, միայն մէկ կողմը բաց էր, իսկ միւս կողմերն ուռիներէ շինուած վանդակ մը կը պատէր: Դիակը՝ չորս փայտէ սիւնակներու վրայ հաստատուած դագաղի մը մէջ, դրուած՝ եւ վրան ալ ճերմակ կերպասով մը ծածկուած էր: Դիակին քովը կային հանգուցելոյն ղենքերը, գլխոյն կողմը հնդիկ ընկուղի երկու պարապ պատեանները. իսկ ոտքին կողմը քանի մը չոր ճիւղեր, կանաչ տերեւներ եւ քար մը: Դագաղին սիւներէն կախուած էր քսակ մը, որուն մէջ հացի պաղց կտօրներ կը գտնուէին: Գերեզմանատան առջեւն երկու ծառ տնկուած էին, որոնց գագաթը մէջը ջրով լեցուն հնդիկ ընդուղի պատեաններ՝ իսկ բոլորակիրը քանի մ'ամբողջ հնդիկ ընկուղներ կախուած էին: Գուգ զասոնք դիտելու ժամանակ հնդիկները սաստիկ տհաճութիւն կը ցուցընէին, մինչեւ որ թող տուաւ գնաց:

Աստղիկ մոլորակին անցնելուն սպասելու ժամանակնին սկսան կղզւոյն բնութեան սքանչելիքները զննել եւ նկարել, բայց բուն նկարիչնին հոն համելնուն պէս մեռած ըլլալով, միայն երկրանկարիչը կը գործէր, ան ալ ստիպուած էր ուռիանի մէջ գործել, ինչու որ նկարիչը գոյները գեռ թղթին վրայ չդրած՝ ճանճերն անոնց վրան կը թափէին եւ լափելով կը սպառէին:

Միայն ստէպ ստէպ պատահած գողութիւնները զիրենք քիչ մ'անհանդիսա կ'ընէին: Աս մոլութենէն նոյն իսկ ցեղապետներն ազատ չէին, որովհետեւ իրենց ամէն չնչին բաներն ալ հընդիկներուն աչքին անդին գանձեր էին, բայց ան ալ ստոյդ է, որ շատ անգամ անիրաւութեամբ կը զրպարտուէին: Ինչպէս անգամ մը գանքս իր

կարողը կորսնցընելով, սկսաւ նցնը Գուպու-
րայիէն պահանջել. բարեմիտ ցեղապետն առ անի-
րաւ զրպարտութեան վրայ սաստիկ վշտանալով՝
սկսաւ լալ: Բայց ետքէն կտրոցն երեւան ելաւ
որն որ մոռացութեամբ տեղ մը թող տրուած
էր: Պանքս քանի մը պարգեւներով ցեղապետն
տրտմութիւնը վայրկենի մը մէջ անցուց:

Գ. Ծ Հնդիկները շատ մարդասէր, չեղ եւ
այնպէս փոքրոգի են որ փոքր անհաճոյ բան մըն ալ
բաւական է զիրենք յուսահատութեան մէջ ձգե-
լու, բայց րոպէ մ'ետքը կրնան իրենց առջի զու-
արթութիւնն ունենալ: Վայրկենի մը մէջ կրնայ
իրենց վերջին աստիճանի տրտմութիւնը սաստիկ
ուրախութեան դառնալ: Ինչպէս անգամ մը ճամ-
բորգներուն մնավաճառը Գուպուրայիին կնոջն՝ իր
կացինը ծախել չուղելուն համար զարկաւ, տե-
ղացիք ալ զինքը Գուգին ամբաստանեցին: Գուգ
իրեններուն հրամայեց որ պատժելու համար մնա-
վաճառը ծեծեն, բայց Հնդիկներն հաղիւ թէ առ-
ջի հարուածները տեսան, սկսան պաղատելով ա-
ղաւել որ իրեն թողութիւն տրուի, բայց աղա-
չանքնին մերժուելով ծեծը շարունակուեցաւ,
որուն սկիզբէն մինչեւ վերջը Հնդիկները շարունակ
կու լային: Նոյնպէս ուրիշ անգամ մ'ալ Անգղիա-
ցիք Գուպուրայի ցեղապետն արտաքոյ կարգի վըշ-
տացած տեսնելով եւ պատճառն ալ չկրնալով ի-
մանալ, սկսան կասկածիլ որ չըլլայ թէ տեղացիք
դաւաճանութիւն մը նիւթած ըլլան, որովհետեւ
Օվչավ իրենցմէ ոմանց ըսած էր որ չորս օրէն
ձեր թնդանօթներովը խաղ մը պիտի խաղաք-
ասոր համար պահանորգները կրկնապատկեցին:
Բայց իրենց բոլոր զգուշութիւնները պարապի ե-
լան, ինչու որ տեղացւոց կողմանէ շարժում մը
չեղաւ: Եւ երկրորդ օրը Գոմիոն Գուպուրայիին
կինը վաղելով բերդն եկաւ եւ ռանքսին ձեռքէն
բռնելով գրեթէ բռնի զինքը մինչեւ իրենց տու-

Նը տարաւ . Հոս իմացան որ Գուպուրային նաւաս-
տիներուն ծխախոտ ծամելը տեսնելով եւ կար-
ծելով թէ ուտելու բան մըն է նցնէն քիչ մը
կլլեր է : Ծխախոտն իրեն ստամոքսը խառնած
էր . բայց ինքը կարծելով որ թիւնաւորուած է
եւ անհրաժեշտ պիտի մեռնի , յուսահատած ան-
կողին մտած էր : Պանքս իրեն քիչ մը հնդիկ
ընկուզի կաթէն խմցընել տուաւ , որով սիրտը ետ
եկաւ եւ քիչ ժամանակուան մէջ թէ առողջու-
թիւնն եւ թէ իր ուրախութիւնը տեղն եկաւ , եւ
ինքն առաջինն եղաւ որ իր սխալելուն վրայ ծի-
ծաղեցաւ : Ուրիշ ցեղապետ մ'ալ Պանքսէն կե-
րակրոյ հրաւիրուելով Օդահիդիցի աղնուականաց
փառասիրութեան օրինակ մը տեսաւ : Պանքս գի-
տէր որ նոյն ցեղապետը կերակուրները բերանը
տանելու համար իր կնիկը կը գործածէ , բայց
ուզեց որ աս անդամ՝ ինքն իրեն ուտէ , որն որ
անկարելի եղաւ , եւ որպէսզի անօթի տուն չդառ-
նայ հարկ եղաւ որ ուրիշները կերակուրներն իր
բերանը դնեն :

Այիսի առաջին օրը բերդը շինուած լմբն-
ցած՝ եւ աստղաբաշխական գործիքներն ալ ար-
դէն ցամաք հանուած ըլլալով , սկսան ան գոր-
ծիքը փնտուել , որով որ մոլորակին լնթացքը
պիտ' որ զննէին , բայց տեղ մըն ալ չդառնուեցաւ :
Ուզեցին քաղցրութեամբ գտնել , ուստի գտնո-
ղին վարձք մը խոստացան , բայց հետեւութիւն
մը չունեցաւ , եւ սկսան վախնալ , որ չըլլայ թէ
իրենց այնչափ աշխատալի ճամբորդութեան վախ-
ճանին չկարենան հասնիլ : Վերջապէս Պանքսին
ճարտարագէտ հնարքովը տեղացիներուն քովը
գտան , որոնք նոյնը գողցած էին , ինչպէս նաեւ
ամէն մինչեւ նոյն ատեն գողցուած բաներն ալ
գտնուեցան , եւ ձեռք բերուեցան : Բայց նոյն
պատճառաւ տեղացւոց հետ գժտեցան , որովհե-
տեւ իրենց մէկ ծառակուրը բռնեցին , եւ նոյն

իսկ Դոոդահաչ ցեղապետն իբրեւ գրաւ նաւին
մէջ բանտարկեցին : Թէպէտեւ ետքէն զինքը թող
տուին , բայց իրեն եղած անիրաւութեան՝ եւ մա-
նաւանդ զինքը չարչարելուն համար շատ նեղա-
ցած էր , եւ ժողովուրդն ալ իրենց չէր մօտե-
նար , այնպէսով աւուտուրը բոլորովին դադրե-
ցաւ : Ուստի զիբենք նորէն հաշտեցընելու հա-
մար Գուգ մտածեց որ իրեններէն քանի մը հո-
գի առած Դոոդահաչին այցելութեան երթայ :
Ճամբան ծովեղերքը հնդիկներու բազմութեան մը
պատահեցան , որոնց մէջէն շնորհալից դէմքով մէ-
կը ձեռքը ճերմակ գաւազան մ'առած իրենց ճամ-
բայ կը բանար , շատ անդամ կրկնելով Դատի
Դատութանահան , այսինքն Դոոդահաչ ձեր բարեկամն
է : Երբոր նոյն ցեղապետին հասան , որն որ շատ
յարգելի ծերերու մէջ ծառի մը տակ նստած էր ,
Գուգ իրեն տապառ մը պարգևեց , եւ նոյն տեղ-
ւոյն սովորութեան համաձայն անոր կռնակը մետաք-
սեայ զգեստ մը հագցուց : Ցեղապետը շատ հաճու-
թեամբ նոյն պարգեւներն ընդունելէն ետքն , ոտք
ելաւ , եւ զիբենք իր նաւը տարաւ , ուր վրանի տակ
իրենց սքանչելի զովացուցիչ ըմպելի մը խմցուց :

Ասկից ետքը նաւէն ելան , եւ ցեղապետին բնա-
կութեան դիմացի ընդարձակ դաշտը գացին , որն
որ պատնէշով մը պատած էր : Հոս ցեղապետը
զիբենք աւելի եւս պատուելու համար , տեղւոյն
սովորութեան համաձայն , ըմբշամարտութեան խա-
ղը խաղցընել տուաւ . Ինքը քանի մ'երեւելի ան-
ձանց հետ մէկ տեղ թատեր մէջ տեղը նստե-
ցաւ , ուր որ հիւրերուն համար ալ տեղ պա-
տրաստուած էր , բայց անոնք ուղեցին ժողովրդեան
մէջ կենալ , որպէսզի կարենան հոնկից ըմբիշներն
աւելի աղէկ դիտել : Տասը կամ տասուերկու ըմ-
բիշ ասպարէղ մտան , եւ դանդաղ քալուածքով
քանի մ'անդամ շրջան ընելէն ետեւ զանազան
ձեւերով , աչքերնին խոնարհեցուցած , ձախ ձեռ-

քերնին կուրծքերնուն վրայ դրած, իսկ աջ ձեռ
 քով իրարու բազուկն արմաւենւոյ ճիւղ փաթ-
 թելով կոռուցն սկսելուն նշանը տուին: Նոյն մի-
 ջոցին ուրիշ ըմբիշներ ալ եկան, եւ ամէնքն ալ
 իրենց մէջ մէկ ախոյան ընտրեցին աս կերպով.
 ամէն մէկն իր տարածուած մատուցները մէկու մը
 կուրծքը կը գնէր, եւ արմուկները սաստիկ արա-
 գութեամբ կը շարժէր. եթէ դիմացինն ալ նոյն
 ձեւերն ընելու ըլլար, նշան էր թէ ընտրութիւնն
 ընդունուած էր, եւ այնպէսով կուիւը կը սկսէր:
 Կոռուցն էութիւնն աս էր որ, ըմբիշն իր ախոյեա-
 նը կամ գօտիէն կամ ուրիշ տեղէ մը բոնելով
 գետինը կը պառկեցընէր, որուն վրայ տեսարանը
 դիտող ծերերը զանազան ձայներով յաղթու-
 թիւնը կ'աւետէին, եւ միւս հանդիսատեսներն ալ
 նոյնն երեք անգամ երգելու մը պէս կը կրկնէին.
 բայց առանց յաղթողը հպարտութիւն մը՝ եւ ոչ
 ալ յաղթուղը ամօթ կամ բարկութիւն մը ցու-
 ցընելու: Իսկ եթէ երկուքն ալ կարող ըլլային
 զիրար պառկեցընել, բարեկամութեամբ իրարմէ
 կը բաժնուէին: Ասոնց մրցելու ատեն միւսնե-
 րը կաքաւելու զբաղած էին, եւ թէպէտ բոլոր
 հանդիսատեսք 500էն աւելի էին, բայց ամէն
 բան զարմանալի կարգաւորութեամբ ու վայելչու-
 թեամբ կ'ըլլար: Աս հանդէսն 2 ժամ տեւեց,
 եւ վերջը ճաշով մը լմնցաւ, որուն մնացորդները
 ցեղապետն ետքէն նաւ խաւրեց: Ասանկ ցե-
 ղապետին չետ հաշտուելով ժողովուրդն ալ սկը-
 սաւ իրենց մերձենալ եւ առուտուրը յառաջուան
 պէս բանիլ, եւ իրենց հետ ան աստիճանի բա-
 րեկամացաւ, որ ուզեց իրենց անուններն ալ
 սորվիլ, բայց շատ բաղաձայն մէկ տեղ միացած
 ըլլալուն համար չկրնալով արտաբերել, իրենց
 լեզուին համաձայն անուններ դրաւ, ուստի գուգ
 իրենցմէ Դոդէ, Սոլանտէր Դոդանոյ, Պանքս Դո-
 նանոյ, Արին Էրերէչ. կը կոչուէին:

Վոլորակին անցնելու ժամանակը մօտենալով
սկսան աւելի եւս պատրաստութիւն տեսնել, եւ
յուսալով որ օդը պայծառ կ'ըլլայ Գուգ ուրիշ
երկու դիտանոցներ ալ կանգնեց, մէկը Էիմեօ
կղղւցն վրայ Պանքսին տեսչութեան տակ, միւսն
ալ գլխաւոր դիտանոցին արեւելեան կողմը Հիքս
Նաւավարին տակ: Յունիսի Յին առտուանց երկինքն
ամպ չկար, եւ մոլորակին անցնիլը շատ դիւրու-
թեամբ բերդէն զննուեցաւ: Թէպէտեւ իրենց
ճամբորդութեան վախճանին համնելնուն վրայ մե-
ծապէս ուրախ էին, բայց իրենց աս ուրախու-
թիւնը տեղացւոց եւ նաւաստեաց մէջ ծագած
գժութակութիւններով երբեմն երբեմն կը վրդովէր,
որովհետեւ տեղացիք իրենք զիրենք շատ ճարտար
գողեր կը ցուցընէին, եւ Գուգ չէր ուզեր որ
պահապանները գողերուն վրայ հրացան պարպէն,
ինչու որ փոքր գողութիւնները այնպիսի մեծ պատ-
ժոյ մը արժանի չէր համարեր: Բայց պատիսի մէկ
դէպէի մը մէջ տեղացւոց ձկերով բեռնաւորուած
ծառակուր մը բռնել տուաւ, թէպէտեւ ետքէն
մարդասիրութենէ շարժեալ մէջի ձկերը ետ տու-
աւ. բայց նաւակը քովը պահեց յուսալով որ
անով կրնայ գողցուած բանները նորէն ձեռք բե-
րել: Բայց ասոր մէջ սխալեցաւ, որովհետեւ նա-
ւակը բան մը չէր արժեր, անոր համար քիչ
մ'ետքը նաւակն ալ տեղը դարձուց առանց գող-
ցուածներէն բան մը ձեռք ձգելու:

Կոյն ատեններս իրենց բարեկամ ցեղապետի
մը մէկ աղդականը մեռնելով՝ առիթ ունեցան Օ-
դահիդիցիններուն յուղարկաւորութեան հանդէսը
տեսնել: Ցանկով պատած պղտիկ բակի մը մէջ
վրան մը կանգնուած էր երկու փայտէ սիւնե-
րու վրայ հիմնուած, ասոր տակը դագաղով դը-
րուած էր մեռելցն մարմինը գեղեցիկ կերպա-
սով մը պատած: Դագաղին քով իրեւ դից զոհ
դանաղան կերակուրներ դրուած էին: Արանին

վրայ անհամար կերպասներ կը ծփային, որոնք որ
մեռելոյն ազգականց արցունքներուն եւ արեան
մէջ թաթղուած էին, ինչու որ ասոնք դառն ար-
տասուքը բաւական չամարելով, տեղոյն սովո-
րութեան համաձայն իբրեւ սգոյ նշան, ձկան փշով
մ'երեսնին կը վիրաւորէին: Պանքս ուղելով յու-
ղարկաւորութեան մէջ մտնել եւ բոլոր արարո-
ղութիւնները տեսնել ստիպուեցաւ միւսներուն
պէս ինքն ալ իր բոլոր մարմինն ածխով սեւցը-
նել: Ճամբան մեռելին հանդիպողը կը պահուը-
տէր, իսկ նոյնը հեռուանց տեսնողները կը փախ-
չէին, նոյնպէս բոլոր տներն ալ, որոնց քովէն որ
պիտ'որ անցնէր, պարպուած էին: Վերջապէս աս
չուն իրենց բերդին մօտ գտնուող գետը հասաւ,
եւ հաղիւ մէկ ժամու մէջ կրցաւ դիմաց անցնիլ:
Հոն մէկն եկաւ եւ յուղարկաւորութիւնը կա-
տարողներուն մեծին իմադառա այսինքն “ալ հոս
մարդ չկայ,, ըսաւ. ան ատեն մեռելը տարին ան-
տառին մէջ դրին: Եաքէն Պանքս իմացաւ որ մին-
չեւ որ մարմինը փիթի հոն թող կու տան, իսկ
ուկրներն իր ծննդեան տեղը կը թաղեն:

Տեսնելով որ տեղացիք շան միսը խողի մսէն
աւելի ընտիր կը համարին հնդի մը շուն մը տուին որ
իրենց սովորութեան համաձայն եփէ. հնդիկը
շունը խղդեց, եւ խեցիով մը մորթը քերեց հա-
նեց, փորոտիքն ալ դուրս հանելէն ետքը փորն
աղէկ մը մաքրեց: Ասկից ետքը գետինը փոս մը
բացաւ, զորն որ կրակով տաքցընելէն ետեւ, անոր
յատակը հրացեալ քարեր դրաւ ու վրանին տե-
րեւներով ծածկեց. աս քարերուն վրայ դրաւ
շունը բոլոր իր ներքին մասունքներովն, ան ալ
տերեւներով ծածկելէն ետեւ դարձեալ ուրիշ
հրացեալ քարեր դրաւ, եւ փոսը զգուշութեամբ
մը հողով ծածկեց որպէսզի տաքութիւնը դուրս
չելէ: Չորս ժամ ետքը շունը եփուեցաւ, եւ
համեղ միս մ'եղաւ:

Գառգ եւ Պանքս նաւով կղզւոյն բոլորակքը
դառնալով, շատ գեղերու այցելութեան գացին եւ
զանազան ցեղապետներու հետ ունեցած բարե-
կամութիւննին նորոգեցին։ Բայց աս արշաւանաց
մէջ յիշատակելու արժանի միայն իրենց բարե-
կամ Օպէրէա ցեղապետուհւոյն յիշատակարանը
տեսան, որն որ կղզւոյն ամենէն երեւելի ճարտա-
րապետական շինուածքն էր։ Ասիկա երկայն խա-
րսի մը վրայ բրդաձեւ բարձրացած յաղթան-
դամ քարեղէն շէնք մըն էր։ Խարիսխը 260 ոտք
երկայնութիւն՝ 87 ոտք լայնութիւն ունէր, եւ
շէնքին երկու կողմն ալ գագամն ելլելու համար
սանդուղներ կային, որոնք որ կորաղիոնի կտոր-
ներէ շինուած էին։ Ճէնքին մնացած մասը կլոր
քարերով՝ իսկ խարիսխը կարծր բայց աղէկ յըդ-
կեալ քարերով շինուած էր։ բուրգին գագամը
փայտի վրայ քանդակուած թռչուն մը կար, ասոր
ոտքերուն տակն ալ ձկի կոտրած պատկեր մը կը
տեսնուէր։ Աս բուրգը պատով մը փակուած քա-
ռակուսի հրապարակի մը մէջ տեղն էր, որն որ
ամէն կողմանէ 360 ոտք երկայնութիւն ունէր եւ
բոլոր քարայտակ էր։

Աս յիշատակարանէն իմացան որ Վալիս նաւա-
պետին հոն հասած ժամանակը Օպէրէան ինչպի-
սի ճոխութիւն ունէր, եւ նշյնպէս ծովեղերքին
վրայ ցրուած մարդու ոսկրոտեաց բազմութիւն մըն
ալ տեսնելով իմացան թէ ինչու հիմա նոյն իշ-
խանութիւնը կորսնցուցած է։ Որովհետեւ իրենց
հոն հասնելէն հինգ ամիս յառաջ Դիէրրապու-
ցեղը հոս արշաւանք մ'ընելով անթիւ անհամար
մարդ ջարդած էր, որոնց ոսկրները դեռ եղելքին
վրայ ցանուած ցիր ու ցան մնացած էին։ Օպէ-
րէան եւ իր Օմաօ այրը փոխանակ թշնամոյն դէմ
ճակատելու վատութեամբ լերան մը վրայ փախած
էին, թշնամոյն թող տալով որ երկիրը կողոպ-
տելով անապատ դարձնէ, այնպէս որ իրենց

Հպատակները ստիպուած էին իրենց նոր ցեղապետ մ'ընտրել: Հոս կրցան իմանալ նաեւ ուրիշ տեղ մը տեսած ցիցերու վրայ կանգնուած մարդու ծնօտներուն մէկնութիւնը, զորոնք թշնամին իբրեւ աս կոտորածին յիշատակարան կանգնած էր:

Աս կղզւյն բոլորտիքն ըրած ճամբորդութենէն զատ նաեւ կղզւյն ներսի կողմերն ալ քանի մը փոքր արշաւանքներ ըրին: Պահքս հոս ձմերուկի, նարնջի, կիտրոնի, լիմոնի եւ ուրիշ տնկերու եւ ծառերու հունտ տնկեց, զորոնք մասնաւոր՝ նոյն վախճանաւ ժողված էր, եւ հիմա նոյներէն շատերը աղէկ յաջողած ու բազմացած են:

Քուլիսի Ղին ատաղձագործները ճամբայ ելլելու մտօք սկսան բերդը կործանել, եւ Գուգին Էնտէավուր նաւը խարիսխը վերցուց: Երկու նաւաստիք, որոնք որ աս զուարճալի կղզին մնալու մտօք ծածուկ նաւէն փախած էին, բռնութեամբ նորէն նաւ բերուեցան: Անոր հակառակ տեղացի ազնուականներէն Դուբիա անուամբ մէկը Գուգէն հրաման խնդրեց որ իր տասուիրեք տարուան տղուն հետ իրենց ճամբորդութեանն ընկերանայ: Երբոր նաւին առագաստները բացուեցան, գրեթէ կղզւյն բոլոր բնակիչը զերենք վերջին անգամ տեսնելու համար ծովեղերը խունած էին, որոնք բարձրաձայն աղաղակներով իրենց վերջին բարեւը տուին: Դուբիան կղզիէն հեռացած ժամանակին չկրցաւ արցունքը բռնել, բայց ետքէն իր տըրտմութեանը քաջասրտութեամբ յաղթելով, նաւապետին կենալու տեղն ելաւ եւ իրենց ետեւէն եկող քանի մը ծառակուրներու ծիծաղ երեսով նշաններ ըրաւ:

Դ. (Օ)դահիդի կղզին թող տալէն ետքը Հուանէնէ կղզւյն հանդիպեցան, ուր որպէս զի ցամաք ելլեն եւ կղզւյն ներսի կողմերը պտըտին, ստիպուեցան իբրեւ նոյն կղզւյն բարեւելու ձեւ մը,

գլխեն մինչեւ կես մէջքերնին մերկանալ։ Գուգ
աս կղզւոյն Օրէէ թագաւորին՝ որուն հետ նցն
տեղոյն սովորութեան համաձայն իբրեւ բարե-
կամութեան նշան, անուննին փոխած էին, Անդ-
դիայի արծաթ ստակ եւ երկու հատ ալ անագէ
թիմեղ, որոնց մէկուն վրայ իր անունը՝ իսկ միւ-
սին վրայ ալ իրեն նաւին անունը դրոշմուած էր,
պարզեւ տուաւ։

Հուահէինէյէն ալ ճամբայ ելլելով Ուլիկէտ
հասան։ Հոս շատ սնտուկներ տեսան ըստ ամե-
նայնի Հուահէինէ տեսածներնուն նման, զորոնք
Դուբիան Աստուծոյ տուն կ'անուանէր։ Պանքս սըն-
տուկներուն մէջինն իմանալու շատ հետաքրքիր
ըլլալով, սնտուկի մը բերնին մէկ ծակէն ձեռքք
մէջն երկնցուց, եւ հօն շատ լաթերու մէջ փաթ-
թուած 5 ոտք երկայնութեամբ բան մը շօշափեց,
բայց փաթթոցին մէջինը չկրցաւ իմանալ, ինչու
որ Հնդիկներն աս քննութեան շատ մէծ տհա-
ճութիւն կը ցուցընէին։ Աս սնտուկներէն մէկուն
մէջ շուրջ 3 ոտք երկայնութեամբ ծառակուրի
կաղապար մը կար, որուն քով չորս հատ մար-
դու գանգեր կային։ Դուբիան իրենց իմացուց որ
Ուլիկէտացիք Պոլապոլա կղզին իրենց տակը նուա-
ծած էին, եւ ան գանգերն ալ, որոնք որ Պոլա-
պոլացոց զինուորական բրաբիոնն էր, իրենցմէ
աւար առած էին։

Ճամբանին շարունակելով Պուշտով հասան,
ուր որ Գուգ տեսակ տեսակ ուտելիքներ գնեց։
Տեղացիք զիրենք շատ սիրով ընդունեցան, այն-
պէս որ թէ արք եւ թէ կանայք բազմութեամբ
իրենց չորս դին կը ժողվուէին։ որպէս զի անոնց
ծառայութիւն մը մատուցանեն, նեղ ճամբաներու
մէջ բազմութիւնն իրենց ճամբայ բանալու համար
մէկ կարգ կը շարուէր, իսկ այնպիսի տեղեր ուր
որ բոկ ոտքով քալելը դժուարին էր, զիրենք կը ու-
նակնին առած կը տանէին։ Աս կղզիներուն այցե-

լութիւնները Յ շաբաթի չափ տեւեցին, Եւ որով Հետեւ Ուլիէդէա, Օդահա, Պոլապոլա, Հուահինէ, Դապաի Եւ Մաւրուա կղզինները մէկզմէկու շատ մերձ էին, Գուգ զասոնք ամենքը մէկ տեղ Ընկերունեան իշխի անուանեց: Աս կղզեցւոց հետ առօտուր ըրած ատեննին Դուքիաէն մեծ օգնութիւն գտան, որն որ իր նոր բարեկամներուն զօրութեան վրայ արտաքոյ կարգի կը պարծենար:

Զ. (Օդոստոսի 9ին Օդահաէն ճամբայ ելլելով 13ին Օհէդէրօա կղզին գտան, ուր որ կ'ուղէին ցամաք ելլել, բայց տեղացիք այնչափ թշնամութիւն ցուցուցին, որ Գուգ աւելի պատշաճ համարեցաւ նոյն գիտաւորութիւնը թօղուլ եւ ճամբանին դէպ ի հարաւ շարունակել, որպէսզի (նոյն ատենուան գեռ յուսացուած) հարաւային ցամաք եկիրը գտնէ: Նոյն ամսոյն 25ին իրենց Անգղիայէն ճամբայ ելած օրերնուն տարեդարձը կատարեցին. իսկ Յ0ին գիսաւոր աստղ մը տեսան, Եւ անմիջապէս Դուքիան սկսաւ աղաղակել թէ ասիկա Ուլիէդէացւոց համար շատ դժբախտ նշան մընէ, ինչու որ Պոլապոլացիք նոյն գիսաւորը տեսածնուն պէս անոնց վրայ պիտի յարձակէին Եւ լերան մը վրայ պիտի վանտէին:

Գուգ միաքը դրած ըլլալով որ Բարեյուսոյ դլիսուն վրայէն Անգղիայ գառնայ, որով աշխարհաքիս բոլորտիքը դարձած կ'ըլլար, ինտէավուլ նաւը Խաղաղական ծովուն հարաւային արեւմտեան կողմը դէպ ի նոր Ջելանդիա կղզին ուղել տուաւ: Ճոկտեմբերի 6ին երկիր մը գտան, որն որ անշուշտ նոր Ջելանդիայի մէկ մասը պիտ' որ ըլլար. Հոս ծոցի մը մէջ պղտիկ գետի մը բերնին մօտ երկաթ նետեցին: Գուգ քանի մը հոգի հեան առած մակոյկով ցամաք ելաւ Եւ մակոյկին քով չորս պահապան դնելէն ետեւ ինքն սկսաւ դէպ ի դաշտը յառաջանալ: Քիչ մ'ետքը չորս Հնդիկ երկայն նիղակներով զինաւորած՝ մակոյկին վրայ

յարձակեցան, որպէսզի անոր տիրեն, թէպէտեւ
նաւէն զիրենք տեսնելով մակոչին պահապաննեւ-
րուն իմացուցին եւ անոնք ալ մակոչիլ գետին
ընթացիցը թող տալով սկսան փախչիլ, բայց
Հնդիկներն իրենց դործողութիւնները յառաջ
տանելով հարկ եղաւ որ օգի մէջ հրացան մը
պարպեն: Հնդիկները գեռ աս զինուց զօրու-
թիւնը չդիտնալով մէկէն զարմացած անշարժ մնա-
ցին, բայց ետքէն նորէն իրենց բանը յառաջ
տարին: Երկրորդ հարուած մըն ալ դարձեալ օդի
մէջ իրենց վրայ ամենեւին ազգեցութիւն չըրաւ,
եւ իրենցմէ մէկն արդէն իր նիղակը նաւին խո-
թելու վրայ էր երրոր երրորդ հարուած մը զանի
մեռած գետին պառկեցուց: Գուրդ հրացանի ձայ-
նը լսելով եղեցք դարձաւ եւ եղածներն իմա-
նալով հարկ համարեցաւ ցամաքը թողուլ, ուր
որ Հնդիկներու բազմութիւն մը ժողվուած մին-
չեւ երկրորդ առառւն ժողովք ընելու վրայ էին:
Երկրորդ օրը նորէն ցամաք ելան որ իրենց հետ
առուտուր ընելու երկրորդ փորձ մըն ալ ընեն.
Գուրիան իր լեզուաւը, զորն որ իրենք ալ աղէկ
կը հասկընային, սկսաւ զիրենք յորդորել, բայց
օգուտ մը չունեցաւ, եւ իրենց պատասխանն ու-
րիշ բան չէր բայց եթէ թշնամութեան ձեւեր:
Ասոնցմէ մէկը յանդգնեցաւ նաեւ երկու ընկեր
ալ հետն առած ճամբորդներուն մերձենալ եւ
քիչ մատեն առուտուր ընելին ետեւ մէկէն կրի-
նին հրացանը յափշտակեց եւ սկսաւ նոյնն իրբեւ
յաղթանակ իր գլխուն վրայ դարձընել, որով իր
միւս ընկերներն ալ աւելի համարձակութիւն
ստացան: Գնդակի հարուած մը զինքք մեռած գե-
տինը պառկեցընելով մնացած երկու Հնդիկներով
եւ ուրիշ 30 հոգւով կոխւ մը սկսաւ, բայց հրա-
ցանի հարուած մ'իրենցմէ քանի մը հոգի վի-
րաւորելով զիրենք ստիպեց որ գետէն անդին
անցնին: Ճամբորդներն ասոնց հետ առուտուր ը-

Նելէն յուսահատած երբոր ծոցէն դուրս կ'ելլէին,
 Հնդկաց երկու նաւերուն հանդիպեցան, որոնցմէ
 պղտիկը թիավարելով կրցաւ փախչիլ, իսկ մեծն,
 թէպէտ եւ առագաստները ժողվելով եւ թիա-
 վարելով ուզեց ինքն ալ փախչիլ, բայց զիրենք
 ուշ տեսած ըլլալով չկրցաւ, եւ երբոր Դու-
 րիային հրաւերը ընդուռնելով հրացան մը պար-
 պուեցաւ, ան ատեն ստիպուեցաւ կենալ, բայց
 յարձակման պատրաստուելով: Կաւին մէջ 7
 Հոգի միայն կացին, որոնց զէնքերն էին նաւին
 թիակները, քարեր եւ ուրիշ ասանկ քանի մը
 յարձակողական զէնքեր: Ճամփորդներն իրենք զի-
 րենք պաշտպանելու համար ստիպուեցան ասոնց
 վրայ կրակ ընել, որով չորսը մեռան. իսկ մնա-
 ցած երեքը ծով նետուեցան եւ սկսան լողալով
 փախչիլ, եւ անհաւատալի կատղութեամբ իրենց
 կորիւր յառաջ տարին մինչեւ որ վերջապէս ձեռք
 ինկան: Երբոր աս խեղճ պատանիները բռնուած
 նաւ բերուեցան, կարծելով թէ անմիջապէս մա-
 հուան վճիռ պիտի ընդունին, ահով դողով ե-
 րեսի վրայ գետինն ինկան: Բայց շուտ մ'իրենց
 զգեստ հագցուցին եւ առջեւնին կերակուր դրին.
 Դուրիան ալ զիրենք այնպէս մսիթարեց, որ վա-
 խերնին ուրախութեան դառնալով սկսան երգել:
 Երկրորդ օրն աս պատանիները ցամաք հանեցին
 յուսալով որ անոնց ձեռքովս տեղացւոց հետ կըր-
 նան ընտանութիւն մ'ընել. նոյն երկիրն անոնց
 թշնամեաց երկիրն ըլլալով իրենց աս վերջին
 փորձն ալ պարապի ելաւ: Ուստի եւ իրենց հար-
 կաւոր պաշարն ալ չգտնելով նոյն ծոցը Աղու-
 թութեան ծոց անուանեցին, եւ անկից հեռացան:
 Թէպէտեւ նոյն երեք պատանիներէն, որոնք որ
 իրենց հայրենիքը հասած էին, յորդորուած, շատ
 հնդիկներ իրենց նաւը մօտեցան, բայց ասոնցմէ
 մէկու մը հետ երկայն ատեն բարեկամութիւն
 ընելը գրեթէ անկարելի եղաւ: Զինաւորուած

Հնդիկներու գնդեր մեծ ծառակուրներու մէջ
 ժողվուած տուուտուր ընելու պատրուակաւ ին-
 տէավուրին կը մերձենային, բայց միտքերնին նոյնն
 աւարել էր. Երբեմն երբեմն անհրաժեշտ հարկ
 կ'ըլլար անոնց վրայ կրակ ընել: Ինչպէս անգամ
 մը ճամբան ձկնորսներու հանդիպելով իրենցմէ
 ձուկ գնելու ատեննին ասոնք Դուքիային Դաեէդո
 տղան յափշտակեցին եւ իրենց ծառակուրին մէջ
 առած՝ սկսան փախչել: Ասոնց աւարը ձեռքերնէն
 առնելու համար հարկ եղաւ որ կրակ ընեն, որով
 մէկը մեռաւ, եւ մէկալներն ալ շփոթութեան
 մէջ իյնալով Դաեէդոն կրցաւ ծով նետուիլ եւ
 լողալով պրծիլ: Աս տեղս, որն որ հրուանդան
 մըն էր Քենաքբէր՝ այսինքն Գող մանկանց անուա-
 նեցին: Ծովեզերքին քովէն ճամբանին յառաջ
 տանելով մեծ ծառակուրի մը հանդիպեցան, որն
 որ իրենց վրայ սկսաւ յարձակիլ: Աս ծառակուրն,
 որ իրենց մինչեւ նոյն ատեն տեսածներնէն
 ամենէն մեծն էր, 68½ ոտք երկայնութիւն, 5
 ոտք լայնութիւն եւ 3½ ոտք խորութիւն ունէր:
 Աս պատերազմող ազգին կուուիլ տեսնելու բան
 է. ասոնք դեռ կոռուելու չսկսած քաջալերութիւն
 ստանալու համար զարհուրելի ձեւեր կ'ընեն, աչ-
 քերնին կը դարձընեն, արտեւանունքնին վեր կը
 բարձրացընեն, լեզունին դուրս կը հանեն անսնկ
 որ զարհուրելի կերպարանք մը կ'ունենան. Ետքէն
 կը սկսին պատերազմի երգն երգել, որն որ եր-
 կայն եւ տիսուր հառաջանքով մը կը լմնայ: Աս
 երդին կանայք ալ կ'ընկերանան նոյն ձեւերն ի-
 րենք ալ ընելով: Գրդուելու համար հասարակօ-
 րէն հետեւեալ խօսքը կը գործածեն. Հարուսակ
 նարումաէ, հասքէ ուսուա ա բարու-բարու օիէ. որն որ
 կը նշանակէ “Յառաջ գացէք, յառաջ գացէք,
 եւ մեր բադու-բադուովը զամէնքն ալ կը սպան-
 նենք,,: Բադու-բադուն, որն որ իրենց մէկ զէնքն
 է, կանանչադոյն թափանցիկ քարէ շինուած է,

կրակի թիակի ձեւ ունի սուր բերնով եւ կարծ
կոմով. աս զէնքը մօտանց պատերազմելու կը ճա-
ռայէ եւ այնպէս զօրաւոր է որ կրնայ մէկ հա-
րուածով մարդու գլուխ մը ջախջախնել: Ասկից
զատ ունին նաեւ մէկ ոտք երկայնութեամբ նոյն
պէս քարէ շինուած տեսակ մը կացին, երկայն
նիզակ եւ շուրջ 5 ոտք երկայնութեամբ գաւա-
զան մը, որն որ մեր գեղարդներուն ձեւն ունի:

Է. Աս ժամանակներս ինտէավուր գրեթէ ցա-
մաքէն քիչ մը հեռու իրեցաւ, բայց Գուգին յա-
ջողակութեամբն ու ճարպկութեամբը վտանգէն
ազատեցաւ: Նոյեմբերի 9ին Գուգ Կրինին հետ
հարկաւոր գործիքներն առած ցամաք ելաւ, որ-
պէսզի փայլածուին արեգական վրայէն անցնիլը
զննէ, որն որ ուզածնուն պէս կատարուեցաւ:

Դեկտեմբերի 5ին Վղզեաց ծոցը թող տուին,
նոյն ատեն հովի հանդարտութիւն մըն է տիրեց,
եւ ինտէավուր ցամաքին այնչափ մօտեցաւ, որ
թէպէտեւ միշտ ալեաց խոխոջելուն ձայնը կար,
ի վերայ այսր ամենայնի տեղացիք եղերքէն կըր-
նային իրենց հետ խօսիլ: Մակսկը վար իջեցուցին
որ նաւին առաջքը դարձնեն, թէպէտեւ կորս-
տենէ ազատելու յսս ունեցող չկար: Բայց նոյն
ժամանակը ցամաքէն թեթեւ հով մը փչելու սկը-
սելով՝ զիրենք աս վտանգաւոր դիրքէն ազատեց:
Նոյն ամսոյն 30ին երկիր մը տեսան, որն որ Վան-
տիեմնի երկրին Մարիամ հրուանդանն էր, ինչ-
պէս որ իրենք ալ նոյնը կը կարծէին, եւ 1770ին
Յունուարի 14ին Շարլոթ թագուհիոյն նեղուցին
մէջ հանդիսատ խորշի մը մէջ երկաթ նետեցին, որ-
պէս զի նաւերնին նորոգեն: Հոս ուռկանով ձկի
մէծ բաղմութիւն մը բռնեցին, մէկ անդամով մի-
այն գրեթէ 3 կենդինար: Անոյշ ջրի ընտիր աղբիւր
մըն ալ գտան: Երկրին մէջերը զննած ժամանակնին
Հնդիկներու ընտանիք մըն ալ գտան, եւ բացայսյտ
նշաններով իմացան որ ասոնք մարդու միւս ուտե-

լու սովորութիւն ունին, բայց աս նիւթիս նկատմամբ երկրորդ ճամբորդութեան մէջ աւելի պայծառ տեղեկութիւն պիտի ունենանք: Գուգ յարմար տեղ մ'ընտրելով ցից մը կանգնեց եւ վրան Անդղիացւոց ազգային դրօշը կախեց, եւ անունն ալ ի պատիւ իրենց թագուհւոց Շարլոդի ծոց անուանեց: Աս հանդիսութեան ներկայ գտնուող Հնդիկներուն դրամ եւ սրածայր գամ պարզեւեցին, եւ թագուհւոց կենացը համար քանի մը դինւոց շիշ պարպելէն ետեւ, պարապ շիշերը դինին բերող Հնդկին պարգեւեցին, որն որ արտաքոյ կարգի ուրախութիւն ցուցուց:

Փետրուարի 5ին Նոր Զելանդիայի աս կողմն ալ թող տուին եւ երկայն ատեն ճամբայ ընելով Յ կամ 4 կղզիներու հանդիպեցան, որոնց ինչպէս նաեւ ուրիշ հրուանդաններու, գլուխներու, ժայռերու զանազան անուններ դնելով յառաջ գացին: Այսպէս Նոր Զելանդիային բոլորտիքն ամրող գառնալէն եւ ան նեղուցն, որ բոլոր Նոր Զելանդիան երկու մաս կը բաժնէ, եւ ետքէն գուգի նեղուց անուանուեցաւ, գտնալէն ետեւ հաւապետութեան ծոցին մէջ փայտի պաշար առնելով՝ եւ ջրոյ տակառներն ալ լեցընելով, ճամբայ ելան, ոյնու մտօք, որ Արեւելեան Հնդկաստանի վրայէն հայրենիքնին դառնան:

Վարիի 19ին Նոր Հոլանտան գտան, եւ 28ին Պոդնանի ծոցին մէջ երկաժ նետեցին, ուր ցամաք ալ ելան, թէպէտ եւ տեղացիք ուղեցին ժանիքներով՝ ընդդիմանալ, բայց հրացան մը պարպուելով անտառը փախան: Ճամբորդները տեղացւոց պարպուած հիւղերուն մէջ մարդուիտներ եւ ուրիշ զարդարանքի վերաբերեալ աւարկաներ ձգեցին, եւ քանի որ աս երկիրը կը գտնուէին ամենեւին վնաս մը չկրեցին: Տեղացիք նաւը բոլորովին անտարբերութեամբ կը տեսնեին, թէպէտեւ մինչեւ նոյն ատեն այնպիսի բան մը չէին

կրնար տեսած ըլլալ: Հոս տեսակ մը տափարակ ձուկ բռնեցին, որն որ 180 լիտր (օդգա) կշռեց:

Դուդ շատ փութով ու հանճարով 1300 մղոնի ընդարձակութեան մէջ շարունակ նոր տեղեր գտնելու վրայ էր, բայց յանկարծ ինտեավուր մեծ վտանգի մը մէջ ինկաւ: Յունիսի 10ին իրիկունը ճամբորդները՝ յաջող հով մ'ունենալով եւ ծովին խորութիւնն ալ 11 գրկաչափ ըլլալով, իրենք զիրենք բոլորովին ապահովութեան մէջ կրկարծէին եւ լրացեալ լուսնին լուսովը իրիկուան ճաշը կ'ուտէին, երբոր իրենց ծանուցուեցաւ որ ծովուն խորութիւնը 8 գրկաչափի ինջեր է, որուն վրայ ամէնքն ալ խոռոված իրենց պաշտօնին վաղեցին: Բայց քիչ մ'ետքը ծովուն խորութիւնը 20 գրկաչափ գտնելով հանդարտեցան կարծելով որ խոռովի մը վրայէն անցած են: Բայց կէս գիշերէն երկու ժամ յառաջ յանկարծ նաւը խրելով ժայռի մը վրայ նստեցաւ եւ անշարժ մնաց միայն ծովուն ալիքներէն քիչ մը կը շարժէր: Ամէնքն ալ զարհուրած՝ նաւին վրայ ելան, եւ կը վախնային որ չըլլայ թէ կորաղիոնի ժայռ մ'ըլլայ, որն որ իր սուր եւ հատու ծայրերովը կրնար նաւին յատակը կտոր կտոր ընել: Ծուտ մը առագաստները ժողվեցին, եւ ծովը չափելու համար մակովները ինջեցուցին: Իմացան որ ժայռերու շղթայի մը վրայ կը գտնուին, եւ նաւը երկու ժայռի մէջ մտած է: Ծուտ մը սկսան ամենայն ճգամբ աշխատիլ որ նաւն աս վտանգաւոր գիրքէն աղատեն, բայց բոլոր ջանքերնին պարապ եղաւ: Ալիքներն անդադար նաւին կողին կը զարնէին եւ անոր տախտակները խորտակելով՝ ծով կը թափէին: Միայն մակընթացութիւնը կրնար զիրենք աղատել, բայց անոր ժամանակն ալ դեռ չեռու ըլլալով, չէին յուսար որ նաւը մինչեւ նոյն ատեն ալեաց ուժգին հարուածներուն դէմ կարող ըլլայ դիմանալ: Չեռք զարկին ջրհաննե-

բով նաւին մէջ մտած ջուրը պարպել, մէկ կողմանէ ալ իրենց բեռերն եւ նոյն իսկ ուտելեաց մէկ մասը ծով թափել, որով նաւն սկսաւ թե՛մեւնալ: Երկրորդ առտուն մակընթացութեամբ ծովը բարձրանալով՝ նաւն սկսաւ տեղեն շարժիլ: Բայց քանի որ ծովը կը բարձրանար այնչափ աւելի նաւը ջուր կ'առնուր, այնպէս որ չորս ջրհան նաւին ջուրը պարպելու չէին բաւեր: Քսանուչորս ժամ անդադար աշխատելէն ետեւ երբ որ ամէնքն ալ վերջին աստիճանի յօգնած՝ ալ չէին կրնար գործքերնին յառաջ տանիլ, յանկարծ յաջող հով մ'ալեաց օգնութեամբը նաւը ժայռին վրայէն հանեց: Ըուտ մ'առագաստները պարզեցին եւ սկսան ցամաք մօտենալ: Ամսոյն 17ին հանդարտ նաւահանգիստ մը մտան որպէսզի եղած վեամները նորոգեն, չոս իմացան որ ժայռի կտոր մը նաւին ողնափայտը ձղքելով մէջը մտեր է, որն որ եթէ իյնալու ըլլար մեծ ծակ մը պիտի բացուէր եւ աւելի մեծ վտանգի մէջ պիտի իյնային:

Աս ժամանակներս մէջերնին լնդագարութեան ախտը մտաւ որմէ թէ պաշտօնակալք եւ թէ հասարակ նաւաստիք առանց զանազանութեան կը բռնուէին, միայն նոյն ատեն որսացած ձկերու եւ կրաներու բազմութիւն մը, եւ գտնուած առատ բանջարեղէնները նոյն հիւանդութեան շուտով դադրելուն շատ օգնեցին: Նոյն տեղուան բնակիչներն ի սկզբան ճամբորդներուն այնչափ չէին մօտենար բայց կամաց կամաց սկսան անոնց քովը գալ: Օր մ'աս վայրենիներէն տասը հոգի Գուդին նաւն եկան, եւ չոն կրեայ տեսնելով, որն որ իրենց շատ հաճելի էր, խնդրեցին որ իրենց տրուի: Բայց իննդիրքնին չկատարուելով եւ բռնութեամբ ալ չկրնալով առնուլ, բարկացած իրենց ծառակուրը ցատքեցին եւ ցամաք ելլելով բոլոր նոյն տեղուանքը ծածկող չոր խոտերուն կրակ տրուին. Վայրկենի մը մէջ խոտը սոսկալի եղանա-

կաւ բռնկեցաւ եւ ճամբորդաց ցամաք հանած կարասիներուն մէկ մասն այրեց : Ճամբորդները վայրենիներուն վրայ հրացան մը պարզելով՝ զի՞րենք անտառը փախցուցին : Քիչ մը վերջն անտառներուն մէջն ալ հրդեհ ելաւ, բայց վնաս մը չկրցաւ ընել, ինչու որ ճամբորդներն արդէն իրենց կաչ կարասիքը նաւ բերած էին : Չորս կողմի լեռները գիշերներով սոսկալի հրդեհ մը պատած էր :

(Օգոստոսի 4ին աս նաւահանդստէն ճամբայ ելան եւ ամիս մը նաւարկելէն ետեւ Նոր կուինէա հասան . բայց տեղացւոց վայրենի եւ թշնամական վարմունքը թող չտուաւ որ կարող ըլլան իրենց հետ առուտուր ընել : Անկէ նաւը դէպ ի արեւմուտք ուղղեցին, եւ քանի մ'անձանօթ կրղղեաց առջեւէն անցնելով, Հոկտեմբերի 1ին եաւա հասան, եւ 9ին անոր Պաղապիս մայրաքաղաքը մտան : Ճամբան Հարդուրդ նաւապետին հանդիպեցան, որն որ արեւելան Հնդկաստան կ'երթար, եւ նորէն հայրենակցի մը հետ խօսելով եւ իրենց հայրենեաց վրայ լըեր առնելով շատ ուրախացան : Դուքիան եւ իր որդին, որոնք ճամբան հիւանդացած էին, ծովեղերքին վրայ եւրոպական սովորութիւններ տեսնելով՝ շատ կը զարմանային : Քաղաք մտած ատեննին տները, ճամբաները, կառքերն ու բնակիչքը, որոնց ամէնն իրենց համար նոր բաներ էին, զիրենք այնչափ ուրախացուցին որ հիւանդութիւննին մոոցան : Զանազան նորութեանց մէջ Դուքիան աս ալ դիտելով որ բնակիչները զանազան զգեստ հագած են եւ տեղեկանալով որ հոս իւրաքանչիւր ազգ իր սեպհական զգեստը կը հագնի, ինքն ալ իր կղղւոյն զգեստը հագաւ : Ասով շուտ մը քաղքին մէջ իր մէկ հայրենակիցը գտնելու ուրախութիւնն ունեցաւ : Բայց շատ չանցաւ ճամբորդներն աս Ասիսի երեւելի քաղքին խոնաւ ողին վնասակար

Հետեւութիւնն անձամբ փորձեցին։ Գրեթէ քաղաքը բնակող բոլոր նաւաստիկ հիւանդ անկողին մոտան։ Դուքիային հիւանդութիւնն աւելի եւս սաստիկանալով, նոյնպէս իր որդին կուրծքի հիւանդութիւն ունենալով, հարկ եղաւ զանոնք Գուբեր կղզին տանիլ, ուր իրենց համար մասնաւոր վրան մը կանգնեցին։ Պանքս երկու օր շարունակ քովերնին կեցաւ, թէպէտ եւ ինքն ալ տենդով մը սաստիկ տկարացած էր։ Աս խոնաւ օդին առջի զոհը Մոնքուս գիտուն եւ փորձառու բժիշկն եղաւ։ Վեց շաբթուան մէջ ետեւէ ետեւ 25 հոգի թաղեցին, որոնց մէջն էին Դուքիան եւ իր Դաեէդօ որդին։

Դեկտեմբերի 27ին Կնտէավուր նաւը, զորն որ նորոգելու համար ցամաք հանած էին, նորէն ծով ինչեցուցին, եւ 1771ին Յունուարի 5ին Խշխանի կղզւոյն առջեւ երկաթ նետեցին 15ին դէպի Բարեյուսոյ գլուխը նաւարկեցին, եւ Մարտի 15ին հոն հասան։ Ապրիլի 14ին Բարեյուսոյ գրւխէն ճամբայ ելլելով դէպի ի հայրենիկ նաւեցին։ Ճամբան Ս. Հեղինէին հանդիպելով վերջապէս Յունիսի 10ին իրենց հայրենիքը, այսինքն Լիղարտի հրուանդանը տեսան, եւ երկրորդ օրը Տիւնէ նաւահանգստին մէջ երկաթ նետեցին, ուր Գուգ նաւը թող տուաւ։

Ասանկով լմնցաւ Գուգին առջի ճամբորդութիւնն, որն որ 3 տարի ու 18 օր տեւեց, երբեմն յաջող եւ երբեմն գժբախտ, բայց գրեթէ ամեն իրմէ յառաջ աշխարհքիս բոլորտիքն եղած ճամբորդութիւններէն աւելի յաջողն եղաւ։ Իր հասնիյն ու իր ճամբորդութեան ստորագրութիւնն ամենուն բաղձանքը գրգռեց որ անոր տուած նոր ծանօթութեանց վրայ մանրամասն տեղեկութիւն ունենան։ Իրեն աս ճամբորդութեամբը շատ անծանօթ երկիրներ քննուած, աշխարհագրական եւ ուսումնական ծանօթութիւնները շատցած էին,

դանաղան երկիրներու, ինչպէս նաեւ անոնց բնակչացը բարուց ու սովորութեանց ստորագրութիւնն առ հասարակ ամենուն հետաքրքրութիւնը շարժած էր: Աստղաբաշխական զննութիւններն երկեային մարմիններուն ենթադրութեանց վրայ շատ ընդարձակ տեղեկութիւններ տուին: Նաւագնացութեան դիտութիւնն իր վերջին աստիճանի կատարելութեան հասած համարուեցաւ: Հաստատուեցաւ որ ամենեւին հարաւային երկիր մը չկայ, կամ գոնէ եթէ կայ ալ նէ ոչ նոր Զելանդիաի եւ ոչ ալ նոր Հարաւային Վալեսի մասն է:

Դուգ նաւապետութեան պատւոյ հասաւ, արքունական ձեմարանը զինքն իր առանձին հաճութեամբն ու մեծարանօքը պատուեց, դիտնաւոր ու ձիրք ունեցող մարդիկ իր ընկերակցութիւնը կը փնտուէին: Իրեն երեւելի բարեկամներն եւ Սանտուիք կոմսն, որն որ նոյն ատեն ծովակալութեան գլուխն էր, նոյն իսկ գէորգ Գ. թագաւորն իրեն հետ արտաքոյ կարգի յարգութեամբ կը վարուէին:



Հոհգին երկրորդ ամերիկային:

Ա. Հարաւային անծանօթ երկրի մը գոյութեան դաղափարն եւ գուգին Հարաւային ծովուն մէջ ըրած նոր դիւտերն ամենուն բաղձանքը գրդռեցին որ նոյն կողմերուն վրայ աւելի եւս ընդարձակ ծանօթութիւն ունենան: Անդղիայի թագաւորն եղածներուն վրայ գոհ ըլլալով, ուղեց որ նոյներն յառաջ տարուին, ուստի աս վախճանաւ երկու ամրաշեն նաւեր գնուեցան այսինքն Ռէզուլիւշն եւ Ատուէնդուր, որոնց առաջինը 112 մարդ ունէր եւ գուգին հրամանին տակ դրուած էր, իսկ երկրորդին Գոպիաս Գուրնոյ կը հրամայէր եւ 81 հոգի ունէր: Փորձը գուգին սորվեցուցած

ըլլալով, թէ այսպիսի ճամբորդութեան մ'ինչ
բան ամենէն աւելի հարկաւոր է, չէ թէ միայն
նաւաստեաց դիւրութիւնը, զանոնք լնդագարու-
թեան ախտէն պահպանելն եւ Հնդիկներուն հետ
առուտուր ընելու բաներն հօգաց, այլ նաեւ ամէն
տեսակ անասուններ ու սերմեր առաւ, որպէս զի
մշակութիւնն ու կենդանաբուծութիւնը Հարա-
ւային ծովուն կղղիներուն մէջ յառաջ տանի որուն
մէծամեծ օգուտներն ետքի ճամբորդներն յայտնի
տեսան: Ծովակալը կրցաւ Պ. Վ. Հոտկէսը շա-
հիլ որ իբրեւ նկարիչ աս ճամբորդութեան մէջը
գտնուի, Պ. Ռ. Գորսդերն եւ իր որդին ընա-
պատմական հաւաքածոյքներ պիտի ժողվէին, եւ
աշխարհադրական համարսարանէն ալ Պարոն Ռւալ-
լէս Ռէզզիւշն նաւին իսկ Պ. Պայլէյն Ատուէն-
գուրին հետ խրկուեցան, աստղաբաշխական զննու-
թեանց տեսչութիւն ընելու համար, որ վախճա-
նաւ շատ գործիքներ եւ չորս հատ ժամանակա-
շափ առնուած էին:

Պուգին որոշմանը համեմատ աս ճամբորդու-
թեան վախճանն էր Ամբողջ երկրագունդն ամե-
նէն հարաւային աստիճանին վրայէն դառնալ, եւ
միանդամայն երբեմն երբեմն խաղաղական ծովուն
գեռ չպտրացուած մասերուն երթեւեկութիւն ը-
նել, եւ հարաւային ցամաք երկիր մ'ըլլալուն
կամ չըլլալուն անլուծանելի խնդիրն որոշելու հա-
մար ամենայն ջանքն ի գործ գնել:

1772ին Յուլիսի 13ին երկու նաւերն ալ Բլի-
մաւթէն ճամբայ ելան եւ հարաւային արեւմնեան
զով հովով մը հասարակածն անցան: Հոկտեմ-
բերի 29ին Սեղանի լերը տեսնուեցաւ, բայց չկըր-
նալով նոյն օրը նաւահանգիստ մոնել, ստիպուե-
ցան ան գիշերն եղերքին մօտ անցընել: Աս առ-
թով նոր երեւոյթ մը տեսան, այս ինքն բոլոր
ծովը կրակով ծածկուած էր: Գուգ ծովէն քա-
նի մը գոյւ ջուր բերել տուաւ, որուն մէջ ան-

Համար գնդաձեւ թափանցիկ անասուններ տեսնուեցան, որոնք պաղպաղակի (պիլք) գնդակներ կը նմանէին, եւ մեծութիւննին հասարակ գնդասեղի գլխին մեծութեան չափ էր: Երբոր ջուրը հանդարտելու կը սկսէր, այնպէս կը կարծուէր թէ անասնոց թիւը կը քիչնայ, եւ լցոն ալ անդգալի եղանակաւ աներեւցիթ կ'ըլլար. բայց ընդ ջուրը շարժիլը լցոն ալ նորէն երեւան կ'ելլէր: Ջուրը ձեռքով շարժուած ատեն շարժողին մատուցներուն վրայ լուսաւոր կայծեր կը կազէին: Աս անասուններով Ավիանոսին մէկ մեծ մասրծածկուած էր, որոնք մէկ կողմանէ միւս կօղմը կը շարժէին եւ զիրենք շօշափող առարկաները կը լուսաւորէին: Բոլոր ծովը բռնկածի պէս էր, ալիքներուն ծայրը լուսակրի (ֆոսֆոր) կը նմանէր. Իրենց նաւերուն քովերը մեծ լուսաւոր մարմիններ կը շարժէին երբեմն կամաց, երբեմն շուտ, մէյ մը կը մօտենային, մէյ մը կը հեռանային:

Հարեյուսոյ դլուխը դուգ իմացաւ որ գաղղիացիք երկիր գտնելու համար Հարաւային ծովը նաւարկեր են, իսկ ութը ամիսի չափ յառաջ երկու գաղղիացի նաւեր արդէն հարաւային լայնութեան 48երորդ աստիճաննէն 40 մղոն աւելի յառաջ գացեր են, բայց մըրիկ մը զիրենք առերտարեր է: Նոյնպէս իմացաւ որ ուրիշ երկու նաւեր ալ նոյն վախճանաւ մօտ ատեններ Մաւրիտիոսէն ճամբայ ելեր են: Նոյեմբերի 22ին գուգ Սեղանի հրուանդանը թող տալով իր ճամբան դէպ ի Զիրդումչիղիոն դլուխն ուղղեց: Ճամբան սոսկալի ալէկոծութիւններու հանդիպեցան, որոնք զիրենք զանազան վախերու մէջ ձգելէն զատ, նաւերուն մէջ գտնուած անասնոց կորստեանը պատճառ եղան: Բաց ասկից նաւաստիք սոսկալի ցրտի հետ ալ պէտք էր որ կուռէին: Բայց հրամանատարին խոհեմութիւնն ամեն վեսասկար հետեւութեանց առջեւն առաւ: Գեկտեմբերի 10ին

սոսկալի խոշոր սառոցցներու պատահէցան, որոնք
երկու մղնի չափ շրջապատ ունէին, եւ 60 սուբ
բարձր էին: Գուրնոյ նաւապետը կարծելով թէ
ասոնք կղզիներ են, մօտենալու վրայ էր, բայց
գուգէն իր կարծիքին սխալ ըլլան իմանալով ետ
կեցաւ:

Դեկտեմբերի 14ին նաւերը ցած սառուցի դաշտ
մը խափանուելով չկրցան յառաջ երթալ. եւ
հազիւ 18ին աս վտանգէն իրենք զիրենք աղա-
տած դտան, բայց միշտ աս սառոցէ լեռներու եւ
դաշտերու մէջ ալէկոծութիւն կրելու վրայ էին,
մինչեւ որ 1773ին Յունուարի 1ին լուսինը տես-
նուելու չափ լուսրնցաւ, որն որ Բարեյուսոյ գըլ-
խէն ելլանէն վեր անդամ մը միայն պատահած էր,
որովհետեւ մշուշն այնպէս թանձր էր որ երկինքը
կը մժընցընէր: Յունուարի 17ին հարաւային լայ-
նութեան մինչեւ 67°, 15' երրորդ աստիճանը հասան,
ուր որ սառոցն արեւելքէն դէպ ի արեւմուտք
իրարու հետ հաստատուն միացած ըլլալով նաւերն
ալ աւելի յառաջ չկրցան երթալ, ուստի գուգ
դէպ ի հարաւ աւելի յառաջ երթալու խորհուրդը
մէկ դիմող տալով՝ դէպ ի հիւսիս դարձաւ, որպէս
զի Գաղղիացւոց դտած նոր երկիրը տեսնէ: Փե-
տրուարի 1ին հարաւային լայնութեան 38°, 30' երրորդ
խսկ արեւելեան երկայնութեան 58°, 7' երրորդ աստի-
ճանները հասան, ուր որ Գաղղիացւոց դտած,
ինչպէս որ կը կարծուէր, երկիրը պիտի տեսնէին,
բայց անանկ բան մ'իրենց աչքին չերեւցաւ: Գուգ
Ովկիանոսին աս մասն ալ անցաւ, եւ սաստիկ
թանձր մշուշի մը ժամանակ Ատուէնդուր նաւը
կորսրնցուց: Ամսոյս 23ին մինչեւ հաւարային լայ-
նութեան 61 երրորդ աստիճանը հասաւ, բայց հու
օդը գոց եւ փոթորիկ, նաւին բոլորտիքն ալ շար-
ժուն սառոցի կտորներ պատած ըլլալով՝ դէպ ի
հիւսիս նաւարկեց: Մարտի 13ին ու 14ին աստ-
դաբաշխները զննութիւններ ընելով դտան որ հա-

բաւային լայնութեան 58^o, 22'երորդ իսկ արեւելքան երկայնութեան 136^o, 22'երորդ աստիճանին վրայ էին: Գուգ համոզուեցաւ, որ հարաւային ցամաք երկիր մը չկայ, անոր համար ալ իր ճաման դէպ ի նոր Զելանդիա ուղղեց, որպէս զի իր մարդիկները հանդիստ գտնեն, նաւը նորոգէ, եւ Ատուէնդուրը փնտուէ: Մարտի 26ին Տուսքի ծոցին մէջ խարիսխ նետեցին: 117 օր առանց երկիր տեսնելու ծովու վրայ անցուցած, եւ 8660 մղոն ճամբայ ըրած էին: Յամաք ելած տեղերնին երկու հիւղեր տեսան, որոնց քով ծառակուր մըն ալ կար, զորն որ առջի օրը ծովու մէջ տեսած էին, բայց մէջի մարդիկները առանց իրենց մօտենալու միայն քիչ մը զարմացած նայելէն ետեւ՝ ելած գացած էին: Հիւղերուն մէջ նոր վառուած կրակ տեսնելով՝ իմացան որ հնդիկներն անտառ փախած են. ուստի անոնց մէջ քանի մը խաղալիք եւ ծառակուրին մէջն ալ կացին մը դրին, եւ իրենք երկրին մէջերն այցելութեան գացին: Դարձած ատեննին աւեսան որ թող տուած բաներնին դեռ կեցած էին: Ճոս ուղածնին չդըտնելով Տուսքի ծոցէն ելան եւ ուրիշ ծոցի մը մէջ խարիսխ նետեցին, ուր որ առատ ձռւկ որսացին, եւ անտառներն ալ իրենց առատ վայրենի թուչուններ, վառելու եւ շէնքի փայտ կը մատակարարէր. նաւէն հազիւ հարիւր քայլ հեռու անոյշ եւ զով ջրի վտակ մը կը վազէր: Աստեղս գանող պաշտօնակալի աեղակալին պատշոյն համար նցյն տեղը Փիքէրսհիլի նաւահանդիստ անուանուեցաւ:

(Օր մը Զելանդացիներու բազմութիւն մը նաևն մէջ գտնուած ատեն մէծ ծառակուր մ'երեւաւ, որուն մարդիկները նոյն Զելանդացիներուն թշնամիներն ըլլարով գուգին աղաւեցին որ նոյն ծառակուրը բռնութեամբ վռնտուի, բայց գուգ աս բանս յանձն չառնելով, իրենք ծովը նե-

տուեցան եւ լողալով ցամաք փախան։ Վերսիշեալ ծառակուրը ՅՈ հոգւով սկսաւ նաւին մերձնենալ. ասոնց գլխաւորներէն մէկը, որն որ աղնիւ նիւթէ շինուած վերարկու մը հագած էր, ձեռքն ալ կանանչ տունկ մ'ունէր, նաւին ծայրը նրստած սկսաւ իրենց բարձր ձայնիւ երդի նման ճառ մը խօսիլ։ Երդը լմնցընելէն ետեւ պատասխանի սպասելու մը պէս զանազան ձեւեր ընելէն վերջը սկսաւ սպառնալ եւ երբեմն ցած ձայնով կը խօսէր երբեմն ալ յանկարծ ձայնը կը բարձրացընէր, քանի մը հառաչանքներ կ'ընէր եւ ետքէն լուռ կը կենար։ Երբոր աս ամեն գործողութիւնները լմնցուց, Գուգ զինքը նաւը հրաւիրեց, որուն քիչ մ'ընդդիմանալէն վերջը բոլոր իրեն մարդիկներովը նաւը մատաւ, եւ զիրենք ըստ իրենց սովորութեան բարեւեց, այս ինքն քիթն անոնց երեսը կամ քիթը դպցընելով։ Ասոնց հետ շուտ մը բարեկամացան եւ առուտուրի սկըսան։ Աս Զելանդացիք, որոնք որ հարաւային կողմերէն կու գային, միւսներէն աւելի աղէկ հագւած էին. թէ զարդերնին եւ թէ զէնքերնին հարուստ, վրանին շան մորթով ծածկուած վերարկու մ'ալ ունէին։

Գուգ Տուսքի նաւահանգստին այցելութեան ելելով, պատշաճ տեսած տեղերը բերած բոյսներէն տնկեց եւ սագ մըն ալ հոն թողուց։ Ծովու որթի բաղմութիւն մըն ալ բոնեցին, ուստի որ իրենց աղէկ ճարպի պաշար հոգացուեցաւ։ Շարլոդ թագուհիի ծոցը երթալու համար Մայիսի 11ին աս ծոցը թողուցին. եւ աս տեղերուն մօտ Ատվենդուր նաւը ծովածոցի մը մէջ գտան։ Հոսանկած պարտեղնին ցեղապետի մ'ու իր 90 հոգւով ընտանեաց յանձնեցին, որոնք խոստացան, որ նոյնը մշակելը կը շարունակեն։ Ծոցին արեւելեան կողմը մէկ արու եւ մէկ էդ այծ ցամաքի վրայ թողուցին, ինչպէս նաեւ մէկ արու եւ երկու էդ

Խոզեր Քաննիպալ ծոցը ձգեցին։ Ասկից ետքը Գուգ
Ֆուրնոյ նաւապետին հետ որոշեց թէ ինչ կեր-
պով ճամբանին պիտօր շարունակեն, միանալու
կէտեր ալ սահմանելով։ Թէպէտեւ ժամանակը
ձմեռ էր, բայց Գուգ միտք ունէր դէպ ի հարաւ
մինչեւ 46երորդ աստիճանը նորէն արշաւանք
մ'ընել։

Հունիսի 17ին ամէն բան պատրաստ ըլլալով
ճամբայ ելան, եւ Օգոստոսի 15ին Օսմապուրկ
Մահդէա կղզին հասան, եւ նոյն իրիկուն կրցան
Օդահիդին ալ տեսնալ։

Բ. Ես կղզւցն լեռները նոյն ատեն կէս մը մարը
մտած արեգակէն ոսկեդոյն գունաւորուած եւ
մշուշին հետ խառնուած էին։ Բոլոր նաւաստիները
նաւին վրայ վազեցին, որպէս զի այնչափ ատեն
բաղձացած կղզինին տեսնելով քիչ մը սիսոփին։
Կարծէս թէ վայրկենին մը մէջ բոլոր կրած տա-
ռապանկնին մոռցան, մէկէն տրտմութիւնն ուրա-
խութեան դարձաւ, ալ ոչ հիւանդութենէ եւ
ոչ ալ մահուրնէ կը վախնային։ Երկրորդ օրը
ստուգիւ բանաստեղծներէ ստորագրուելու ար-
ժանի գեղեցիկ արշալոյս մը վայելեցին։ Թէթեւ
սիւգ մ'երկրին բուրած անուշահոտութիւնը դէպ
ի իրենց նաւը կը բերէր, ու ծովուն ջուրը կը
ծիծաղցընէր։ Կղզւցն անտառներով ծածկուած
լեռներն իրենց բարձրաբերձ գագաթները բար-
ձրացուցած էին, որոնց վրայ սկսած էր արդէն
ծագելու մօտ արեւուն պայծառութիւնը տես-
նուիլ։ Ծովուն մօտիկ պրակաւոր բլուրներու
շղթայ մը կը տեսնուէր, որոնց գալարազգեստ
դարերը կանանչ եւ մթագոյն գոյներու գեղեցիկ
խառնուրդ մը կը կազմէին, իրենց ստորոտն ալ
մարդագետին մը կը գտնուէր, որն որ հացի, եւ
չնդիկ ընդուղի ծառերով ծածկուած էր։ Բնու-
թիւնը կարծէս թէ դեռ քնոյ մէջ էր, եւ խա-
չաղ մթութիւն մը բոլոր երկիրը կը պատէր.

ծովը հանգարտ էր, միայն երբեմն երբեմն իր ալիքները թեթև մ'եղերքին կը զարնուէին:

Երբոր վարդագոյն արեւուն ճառագայթները դաշտերը լուսաւորելու սկսան, բոլոր կղզեցիք իրենց հիւղերէն գուրս վազեցին որպէս զի բնութեան սքանչելիքը տեսնեն: Բայց նոյն միջոցին իրենց հին հիւրերուն նաւը տեսնելով շուտ մը ծառակուրները ծովն իջեցուցին, եւ վայրկենի մը մէջ ճամբորդներուն նաւը հարիւրաւոր ծառակուրներուն սկսան իրենց քամերն ու ապակեղէն զարդերն անոնց բերած արմատներուն ու պտուղներուն հետ փոխելով: Աս կղզեցիներէն ոմանց, որոնք որ իրենք զիրենք ցեղապետ կ'անուանէին, կացիններ, շապիկներ եւ կարմիր փետուրներ պարգեւ արուեցան: Բայց իրենց գողութեան մոլութիւնը երբեք չկրցան վերջացընել, եւ որովհետեւ մեծ արժէք ունեցող բաներ ալ գողցուածէին, Գուգ բոլոր հնդիկները նաւէն դուրս հանել տուաւ: Օդահիդիցիններուն մէջ շատ փոփոխութիւններ եղած էին: Գուգահա, որն որ կըզգւցն մէկ մասին կը տիրէր, նէզզոլիւշընին հոն հասնելէն 5 ամիս յառաջ պատերազմով նուաճուած էր, եւ նոյն ատեն տիրող ցեղապետը օգոսն էր: Նոյնպէս ուրիշ քանի մ'Անդղիացւոց բարեկամ ցեղապետներն ինկած էին, բայց օգոսն ալ իրենց մեծ բարեկամութիւն ցուցուց:

Վանոյս 24ին նաւերուն առագաստները բացուեցան, եւ երկրորդ իրիկունը Մադաւախ ծոցը մտան, ուր որ նաւերուն վրայ արտաքը կարգի բազմութիւն խոնեցաւ, որոնք որ առջի ճամբորդութենէ ծանօթ էին: Հետեւեալ օրը Գուգ նաւապետը Օփարրէ դնաց, որպէս զի Օդոսին այցելութիւն ընէ:

Ճամկայ ելլելու վրայ էին, երբոր Գուգ իմացաւ, որ Աշհեագուա ցեղապետն իր բոլոր ըն-

տանիքով իրեն սյցելութեան կու գայ, անոր համար ճամբորդութիւնը երկրորդ օրուան թողուց : Վահեադուան շատ ցեղապետներով եւ մեծամեծներով երեւցաւ, եւ Գուգը մինչեւ ծովեղերք տարաւ, ուր վրանի մը ոտկ նստելով իրեն Սպանիացի նաւի մը գալը պատմեց : Խօսակցութեան մէջ Գուգին ժամացցցը տեսնելով, շատ զարմանք ցուցուց ու ձեռքն առած կը զննէր եւ իրեններուն կ'ըսէր թէ ասի կրնայ խօսիլ, եւ երբ որ անոր գործածութիւնն ալ իմացաւ, սկսաւ նոյնը փոքր արեւ կոչել :

Ամէն բան պատրաստելէն վերջը Սեպտեմբերի 1/ի Մադավախ ծոցը թողուցին եւ միւս կղզիներուն սյցելութեան ելան : Օվհարրէ կղզւոյն ցեղապետը Գուգին շատ սէր ցուցուց, եւ իր ամենէն աղէկ ստուդներն ու բանջարեղէնները անոր սեղանին համար պարգեւ խրկեց : Ցեղացւոց հետ առուտուրը շատ խաղաղութեամբ յառաջ կ'երթար, բայց ամսոյն օին յանկարծ ցամաք ելած տեղերնին մարդուն մէկը ձեռքը բիր մ'առած Գուգին վրայ վաղեց, նշյնպէս Շբարմանն ալ, որն որ տունկ ժողվելու համար անտառ դացած էր, տեղացիք ծեծեցին եւ իր բաները յափշտակեցին : Աս գէպքերուս համար տեղւոյն բնակիչքը շատ ցուցուցին եւ երբոր նշյնը թագաւորին ականջն ալ հասաւ, չէ թէ միայն բարձր ձայնիւ լացաւ, այլ նաեւ ինքը զինք բուլորովին Անդղիացւոց ձեռքը յանձնեց, եւ իրենց հետ գողցուած բանները մինտուելու ելաւ : Իր հապատակներն ուղեցին աս բանս արգելել, բայց իր քսրը զինքը քաջալերեց, ուստի բոլոր կղզւոյն եղերը գողերը մինտուելէն վերջը, թագաւորն ուղեց իբրեւ պատանդ Անդղիացւոց նաւը գալ, իրեն հետ եկաւ իր քսրն ալ թէպէտեւ իրեն մէկ դուստրը լալով եւ երեսը խեցեմորթի կտորներով վիրաւորելով զինքն աս բանէս կուզէր ետ

կեցընել։ Թագաւորը հանդարտութեամբ Անդ-
ղիացւոց հետ կէսօրուան կերակուր ուտելէն վեր-
ջը նորէն ցամաք հանուեցաւ, ուր որ իր հարիւ-
րէն աւելի հպատակները զինքը ցնծալից աղա-
ղակներով ընդունեցան։ Ծուտ մը այնչափ խող
ու պտուղ բերին, որ երկու նաւակ անմիջապէս
լեցուեցան. գողցուած բաներէն միայն Ըբարմա-
նին որսի դաշոյնը ետ բերուեցաւ։

Նշրկրորդ օրը ճամբայ ելլալով Հուաչաինէ հա-
սան. հոս Օմաի անուամբ տեղացի մ'ուղեց իրենց
հետ Եւրոպա երթալ, եւ խնդիրքն ընդունուեցաւ։
Ասիկայ Եւրոպա համնելէն ետեւ իր գործքը կապիկ
խաղցընել էր։ Թագաւորէն, Պանքսէն եւ ուրիշ
երեւելի անձինքներէ աղէկ ընդունելութիւն գտաւ։
Լոնտոնի մէջ այսպէս զբաղած ըլլալովն ալ, գեռ
իր հայրենիքը մոոցած չէր եւ մեծ անձկանք իր
տեղը դառնալու վայրկենին կը սպասէր. մին-
չեւ որ վերջապէս շատ պարգեւներ առած հայրե-
նիքը դարձաւ։

Եռ հասարակ ընկերութեան կղզիներուն բնա-
կիչքը վախկոտ են, քանի մը դէպքերու մէջ
բարձրագոյն էակի մը մարդազոհ կը մատուցա-
նեն. բարեւ տալու համար քիթ քթի կը դպցը-
նեն. ընդունած ինչ եւ իցէ պարգեւի մը հա-
մար շնորհակալ ըլլալ ուղած ատեննին նոյնը
գլուխներնուն վրայ կը գնեն. գրեթէ ամենուն
մատերէն մէկն՝ ոմանց նաեւ երկուքը կը պակասի,
որովհետեւ սովորութիւն ունին իրենց մէկ մեր-
ձաւոր ազգականը մեռած ատեն մէկ մատերնին
կտրելու։ Իրենց երաժշտական գործիքներն են
փող, որն որ կատարեալ մերինին նման է, եղե-
դէ սրինգ, որն որ չորս ծակ ունի, եւ քթով կը
փչեն. իսկ թմբուկնին ծառի մը բունը պարպելով
կը շնեն, որն որ պարապ տակառի ձայն ունի։

Ճամբորդներն ամսոյս 17ին աշխարհքիս աս
մասը թող տալով դէպ ի արեւմուտք նաւարկե-

ցին եւ 23ին նոր երկիր մը գտան, զորն որ Հարուեկի կղզի անուանեցին։ Ասիկա 19^o, 18^o հարաւային լայնութեան եւ 158^o, 4^o արեւմտեան երկայնութեան աստիճաններուն վրայ կ'իշնայ։ Հոկտեմբերի 1ին Միտոլէպուրի հասան, ուր տեղացիներէն բարձրածայն աղաղակներով ողջունուեցան։ Առուտուրն սկսաւ, բայց եղերքին վրայի մարդիկներն աւելի տալ քան թէ առնուլ կ'ուղէին, կերպասի ամբողջ ծրարներ նաւը կը նետէին առանց անոնց փոխարէն բան մը խնդրելու կամ այնպիսի բանի մը սպասելու։ Պարտեղի տնկեր եւ ուրիշ քանի մ'օգտակար բաներ հոս թող տալէն ետեւ դէպի Ամսդերտամ նաւեցին, ուր որ նոյնպիսի ընդունելութիւն գտան, բայց որովհետեւ գուգ իրեններուն արգելեց որ ալ կերպաս եւ ուրիշ բաներ չգնեն, անոր համար տեղացիք ալ սկսան բազմութեամբ խողեր, թուչուններ եւ պտուղներ բերել, զորոնք սրածայր գամերու հետ կը փոփոխէին։

Հոկտեմբերի 7ին Ճամբորդութիւնը նորէն շարունակուեցաւ եւ 21ին Նոր Զելանդիա հասան, ու Սեղանի գլխէն 8 կամ 10 մղոն հեռու երկայն նետեցին։ Գուգ հոսաղի ցեղապետին երկու արու եւ երկու էգ խող, չորս հաւ, երկու աքաղաղ, ամէն տեսակ անկերու սերմեր եւ 10 մատերկայնութեամբ գամ մըն ալ պարգեւեց. աս վերջինն աւելի հաճելի եղաւ քան թէ միւս բոլոր տուածները։ Զանազան փոթորիկներու պատճառաւ ծովեղերքին բոլորտիքը թափառելէն վերջը Շարլոթ թագուհւոյն ծոցին մէջ խարիսխ նետեցին. բայց Ատուէնդուր նաւը սաստիկ փոթորիկով մ'իրենցմէ բաժնուեցաւ, եւ անկից վերջն ալ չկրցան միանալ։ Գուգ հոս ձգած անասունները դիտելով ամէնն ալ աղէկ վիճակի մէջ գտաւ, բաց ի երկու այծերէն, զորոնք տեղացին մը սպաննած էր, ցանկի մէջ տնկած բոյսերնին

ծաղկած էին։ Իրենց հոս եղած ատեն գուգին
ականջը տրտունջ մը հասաւ թէ Աէղոլիւշընի
մարդիկներէն ոմանք տեղացւոյ մը հիւղը կողոպ-
տեր են։ Անմիջապէս գողը գտնուեցաւ, եւ տեղ
մը կապուելով ցեղապետին եւ անոր հպատակ-
ներուն առջեւը ծեծուեցաւ։ Հովի պակսութեամբ
չկրնալով նաւահանգստէն ելել, քանի մը պաշ-
տօնակալք նոյն պարապ միջոցին փոքր արշաւանք
մ'ըրին ուրիշ նոր գիւտեր ընելու համար։ Աս
արշաւանքին մէջ Զելանդացւոց բիրտ բարուցը
մէկ օրինակը տեսան։ Այս ինքն տղայ մ'իր մօրը
դլսուն քար մը նետեց, որովհետեւ իրմէ հացի
պտուղ ուզած էր եւ ան ալ անմիջապէս չէր
տուած։ Երբոր մայրը զինքը պատժելու համար
իրեն վրայ կը վաղէր իր ամուսինէն հարուած
մ'ընդունեցաւ։ “Նոյն պաշտօնակալները ծովեղեր-
քին վրայ դեռ նոր սպաննուած պատանեկի մը
դլուխն ու մարմինը տեսան, իսկ սիրոը գաւա-
զանի մ'անցուած ու ծառակուրի մը մէջ դրուած
էր։ Գլուխը նաւ բերին, զորն որ Գուգ տեսնե-
նելով զարհուրեցաւ մնաց, բայց ուզելով համո-
զուիլ թէ արդեօք Զելանդացիք ստուգիւ մար-
դու միս ուտելու սովորութիւն ունին, նոյն գրւ-
խէն երկու կտոր բաժնեց եւ նաև մէջ գտնուող
քանի մը Զելանդացիներու տուաւ, որ ուզածնին
ընեն։ անոնք ալ առնելնուն պէս խորովեցին եւ
կերան։ Կտիտէ օդահիդիցին ասի տեսնելով
սարսափեցաւ մնաց, եւ այնչափ ցաւեցաւ նոյն
խեղճ պատանիին վրայ, որ սկսաւ լալ, եւ նոյն
Զելանդացւոց ալ դառն յանդիմանութիւն մը
տուաւ։ Աս ալ իմացան որ իրենք չէ թէ կերա-
կըս կարօտութեան համար, այլ պարզապէս իրենց
թշնամոյն դէմ ունեցած սաստիկ ատելութեան
եւ վրէժիսնդրութեան համար նոյն վայրենի գործ-
քին ձեռք կը զարնեն, անոր համար միայն պա-
տերապմի մէջ բոնուած դերիներուն մարմինը

կ'ուտեն . ինչպէս որ նոյն պատանին ալ պատերազմի մէջ գերի բռնած եւ ծառակրով կղցւցն նոյն կողմը բերած էին , որպէս զի հոն մէջերնին խնձոյք մ'ընեն : Աս դժբախտ դէպէքին փորձը ճամբորդներն անձամբ ալ փորձեցին , ինչպէս որ ետքէն պիտի տեսնենք : Թէպէտեւ չէին յուսար որ Ատուէնդուրը հոն դայ , բայց ի վերայ այսր ամենայնի Գուգ ճամբայ ելլալէն յառաջ նորէն միանալու համար պէտք եղած կարգադրութիւնները ֆիւրնոյ նաւապետին գրելով նոյնը շշի մէջ դրաւ , ու ծառի մը տակ թաղել տուաւ :

Գ. Այսմբերի 26ին Կոր Զելանդիաէն ճամբայ ելան , եւ դեռ եղերքէն չչեռացած կէս ժամ մէջ մը թնդանօթ մը կ'արձակէին , որ եթէ Ատուէնդուրը մօտերն է , լսէ եւ իրենց դայ , բայց հետեւութիւն մը չունեցաւ : Քիչ մը վերջը սառոյցէ դաշտերն ու կղզիներն երեւան ելան , եւ 67⁰ , 5⁰ երորդ աստիճանին վրայ աս սառոյցներէն պաշարուեցան , որոնք երթալով կը շատնային , եւ ազատին անկարելի կ'ըլլար , թէ որ երկու յաջող պարագաներ չունենային , այսինքն՝ նախ եթէ որ ծովը խաղաղ չըլլար , եւ երկրորդ եթէ մըշտընջենաւոր օր մ'ունեցած չըլլային : Մշտնջենաւոր օր ըսելնուս պատճառն ան է , որ նոյն լայնութեան աստիճաններուն վրայ եւ ոչ ժամ մը կատարեալ գիշերային խաւար ունեցան : Ինչու որ միշտ մէկ լուսոյ երեւոյթ մը մէկալին կը յաջորդէր , այնպէս որ կէս գիշերէն ժամ մը յառաջ առանց կանթեղի գրելու չափ լոյս կ'ունենային :

Ե. Յսպէս Ովկիանոսին հարաւային մասը որչափ որ կարելի էր պտըտելէն վերջը , բոլոր բնագէտները հաստատեցին , որ հարաւային բեւեռն առանց մէջ տեղն երկիր մը գտնուելու սառոյցով պատած է : Աս ժամանակներս Գուգ նաւապետը հիւանդացաւ , եւ ի սկզբան իր նաւաստիքը չվհատեցընելու համար չուզեց յայտնել , բայց անով

Հիւանդութիւնն ան աստիճանի ծանրացաւ, որ ամբողջ շաբաթ մ'իր ապրելուն ամենեւին յոյս չկար: Իրեն առողջանալու ժամանակը նաւին մէջ թարմ ուտելիք չգտնուելով, եւ իր ստամբսն ալ աղած կերակուրներէն գարշելով Պարոն Գորսդէրին մէկ սիրելի շունը մորթեցին եւ եփեցին, ուսկից որ աղէկ թարմ միս եւ արգանակ շխուեցաւ, աս կերակրով Գուգ նորէն իր առջի զօրութիւնն ստացաւ: Մարտի 11ին Ռէզոլիւշն Զատկի կղզին հասաւ, որն որ 29°, 5° երորդ հարաւային լայնութեան եւ 109°, 47' արեւմտեան երկայնութեան աստիճանին վրայ կ'ինայ: Հոսքանի մ'օր մնացին. տեղացիք արեւմտեան կողմի կղզիներուն բնակչացը թէ բնութեամբ եւ թէ վարմունքով շատ կը նմանէին: Երկիրը հաղիւպարէն եւ վաւելու նիւթ կրնար տալ, խարիսխ ձգած տեղերնին ալ վտանգաւոր էր: Գուգ Զատկի կղզին թող տալով Ա. Քրիստինա կղզւոյն Ռէզոլիւշն նաւահանգստին մէջ խարիսխ նետեց կեցաւ. Հոսք ալ գողութիւնը Ընկերութեան կղզիներուն պէս յաճախ էր, առուտուրի մէջ հուզէին զիրենք խարել: Քանի մը հոգի առուտառի պատճառաւ նաւը մտան, որոնցմէ մէկն երկաթէ աշտանակ մը յափշտակելով իր ծառակուրը փախաւ: Գուգ հրամայեց որ նզն ծառակուրին վրայ կրակ ընեն, բայց արգելեց որ գնդակ չնետեն, իրեն վերջի հրամանը հնդիկներուն աղմուկէն չլսուելով գողին երրորդ հարուածին մեռած գետինը փուտեցաւ: Ծառակուրին մէջ բաց ի գողէն ուրիշ երկու հոգի ալ կային, ասոնցմէ ծերագոյնն սկսաւ սպանուողին արիւնը ծիծաղելով ծով թափել, իսկ միւսն, որն որ սպանուողին որդին էր, մեծ ցաւով եւ սարսափմամբ մեռելին վրայ կը նայէր: Երկուքն ալ մէկտեղ մարմինը ցամաք հանեցին եւ անտառ տարին, բայց քիչ մը վերջը թմբուկի ձայն մը լսուեցաւ եւ հնդիկնե-

ըու բազմութիւն մը տէգերով եւ բիրերով զի՞նաւորուած եղեքք վաղեց։ Գուգ աս գժբախտին մահուանը վրայ շատ ցաւած էր, որովհետեւ չէր ուզեր տեղացիներուն հետ արիւնահեղ դործողութիւն մը սկսիլ, ուստի ամենայն կարելի բարեկամութեան նշաններով եւ քանի մը պարգեւներ ալ տալով ջանաց իրենց բարկութիւնն ու վախն անցընել, որն որ իրօք ալ յաջողեցաւ։ Ասկէ դէպ ի Օդահիդի ճամբայ ելան եւ 19 շաբաթ շարունակ ծովու վրայ անցուցին։ Ճամբան զանազան պատիկ կղզիներու հանդիպեցան, որոնց մէ չորս հատը նոր եւ դեռ անծանօթ էին։ Գուգ զանոնք իր առջի հրամանատարին պատւցն համար Սիր Հուկ Փալիսէր անուանեց։ Աս կղզիները ըստ մեծի մասին կորաղիոնի ժայռեր են։ Ամենուն ծանօթ է որ կորաղիոնը որդի մը գործքն է, որն որ իր զանգուածն աւելցընելով իր բնակութիւնը կը տարածէ։ Աս անասնիկը՝ որն որ ի սկզբան հազիւ պարզ աչքով կը տեսնուի, ժայռէ շէնք մը կը շինէ, եւ նոյնը ծովուն անդունդէն սկսելով մինչեւ մակերեւոյթը կը հասցընէ, եւ մարդիկ ներու բնակութեան համար կայարան մը կը պատրաստէ։ Աս կորաղիոնի կղզիներուն վրայ, որոնց մէ խաղաղական ծովուն մէջ անթիւ անհամար բազմութիւն մը կը գանուի, ամբողջ ցեղեր կը բնակին, որոնց կերակուրն ուրիշ բան չէ բայց եթէ ձուկ, քանի մը տեսակ տունկ եւ տեսակ մը շուն, որն որ միայն խոտ կ'ուտէ, անոր համար ալ համով միս մ'ունի։

Վապրիլի 22ին Օդահիդի հասնելով Պաղավախ ծոցը խարիսխ նետեցին, ուր տեղացւոց հետ առուտուրը նորէն սկսաւ եւ շատ դիւրութեամբ ամէն տեսակ թարմ պարէն կը գտնէին, մանաւանդ Ամստերտամ կղզւոյն կարմիր փետուրները ծախելով, որոնք հոս շատ յարգի էին։ Գուգ կղզւոյն այցելութեան ելլելով յառաջ ԳՈՒԳ

ուընէ բոլորովին տարրեր վիճակի մէջ գտաւ,
քաղաքականութիւնը ծաղկած եւ մեծ շարժման
մէջ էր : Մեծամեծ ծառակուրներ կը շինուէին,
նյոնպէս նոր հիւղեր կը կանգնուէին, որոնց բո-
լորտիքը մեծ խոզեր կ'արածուէին : Աս ամէնը
տեսնելով Գուգ երթալն ուշացուց : Օդոս թա-
գաւորին ալ սյցելութեան երթալով, ճամբան
ծովուն մէջ 300էն աւելի ծառակուրներ տեսաւ,
որոնց ամէնն ալ մէկ գծի վրայ շարուած կեցած
էին, եզերքին վրայ ալ զինուորներու բազմութիւն
մը կը տեսնուէր : Աս տեսարանը Գուգին քիչ մը
վախ բերաւ, բայց այսու ամենայնիւ համարձա-
կութեամբ կղզեցւոց խուռն բազմութեան մէջ
ցամաք ելաւ : Թագաւորին թոռներէն մէկն եւ
թովհան ծովապետն իրեն դիմացն ելան, եւ իր
ձեռքերէն բռնած զինքը բազմութեան մէջէն ան-
ցուցին, որոնք ուրախութեան աղաղակներով եր-
կու կարգ կը բաժնուէին : Թագաւորին ունկիրն-
դրութեան տեղը հասնելնուն պէս, գետինը կեր-
պաս մը տարածեցին եւ Գուգը վրան նստեցընե-
լէն վերջը թագաւորը կանչելու գացին : Գուգ
ուզեց անձամբ թագաւորին դիմացն երթալ, բայց
թովհան գրեթէ բռնի արգելեց : Գուգ անկից
ետ դառնալու ատեն թագաւորին թոռանը հան-
դիպելով իրեն հարցուց որ թագաւորն ուր է, ան
ալ պատասխան տուաւ թէ խուզութեան մը հա-
մար երկրիս ներսերը գացած է, եւ Գուգին ալ
խրատ տուաւ որ իր նաւակն երթայ, որուն Գուգ
անսաց, բայց անկից յառաջ իր մարդիկները ժող-
վել տուաւ :

Կայն միջոցին ժամանակ ունեցաւ կղզեցւոց նա-
ւատորմիղը զննելու, որուն մեծամեծ ծառակուր-
ները վրաններով եւ գրօշներով զարդարուած ա-
հագին կերպարանք մ'ունէին : 160ի չափ մեծ ծա-
ռակուրներ կային 40—50 սոք երկայն, 170 հատ
ալ աւելի պատիկ ծառակուրներ, որոնց ամէն մէկ

կայմը մեկ առագաստ եւ մեկ վրան ունէին։ Ամէնն
ալ իրենց պատերազմական զգեստնին հագած էին.
ցեղապետներուն զգեստն երեք կտոր կերպասէ կը
կազմուէր, որոնք մեջ տեղերնին ծակ մ'ունէին,
եւ ան ծակէն երեքն ալ վրայէ վրայ գլուխնին
կանցընէին։ ամենէն վրայի կերպասն որն որ ամե-
նէն երկայնն էր ձերմակ գոյն ունէր, մէջինը կար-
միր, իսկ տակինն, որն որ ամենէն կարձն ալ
էր, թուխ գոյն մ'ունէր։ Զրաշներն ուռփով
հիւսուած ու փետուրներով եւ անասնոց ժանիք-
ներով ծածկուած էին։ Ոմանք սաղաւարտի տեղ
գլուխնին հինգ ոտք բարձր գլանաձեւ խոյր մ'ու-
նէին, որն որ թուչնոց գեղեցիկ փետուրներով
զարդարուած էր։ Նաւաստիք, որոնք 8000ի չափ
կային, բիրերով, բրիչներով, սրածայր նիզակ-
ներով, աղեղներով, նետերով, եւ մեծ քարեր
նետելու պարսատիկներով զինաւորուած էին։ Աս
զինուորներն ի պատիւ Անդղիացւոց նաւական կըր-
թութիւն մ'ըրին պատերազմ մը ձեւացընելով,
որն որ Անդղիացիները շատ զարմացուց, եւ հին
ատենուան Յունաց ծովական պատերազմին շատ
կը նմանէր։

Վաղավախ ծոցին մեջ կեցած ատեննին տե-
ղացի մը ջրոյ տակառ մը գողնալու ժամանակ
բռնուեցաւ։ Գուգ զասիկա Աէզոլիիւշըն խրկեց եւ
բանտ դրաւ, եւ նոյն անարդ վիճակի մեջ Օդո-
ոին եւ ուրիշ ցեղապետներուն ցուցուեցաւ։ Օ-
դոսն աղաչեց որ իրեն թողութիւն տրուի, բայց
Գուգ իրեն աղաչանքը մերժեց ըսելով որ ինչպէս
որ իմ նաւաստիքս տեղացիներէն բան գողցած
ատեննին խստիւ կը պատժուին, այսպէս ալ պէտք
է որ ձերինները մեզմէ բան գողցած ատեննին
պատժուին։ աս պատճառը զինքը համոզցուց եւ
նոյնն իր ժողովրդեան ալ իմացուց։ Ուստի գողն
եղերք վրաններուն քովը բերուեցաւ, պահակն
ալ հօն եկաւ, եւ յանցաւորը ծառի մը կապուե-
ծ *

լով 24 դաւաղանի հարուած ընդունեցաւ : Ետքէն Գովհան ժողովուրդը խրատեց որ ալ ասկէ ետեւ գողութիւն չընեն : Իրենց վրայ աւելի եւս տպաւորութիւն մ'ըլլալու համար, նաւաստիք զինուորական հանդէս մ'ըրին եւ գնդակով լեցուած հրացան պարպեցին :

Ճամբայ ելլալու օրերնին դասալիք նաւաստի մը կղզին մնալու մաօք ծով նետուեցաւ եւ սկըսաւ լողալով փախչիլ : Ծուտ մը ստուգուեցաւ որ նոյն իսկ թագաւորը դինքն աս գործքիս յորդորած էր, եւ տեղացիք ալ եթէ փախչելու ըլլար երկրին մէջերը զինքը պիտի պահէին : Բայց գուգ ետեւէն մարդ հասցընելով բռնել տուաւ, եւ թէպէտ վրան շատ կը գթար, բայց զինուորական կարգը պահելու համար երկու շաբաթ շղթայի զարնել տուաւ :

Ասկից վերջը ճամբորդները Հուահէինէ կղզւոյն Օվհտրէ նաւահանդիստը խարիսխ նետեցին, ուր յառաջուան բարեկամական յարաբերութիւնը տեղացւոց հետ նորէն սկսաւ : Բեւեռներն եւ ուրիշ վաճառքները հատած սպառած ըլլալով հոս նորէն դարբիններու ձեռքով բեւեռներ շինեցին : Ծատ ցաւով աս տեղացիններէն ալ բաժնուելով ճամբանին շարունակեցին, եւ Ռլիէդէա հասան, ուր քիչ մ'ատեն կեցան : Հոս գուգ Գոողավակի անուամբ ցեղապետի մը հանդիպելով, որն որ իր երկրին դիցաբանութիւնը քաջ գիտէր, առիթ ունեցաւ իրեն հետ իրենց կրօնին վրայ խօսակցելու : Առ հասարակ աս արքիպեղագոսին ամեն կղզիններուն կրօնը տեսակ մը բազմաստուածութիւնն է : Խւրաբանչիւր կղզի իր դիցաբանութիւնն ունի, բայց ամենն ալ կը հաւատան որ բարձրագոյն էակ մը կայ, որն որ տիեզերքն ստեղծած է, թէպէտ եւ ամեն կղզի նոյն Էակին մասնաւոր անուն մը կուտայ : Առ բարձրագոյն շաստուծմէ, զատ Օս-Մարրաոյ շաստուածը ծովու արարիչ կը

Համարուի, որն որ ուրիշ դիքերէ կը կառավա-
 րուի: Օ-Մառովվէէ չաստուածն ալ արեգակն
 ստեղծած է, եւ գետնաշարժ պատճառողն ինքն
 է: Արեգական մէջ ուրիշ չաստուած մըն ալ կը
 բնակի Դոոդոոմո-Հորորիթթէ անուամբ, որն որ
 արեւը կը կառավարէ, եւ գեղեցիկ դէմք մ'ունի,
 մազերն ալ մինչեւ ոտքը կը հասնի: Կը կարծեն,
 որ մեռնողներուն հոգիներն արեւուն մէջ կ'եր-
 թան, հոն բնակելու համար, ուր որ հացի ծառի
 պտուղ, եւ խող կ'ուտեն, որոնք եփուելու կամ
 մաքրուելու հարկաւորութիւն չունին: Դարձեալ
 ըստ իրենց կարծեաց, իւրաքանչիւր մարդ իր մէջը
 հոգեւոր շնչաւոր էակ մըն ալ ունի, որն որ Դէէ
 կ'անուանուի: Աս էակը, մարմինը մեռնելէն ետքն
 ալ դեռ կ'ապրի, եւ փայտեղէն քանդակներու
 մէջ կը բնակի, որոնք գերեզմանին չորս կողմը
 կը դրուին: Լուսինը Օ-Հէէննա անուամբ չաս-
 տուածուհիէ մը ստեղծուած է, եւ անկից ալ կը
 կառավարուի: Աստղներն ալ Դէդոո-Մադորու
 չաստուածուհիէն ստեղծուած են. իսկ հովերը
 Օքէէ-Օքրէէ չաստուածմէն կը կառավարուին: Բաց
 ի աս երկրորդական աստուածներէն, երրորդ կար-
 դի ուրիշ շատ աստուածներ ալ կան, որոնցմէ
 ոմանք չար աստուածներ կը համարուին, որոնք
 որ մարդիկները քնացած ատեն կը մեռցընեն:
 Հնդիկները բարի աստուածներուն աղօթք կ'ընեն,
 բայց առանց ձայնի. այնպէս որ իրենց աղօթքը
 ընելը միայն բերաններնուն շարժելէն կ'իմացուի:
 Այնպէս կը կարծեն որ երբոր քուրմն աչքն եր-
 կինք կը բարձրացընէ, աստուածութիւնն իր վրայ
 կ'իջնայ եւ իրեն հետ կը խօսակցի, առանց տես-
 նուելու, եւ առանց լսուելու: Առջի կարգի աս-
 տուածներուն խորոված խոզեր, թռչուններ եւ
 ուրիշ կերակուրներ կը զոհեն, բայց աւելի ստո-
 րին աստուածներուն՝ մանաւանդ չարերուն ամե-
 նեւին զոհ չմատուցուիր: Կ'ըսեն թէ աս չար աս-

տուածներէն ոմանք անբնակ կղզի մը կը բնակին,
ուր որ հսկայ եւ այլանդակ մարդու կերպարան-
քով կ'երեւան, եւ ան եղերքին մօտեցողները
կը կլեն:

Յունիսի 14ին Ուլիկդեախն նաւահանգստէն ել-
լելով Հովէ կղզւցն առջեւէն անցան, եւ նոր
կղզի մըն ալ գտան, զորն որ իրենք Բալմերսդըն
անուանեցին: Յունիսի 20ին անծանօթ երկիր մը
տեսնուեցաւ, ասոր եղերքը մօտենալով բնակիչքը
բիրտ եւ թշնամի գտան: Ճրացան պարպելով
չկրցան զերենք վախցընել, եւ մէկը Գուգին տէդ
մը նետելու չափ բաւական մօտեցաւ, բայց տէգն
անոր ուսերուն վրայէն անցաւ գնաց. Գուգ քիչ
մը կեցաւ նայեցաւ, եւ իրեն վրայ կրակ ընելն
արգելեց, անանկով յանդուգն Հնդիկն աղատե-
ցաւ: Աս տեղս վայրենիներու կղզի անուանեցին:
Ասկից ալ ճամբայ ելլելով, շատ պղտիկ կղզնե-
րու առջեւէն անցնելէն վերջն ամսոյս 26ին Ռոդ-
դէրտամ կղզւցն, զորն որ տեղացիք Անամոքա
կը կոչէին, հիւսիսային կողմը խարիսխ ձգեցին:
Կղզւցն ներսերն այցելութեան ելլելով, երբոր
ետ դարձան, նաւը տեղացւոց բերած պտուղներո-
վը լեցուած գտան, բայց միտ դրուեցաւ որ վի-
րաբոյժնին մէջերնին չէ, որն որ տեղացւոց բա-
րեմուռթեանը վրայ վստահանալով առանձին որ-
սի գացած էր: Ասիկայ իր որսացած 12 բաղերովը
ծովեղերք դարձաւ, եւ տեսաւ որ մակոյկը հոն-
կից տարուեր է: Կղզեցիք, որոնք որ իրեն ինչ
վիճակի մէջ ըլլալն իմացած էին, իր չորս կողմը
ժողվուեցան. իսկ ինքը մակոյկը տեսնելու համար
պարապ տեղ բլրի մը վրայ ելլալէն վերջն, իրենց-
մէ ծառակուր մը վարձու բռնեց, որպէս զի անով
կարենայ նաւն երթալ: Բայց ծառակուր մննելու
ատեն կղզեցիք իրեն բաղերն ու հրացանը ձեռ-
քէն յափշտակեցին, եւ իր երթալն ալ արգե-
լեցին: Ասկից սարսափած նորէն բլրին վրայ ելաւ,

բայց հոն ալ կղզեցիք իր քովը ժողվուելով ինչ
որ ունէր կողոպտեցին, եւ աւելի չարագոյնն ընելու
կը սպառնային։ Արաբոյժն ինքը զինքը
պաշտպանելու համար զէնք չունենալով՝ դրապա-
նէն ակուափորիչներու պատեան մը հանեց եւ սկը-
սաւ նոյնն իբրեւ կրակի զէնք մ'իրենց ցուցընել.
տեղացիք ասկից խափուելով երեք քայլի չափ ետ
քաշուեցան, բայց միշտ նիզակնին դէպի իրեն
դէմ ուղղած կը բոնէին։ Արաբոյժն ստուգիւ
կը յաղթուէր, եթէ որ բազմութեան մէջէն ե-
րիտասարդ մ'իրեն օգնութեան չհասնէր. ասիկայ
համարձակութեամբ մը բազմութեան մէջ նե-
տուելով վիրաբոյժն իր պաշտպանութեան տակ
առաւ, եւ իրեն քանի մը պտուղ տուաւ որպէս
զի քիչ մը կազդուրի։ Նոյն միջոցին ճամբորդներուն
նաւակը ցամաք հասնելով բոլոր կղզեցիք անե-
րեւոյթ եղան, բաց ի ան երիտասարդէն եւ իր
հօրմէն, որոնց մարդասիրութիւնն առատ պար-
գևներով վարձատրեցին։

Հոս իմացան որ մօտերս կղզիներու շղթայ մը
կայ, որոնցմէ կրցան մէկ քանին տեսնել, դար-
ձեալ կղզիներու խումբ մըն ալ գտան, որուն
տարածութիւնն երեք լայնութեան եւ երկու եր-
կայնութեան աստիճան կը բովանդակէր։ Գուգ
աս կղզիներն իրենց բնակչացը ընտանի բնութեանն
եւ հաճելի վարմանցը համար բարեկամութեան
կղզիք անուանեց։

Դ. Ճամբանին դէպի արեւմուտք ուղելով Յու-
լիսի 1ին պղտիկ կղզի մը հասան, որն որ իր բազ-
մաթիւ կրեաներուն համար, կրեայի կղզի անուա-
նեցաւ։ Նոյն ամսոյն 16ին բարձր երկիր մը հա-
սան, եւ երկու օր ասոր եղերքը պտըտելէն վեր-
ջը Մալէգոլլոյ կղզւոյն մէկ նաւահանգստին մէջ
խարիսխ ձգեցին, զորն որ Գուգ Սանտուիչի նա-
ւահանգստ անուանեց։ Ի սկզբան բնակիչներն
այնպէս կ'երեւային, որ թշնամական ոգի ունե-

նան, բայց Գուգին բարեկամական վարմունքովը շուտ մը հաշտուեցան, եւ առուտուրի մէջ շատ պատուով կը վարուէին։ Շատ թուխ էին, արտաքս կարգի այլանդակ, եւ իրենց վարմունքը կապկի շարժումներուն կը նմանէին։

Աւերը բաց ծով ելլալնուն պէս ուրիշ զանազան կղզիներու հանդիպեցան, որոնց անուններ տուին։ Գուգ աս կղզիներէն մէկը շատ հաւնելով, եւ միանգամայն ջրի ու փայտի ալ սաստիկ հարկաւորութիւն ունենալով, ուզեց ցամաք ելլալ։ Եզերը մօտենալնուն պէս տեղացիք ուզեցին ճամբորդներուն նաւակը ցամաքի վրայ քաշել, բայց Գուգ նցյն արգելելով, իրենք ալ խորհուրդ տուին որ դէպ ի ծոցէն վեր յառաջ երթան։ Գուգ իրենց խորհրդին անսալով գեղեցիկ եղերքի մը քով կղզիներու բազմութեան մ'առջեւ ցամաք ելաւ եւ ձեռքը դալար ճիւղ մը բռնած դէպ ի կղզիները սկսաւ յառաջանալ, եւ տեղացիներէն շատ մտերմական եւ քաղաքավարական ընդունելութիւն գտաւ։ Թէպէտ եւ այսչափ բարեկամութիւն կը ցուցընէին, ի վերայ այսր ամենայնի Գուգ միշտ զասոնք դիտելու վրայ էր, մանաւանդ իրենց ցեղապետին շարժումներն, ինչու որ ամէնքն ալ աղէղներով, նետերով, նիշակներով, տէգերով եւ բիրերով զինաւորուած էին, եւ ցեղապետնին սաստիկ կը բաղձար որ ճամբորդներուն նաւակը ցամաք քաշուի, եւ իրենց տուած քանի մը պարգեւները պաղութեամբ ընդունած էր։ Ուստի Գուգ նաւակ սկսաւ դառնալ տեղացւոց նշան ընելով որ նորէն կը դառնան, բայց իրենք անոնց երթայն արգելեցին, եւ երբոր ճամբորդները նաւակը կը մտնէին, ոմանք կուի ընելու սկսան, ոմանք ալ նաւաստեաց ձեռքէն թիերը յափշտակել կ'ուղէին։ Գուգ իրհրացանը ցուցընելով, քիչ մ'ատեն սկսած դործքելնէն ետ կեցան, բայց քիչ մը վերջն իրենց

վրայ քարերու, նիզակներու եւ նետերու տարափ
մը թափելու սկսաւ: Գուգ իրեններուն հրամայեց
որ կրակ ընեն, բայց հազիւ երկու հրացան պար-
պելով կրցան զիրենք եղերքէն վոնտել ու ծա-
ռերու եւ թափերու ետեւը փախցընել, ուստի
որ դեռ քար կը նետէին: Ասոնցմէ չորսը կիսա-
մահ գետինն ինկան, բայց քիչ մը վերջն երկու-
քը ոտք ելան ու սողալով անտառը փախան: Ճամ-
բորդներն երկու վիրաւոր միայն ունեցան: Գուգ
աս տեղւոյս անունը Մատնիչներու գլուխ դրաւ:

Ասկից ճամբայ ելլալով շատ կղզիներու բաղ-
մութեան մէջ պտըտելէն եւ հոն իրենց զննու-
թիւններն ընելէն ետեւ, ջուր ու փայտ առնելու
համար եւ միանգամայն հարաւային կողմերը նո-
րէն զննելու մտօք նոր Զելանդիա գացին: Սեպ-
տեմբերի 4ին երկիր մը հասան եւ երկրորդ օրը
գեղեցիկ նաւահանգստի մը մէջ խարիսխ ձգե-
ցին, ուր որ աղէկ ընդունելութիւն դտան: Ասոնց
հետ առուտուր ընելու ատեն նաւաստիք իրենց
բազմութենէն նեղուելով, կլոր գիծ մը քաշեցին
եւ տեղացւոց հրամայեցին որ անկից ներս չմտնեն,
անոնք ալ ճշդիւ հրամանը կատարելով գծին
չորս կողմը շարուած առուտուր կընէին. բայց
որովհետեւ նաւաստիք ալ իրենց մէկ ծերը շատ
կը նեղէին, ինքն ալ ճամբորդներուն նմա-
նելով կլոր գիծ մը քաշեց, եւ նաւաստեաց ար-
գելեց որ ներս չմտնեն ու բոլորակին մէջ տեղը
նստած սկսաւ առուտուր ընել: Կղզւոյն բո-
լորակը պտըտելով իմացան որ շատ ընդարձակ
է. իր քանի մը յատկութեանցը համար գուգ
աս կղզին նոր Գալէտոնիա անուանեց: Հոս մին-
չեւ նյոն ատեն գեռ անծանօթ եղող զանազան
տնկեր ժողվուեցան: Հովի հանդարտութիւն մը
զիրենք նորէն վառնգի մէջ ձգեց ժայռի մը զառ-
նուելու, բայց հրեղէն երեւոյթ մ'իրենց հոգն
ու վախը փարատեց: Աս երեւոյթն ուրիշ բան

չը բայց եթէ արեւուն սկաւառակին մեծութեանը չափ աղօտ լուսով գնդակ մը, որն որ ճայթելով երկնագոյն բոց մ'արձակեց, ճայթելէն յառաջ փայլուն կայծեր տալով։ Աս երեւոյթը գրեթէ ի հարկէ զով հով մը կ'աւետէր, որն որ իրօք ալ շատ չանցաւ երեւցաւ։ Աս հովին օդնականութեամբը ճամբանին դէպ ի արեւմտեան հարաւ շարունակեցին, եւ հարուստ մարդագետիններով բայց անբնակ կղզւյ մը հանդիպեցան, որն որ Նորֆոլքի կղզի անուանեցաւ։

Ա երջապէս Հոկտեմբերի 18ին Նոր Ջելանդիայի Շարլոդ թագուհւոյն ծոցին մէջ խարիսխ նետեցին, ուր որ Գուգ նաւը նորոգել տուաւ։ Ինչպէս որ վերը պատմած էինք, Գուգ Ատուէնդուրը գտնելու համար աս կողմերս շիշ մը թաղած էր. աս շիշն իր թաղուած տեղը մինտուելով չկրցան գտնել, ասկից իմացան որ Ատուէնդուր իրենց երթալէն ետքը հօն եկած եւ շիշը գտած պիտօր ըլլայ։ Նոյեմբերի 10ին ճամբայ Ելան, եւ մինչեւ ամսոյս 27ը զանազան լայնութեան աստիճաններուն վրայ պտրաելէն վերջը Գուգ աս Ովկիանոսին մէջ ալ ուրիշ երկիր գտնելէն յուսահատեցաւ։ Անոր համար որոշեց որ Մակելանի նեղուցին արեւմտեան բերանը մննէ։ Դեկտեմբերի 17ին ուղած տեղը հասաւ, բայց հոսերկիրը յառաջուան տեսածէն շատ տարբեր էր։ Բարձր, քարուտ եւ առանց կանանչութեան լեռներ կը տեսնուեին. որոնք սուր գագաթներ, եւ զարհուրելի զառիվայրներ ունեին. բոլոր երկրին կերպարանքն անբեր ու վայրենի էր։ Այսու ամենայնիւ ամէն նաւահանգստի քով կրցան ջուր եւ փայտ գտնել. վայրենի թռչուններ ու սագեր բազմութեամբ կը գտնուեին։ Գուգ առանձին կղզիի մը վրայ որսի ելլալով սագերու մեծ բազմութիւն մ'որսաց, որոնք որ փետուր փոխելու ժամանակնին ըլլալով չէին կրնար թռչիլ,

անոր համար եօթանասուն հատի չափ մէկէն սպան-նուեցան : Աս դէպքիս պատճառաւ նոյն կղզին Սագերու կղզի անուանեցաւ : Գուգին տեղակալն ալ նոյն օրը 40 սագ որսաց, եւ ծովու 300 հաւ-կիթ ժողվեց, որն որ նաւաստեաց շատ հաճելի կերակուր մ'եղաւ : Ճամբանին շարունակելով Տէ-րութեանց երկիրը հասան, ուր որ դարձեալ ե-րեք մաս բաժնուած որսի ելան, առջի մակոյկը ծովու առիւծ պիտի որսար, իսկ միւսները թուչուն պիտի որսային : Ծովառիւծ որսալու համար ամեն տեղ կը յարմարէր, որովհետեւ ծովեղերքն ա-սոնցմով ծածկուած էր, եւ այնպիսի աղմուկ մըն ալ կը հանէին, որ լսողը կը կարծէր թէ կղզւոյն մէջ կովերու եւ ցուլերու բազմութիւն մը կայ : Այնպէս ընտանի կամ ապուշ էին, որ դաւազա-նով միայն կրնային սպաննուիլ : Ասոնք 10—12 ոտք երկայն են, եւ 700—900 լիտր կը կշռեն : Մէկ քանին սպաննուելով ստամոքսներնուն մէջը 10—12 հատ կլոր, ծանր եւ մարդու բռնն կըր-կին մեծութեամբ քարեր գտնուեցան :

Վուգ 1778ին Յունուարի 25ին Եղելքին քովէն մինչեւ 60երորդ հարաւային լայնութեան աստի-ճանը նաւարկելէն վերջը, որոշեց որ ալ հայրե-նիքը դառնայ, մանաւանդ որ նաւը նորոգելու հարկաւորութիւն ունէր, եւ առագաստներն ու պարէններն անգործածելի եղած էին : Այսու մտօք դէպ ի Բարեյուսոյ գլուխը նաւարկեց, ուր որ կրցաւ Ատուէնդուրին վրայ տեղեկութիւն առ-նուլ, եւ Սեղանի ծոցին առջեւ Մարտի 22ին խա-րիսխ նետեց : Ասկէ նորէն ճամբայ ելլելով, շատ կղզիներու հանդիպելէն ետքը, վերջապէս Յուլիսի 30ին Ռէզոլիւշըն Բորդսմութ մտաւ : Գուգին աս երկրորդ ճամբորդութիւնն Յ տարի եւ 18 օր տեւեց, եւ այսչափ ժամանակուան մէջ 20,000 մղոն տեղ պտրսեցաւ :

Գուգին իբրեւ ծովու ճամբորդ ունեցած համ-

բաւն ու միանդամայն իր մարդասիրութիւնն իւրեն պատիւը հասարակութեան մէջ աւելի եւս բարձրացուցին, եւ ամեն մարդ կը բաղձար իր ըրած գիւտերուն վրայ ծանօթութիւն ունենալ: Թագաւորն իր գոհ ըլլալը ցուցընելու համար իւրեն հասնելէն 9 օր ետքն իրեն նաւապետի պատիւ տուաւ, եւ անկից երեք օր ետքը Կրինուիկի հիւանդանոցին մէջ նաւապետի պաշտօն մըն ալ տուաւ, որով գործնական ծառայութենէ պատով ելաւ: Աս երկրորդ ճամբորդութիւնն ալ գուգ ինքն անձամբ գրեց, որուն մէջ ինքը զինքը շատ պարզ մէկը կը ցուցընէ, որն որ աւելի իր՝ քան թէ զարդ կը փնտոէ: 1776ին Փետրուարի 29ին ինքն արքունական ճեմարանին անդամ ալ ընտրուեցաւ, եւ անոր վրայ շատ չանցաւ ոսկի շքադրամով զարդարուեցաւ, զորն որ ընդունելու ատեն Սիր Ճոն Փրինկլէն իր վրայ գովեստ մը խօսեցաւ: Ահաւասիկ աս վիճակի մէջ կը գրտնուեր գուգ երբոր առիթ ունեցաւ երրորդ ճամբորդութիւնն մըն ալ ընելու, բայց նոյնը պատմելու սկսելէն յառաջ կ'ուզենք հոս աս ճամբորդութեան մէջ իրեն ընկերացող Ատլէնդուր նաւին իրմէ բաժնուելէն վերջն ունեցած խեղճ ճակատագիրն ու մինչեւ Անգղիա հասնելու ժամանակ իրեն պատահածներն համառօտիւ աչքէ անցընել:

Ե. Աս նաւն Ամստերտամ կղզին ճամբայ ելլալով նոր Զելանդիա հասաւ եւ անոր եղերքին քովէն նաւարկելով մինչեւ Դուրնակայնի գլուխը յառաջ գնաց: Հոս մրրիէ մը բանուելով, որն որ իր առագաստները պատռեց, երեք օր ծովուն մէջ տեղը մնաց, եւ միանդամ ընդ միշտ Ռիզոլիւշնէն բաժնուեցաւ: Նոյեմբերի 4ին հազիւ կը կոչուեր, մօտենալ. ասկից ալ Դոլակց ծոցը մնաւ, որպէս զի քիչ մը ջուր եւ ուտելիք առնու: Ճամբանին շարունակելով շատ գժուա-

բութեամբ վերջապէս Շարլոդ թագուհւոյն անցքը
 (Գուգի անցք) հասան։ Հոս ցամաք ելլալով Ուէ-
 զոլիւշընին կանգնած վրաններուն հետքերը գտան
 եւ հին ծառի մը բունին վրայ աս խօսքերը գը-
 րուած տեսնալով թէ “Ասոր տակը փնտոեցէք,,
 գետինը փորեցին եւ շիշ մը գտան, որուն մէջ
 Գուգին Փուրնոյ նաւապետին գրած թուղթը կար,
 որն որ իրեն կը ծանուցանէր թէ Ուէզոլիւշըն
 Նոյեմբերի Յին հոն հասած՝ եւ քանի մ'օր նոյն
 նեղուցին բերանն իրենց սպասելէն վերջը 24ին
 անկից ճամբայ ելած է։ Ուստի ասիկա իմանալով
 Գուրնոյ նաւապետն ամէն բան ի գործ դրաւ որ
 կարելի եղածին չափ շուտով ճամբայ ելլէ։ Դեկ-
 տեմբերի 17ին բաւական ջուր ու փայտ առնելէն
 վերջը ճամբայ ելլալու հրամանները տրուեցան,
 բայց քիչ մը քանջարեղէնի պարէն ժողվելու հա-
 մար նաւակ մը ցամաք խրկեց։ Աս նաւակին մէջ
 կային 11 հոգի, որոնց գլուխն էր Պր. Ուովէ պաշ-
 տօնակալն, որուն հրամայուած էր որ նոյն իրի-
 կուն ետ դառնայ, ինչու որ հետեւեալ առտուն
 ճամբայ պիտի ելլային։ Բայց անցաւ բոլոր գիշերն,
 անցաւ նաեւ առտուանցւան մէկ մասը, եւ դեռ
 նաւակը չերեւցաւ։ Գուրնոյ վախնալով, որ չոլ-
 լայ թէ դժբախտութիւն մը պատահած ըլլայ,
 ետեւէն Պր. Պուրնէյին հրամանատարութեան
 տակ քանի մը նաւաստիններով եւ 10 զինուորնե-
 րով մակոյկ մը խրկեց, իրեն հրամայելով որ նախ
 արեւելեան ծոցը մտնէ, եւ անկից խոտի ծոցն
 անցնի, ուր որ Ուովէ ցամաք ելած պիտի ըլլար,
 եւ եթէ հոն ալ նաւակի հետք մը չիդտնէր, ան
 ատեն արեւելեան եղերքէն անցնելով նաւը դառ-
 նայ։ Պուրնէյ դնաց, եւ գիշերը կոխած ատեն
 ետ դարձաւ եւ իրենց դժբախտ ընկերներուն պա-
 տահածը պատմելով զամենքն ալ սարսափեցուց։
 Պուրնէյին պատմածներն ասոնք էին։ “Դեկտեմ-
 բերի 18ին նաւէն քաժնուելով յաջող հովով

մը շուտ մ' Երկայն կղզին անցայ : Ճամբան ամէն
ծոցերուն քովէն անցնելով դիտակով դիտեցի,
բայց նաւակի հետք մը չկրցայ տեսնել : Մէկ ու
կէս ժամ այսպէս պտըտելէն վերջը ձախ եղերքը
ցամաք ելայ , որպէս զի հոն կէս օրուան կերա-
կուրնիս եփենք , ինչու որ հետերնիս միայն չոր
միս առած էինք , նոյն միջոցին Հնդիկ մը տեսայ ,
որն որ դիմացի եղերքին վրայ կը վազէր : Միան
եփուելուն պէս նորէն մակոյկ մտանք , եւ քիչ
մը վերջն եղերքին ծայրը հասանք , ուր որ Հըն-
դիկներու գեղ մը կար,: :

“ Աս ցամաք մօտենալու ժամանակնիս քանի
մը Զելանդացիք եղերք եկան , եւ մեզի սկսան
նշան ընել որ ետ դառնանք , բայց մենք իրենց
խօսքին մտիկ ընելով սկսան տհաճութիւն ցու-
ցընել : Եղերքին քով ն հատ ցամաք հանուած
կրկին ծառակուրներ՝ եւ Հնդիկներու բազմութիւն
մըն ալ կար , որոնք որ կ'երեւայ թէ մասնաւոր
հոն ժողվուած էին : Տասնապետի մ'ու 5 նաւաս-
տիներու հետ ցամաք ելլալով մնացածները մա-
կոյկը պահպանելու համար հոն թող տուի : Բո-
լոր հիւղերը պտըտեցայ , բայց բան մը չդտայ ,
որն որ ինծի կասկած կու տար : Երեք կամ չորս
ճամբաներ կային , որոնք որ անտառի մէջ կանդ-
նուած ուրիշ հիւղերու կ'առաջնորդէին , բայց ո-
րովհետեւ առջի հիւղերը զմեզ սիրով ընդունած
էին , ուստի աւելի եւս խուզարկութիւն ընելի
աւելորդ սեպեցի : Եղերք դառնալու ատեննիս
Զելանդացի մը քովիրնիս երկայն նիզակներու
կապոց մը դրաւ , բայց տեսնելով որ մենք նոյնը
շատ հետաքրքրութեամբ կը զննենք , առաւ ու-
րիշ տեղ մը դրաւ եւ առանց հոգ ընելու ելաւ
գնաց : Իրեն քանի մ'ուրիշ ընկերներն ինծի շատ
զարհուրած կ'երեւային , ասոնցմէ մէկուն քամ
ուրիշի մ'ալ հայլի մը տուի : Դիտակով բոլոր
եղերքը դիտեցի , բայց ոչ մակոյկ , ոչ ծառակուր

եւ ոչ ալ բնակիչ մը կրցայ տեսնել։ Ուստի բաւական սեպեցի երկու հրացան պարպել տալ, որպէս զի եթէ մերինները հոս գտնուին մեր գալն իմանան։ Նորէն մակոյկ մտնելով ծովեղերքին արեւելեան կողմն ալ պտրտեցայ եւ ուրիշ պղտիկ գեղ մը հասանք, որուն բնակիչները զմեղ հրաւիրեցին որ ցամաք ելլանք։ Ասոնց հարցուցի որ մեր նաւակն ինչ եղած է, բայց անոնք ինծի անանկ ձեւացուցին որ իբրեւ թէ անոր վրայ բան մը չգիտնան։ Ամենքն ալ ինծի բարեմիտ կ'երեւային, եւ մեզի շատ ձուկ ալ ծախեցին։ Եզերքին քովէն ճամբանիս շարունակելով մէկ ժամ ետքը խոտի եզերքին մօտ տեղ մը հասայ, ուր որ մեծ ծառակուր մը տեսայ, որն որ ցամաքի վրայ քաշուած էր, մէջն ալ երկու հոգի ու շուն մը կար։ Յսս ունէի, որ մեր նաւակին վրայ տեղեկութիւն մը կ'առնում, բայց ան երկու Զելանդացիք զմեղ տեսնելնուն պէս ծառակուրէն դուրս ցատքեցին, եւ անտառներու մէջ փախան։ Ան ատեն մենք ալ ցամաք ելանք, եւ մեծ սարսափով եզերքին վրայ մեր նաւակին կտորները գտանք, որոնք կտոր կտոր եղած էին, քանի մը հատ հողաթափիներ ալ գտանք, որոնցմէ մէկն իմացանք որ Ռովէին հետ դացող Վոտ-Հուս պաշտօնակալին էր։ Նոյն միջոցին նաւաստիներէն մէկն ինծի մսի կտոր մը ցուցուց, եւ կը կարծէր որ մերիններէն հոն բերուած աղած մսի կտոր մ'ըլլայ, բայց ետքէն տեսնուեցաւ որ թարմ միս էր։ Ես շան միս կը կարծէի, ինչու որ Զելանդացւոց մարդակեր ըւլալը դեռ չէի գիտեր, բայց շատ չանցաւ ասոր ստոյգ ըլլալուն ալ համզզուեցայ,, :

“Եզերքին վրայ 20 հատ կողով տեսանք, որոնցմէ ոմանք խորոված մսով, ոմանք ալ վայրենի ձարխոտի արմատներով լեցուած էին, որն որ իրենց քով մեր սովորական հացին տեղ կը ծառայէ։ Խուզարկութիւննիս շարունակելով ու-

րիշ հողաթափի եւ ձեռքի մըն ալ պատահեցանք աս ետքինն իմացանք որ Դոմազզ Հիլ նաւասաւոյն էր, ինչու որ անոր վրայ նաւասաւեաց սու վորութեան համաձայն, սեւ գունով Դ եւ Հ գիրերը նկարուած էին: Անտառ ալ մտանք, բայց ուրիշ նոր բան մը չկրցանք գտնել: Ետ դառնուատեն շուրջ 4 ոտք շրջապատով կլոր փոսի մը պատահեցանք, որն որ հողով ծածկուած էր եւ հողն ալ նոր փորուած կ'երեւար: Քովերնիս բահ չունենալով անպիտան դանակով մը սկսանք հողը խառնել, բայց մէջի եղածը չկրցանք իմանալ, որովհետեւ նոյն միջոցին մերձաւոր բլրի մը վրայ շատ ծուխ տեսնուելով՝ շուտ մ'իմ մարդիկներուս հրաման տուի որ մակոյկ դառնանք, կասկածելով որ գուցէ նոյն ծուխը տեղացւոց կողմանէ ժողվուելու եւ մեր վրայ յարձակելու համար նշան մ'ըլլայ: Նոյնակէս գիշերն ալ, որն որ հարկաւ վրայ պիտի համնէր, զիս կը ստիպէր որ անօդուտ խուզարկութիւններով ժամանակ չկորսունցընեմ, այլ շուտով ճամբայ ելլամ,,:

“ Այն խոտի ծոցին կից եղող ուրիշ ծոցի մը բերանը չորս ծառակուր եւ եղերքին վրան ալ Հնդիկներու գունդ մը տեսանք, որն որ մեր ցամաք մօտենալը տեսնալով բլրի մը վրայ քաշուեցաւ: Բլրին գագաթը մեծ կրակ մը վառուած եւ անոր չորս կողմը Հնդիկներու բազմութիւն մը պատած էր: Չորս ծառակուրները ջրի մէջ արձակ ըլլալով, կասկած ունէի որ գուցէ անոնց մէջ մարդ պահուած ըլլայ, անոր համար ասոնց վրայ հրացան պարպել տուի, եւ իմացայ որ բոլորովին պարապ էին: Կոյն ատեն բլրին վրայի Հնդիկները սոսկալի աղաղակ մը հանեցին զմեղ գրգռելով որ ցամաք ելլանք: Մենք ալ շատ հրացան պարպելով ցամաք մօտեցանք: Կ'երեւայ որ առջինն իրենց վնաս մը չհասցուց, բայց երկրորդ պարպուելուն ամենքն ալ ձեպով բլրին վրայ փա-

խան, որպէս զի անոր միւս կողմն անցնելով աղատին, եւ ոմանք սոսկալի աղաղակ մըն ալ չանեցին: Անանկով ալ ասոնցմէ երկուքն, որոնք ամենէն աւելի վայրենի կ'երեւային, չուզեցին փախչել, բայց ետքէն տեսնելով որ իրենց ընկերները զիրենք առանձին թող տօւեր են, իրենք ալ կամց կամաց եւ դիւցազնական քաջասրտութեամբ ետ քաշուեցան: Նոյն ատեն ես իմ նաւական զինուորներս առած, նաւաստիքը պահպանութեան համար մակոյկին մէջ թող տալով, ցամաք ելայ: Ծովուն քով կարմրցած թիակ մը գետինը տընկուած էր, որուն Հնդիկներն երկու ծառակուր կապած էին, ասկից իմացայ, որ Հնդիկները մեր դժբախտ ընկերներուն վրայ յարձակած եւ սպան նած պիտի ըլլան: Իրօք ալ քիչ մ'աւելի յառաջ երթալով տեսայ որ գետինն իրենց գլուխներովը, սրտերովն ու թոքերովը ծածկուած էր, եւ շուներն անոնց աղիքները կ'ուտէին,,:

“Երբոր մենք աս զարհուրելի տեսարանը դիտելու վրայ էինք, յանկարծ մակոյկը մնացողներէն մէկը մէզի նշան տուաւ, որ Հնդիկներն անտառի մէջ կը ժողվուին մեր վրայ յարձակելու համար, ուստի բոլոր իմ մարդիկներովս շուտ մը մակոյկ դարձայ, վերսիշեալ չորս ծառակուրներն ալ մէկտեղ առինք տարինք, որոնք ետքէն կտոր կտոր եղան: Նոյն միջոցին բլին վրայի ծուխն ալ աներեւոյթ եղաւ, եւ իմացանք որ Հնդիկներն անտառին մէջ սաստիկ վիճաբանութեան մէջ էին. գուցէ ոմանք կ'ուղէին վրանիս յարձակիլ եւ ծառակուրնին աղատել: Ասկից ետքն ելանք մակոյկ երթալու, եւ առանց նաւակնիս գտնելու համար ուրիշ խուզարկութիւն ընելու անմիջապէս ճամբայ ելանք: Որովհետեւ նոյն գործքիս համար հարկ էր որ երկրիս մէջերն երթայինք, բայց այսպիսի պարագաներու մէջ զմեզ վտանգի մէջ դնելը յիմարութիւն էր: Անցքէն դուրս ելած ատեն-

Նիս տարածուած կրակ մը տեւանք, որն որ մղոն-
ներով տեղ բռնած ըլլալով մէջ տեղը բար-
ձրացած կատարեալ հաւկթաձեւ մըն էր: Եր-
թալնէս յառաջ ինծի հետ եկող ուրիշ պաշտօ-
նակալի մը հետ խորհրդակցեցայ, եւ երկուք-
նիս ալ ան միտքի վրայ էինք որ շուտով ետ գառ-
նանք, ինչու որ քանի մը Զելանդացի սպաննելու
տիսուր միսիթարութենէն զատ բանի մը յօյս չէինք
կընար ունենալ:

“Խոտի ծոցը թողուցած ատեննիս ամէնքնիս
ալ դէպ ի անտառ կրակ ըրինք, ուր որ Հնդիկ-
ները բազմութեամբ ժողվուած էին, բայց նոյն
միջոցին անձրեւ սկսելով հրացաննիս թրջեցան,
եւ մթերքն ալ սկսաւ պակսիլ, այնպէս որ ալ
չէինք կընար ուրիշ վրէժինդրութիւն մ'ընել:
Երկու կլոր կղզիներն անցած ժամանակնիս սոս-
կալի աղաղակ մը լսելով թիավարելը դադրեցու-
ցինք եւ սկսանք աղմուկը մտիկ ընել, բայց ու-
րիշ աղմուկ մը չկրցանք լսել: Գուցէ նոյն միջոցին
Ռովէ եւ իր ընկերները սպանուեցան,,:

Ա, հաւասիկ Պրունէյին պատմածն աս էր: Բայց
աս խղճալի դէպքիս վրայ Գուգիր երրորդ ճամբոր-
գորթեան մէջ աւելի մանրամասն տեղեկութիւն-
ներ առաւ, զորոնք տեղւոյն պիտի պատմենք: Աս
դժբախտութենէ վերջը հակառակ հովերէ ստի-
պուելով դեռ չորս օր նոյն անցքին մէջ մնացին,
որ ատեն որ ամենեւին Հնդիկ մը չերեւցաւ: Բայց
ամենէն աւելի զարմանալին ան է, որ Գուգ Գուր-
նոյ նաւապետին հետ շատ անդամ նոյն Խոտի
ծոցը գացած էր, բայց քանի մը հիւղերէ զատ,
որոնք շատ տարիներէ վեր անընակ մնացած էին,
ուրիշ բան կամ բնակիչ մը տեսած չէր. իսկ
Պուռնէյ նոյն ծոցը մտնելուն պէս հաստատեց որ
նոյն կողմերն առ նուազն 1500 գուցէ 2000 Հնդիկ
կան, որոնք որ իրեն հոն գալն եթէ յառաջուրնէ
գիտնային անտարակոյս վրան կը յարձակէին:

Վակովը նաւը դառնալէն վերջը խարիսխը վեր
քաշեցին եւ դէպ ի արեւելք ճամբայ ելան, եւ
ետքէն հովին համաձայնելով ընթացքնին դէպ ի
արեւմտեան հարաւ ուղղեցին, բայց ցուրտը սաստ-
կացաւ եւ քիչ մը վերջը սաստիկ հով մ'ալ ել-
լելով ծովն այնպէս տատանելու սկսաւ, որ նաւը
ջրով կը լեցուէր եւ նաւաստիք միշտ խոնաւու-
թեան մէջ էին, ընդեղէնն եւ ալիւրն ալ խո-
նաւութենէ բոլորովին ապականած ըլլալով ստի-
պուեցան աճապարել բարեյուսոյ գլուխն երթալ,
ուր Մարտի 17ին Հոռն գլխէն անցնելով հասան:
Ասկից ալ Դավոլա ծոցը մտան եւ երկաթ նետե-
ցին, որպէս զի նաւերնին նորոգեն եւ պաշար առ-
նեն: Վերջապէս ասկից ալ ճամբայ ելլալով դէպ
ի Անդղիա նաւարկեցին, եւ 1774ին Յուլիսի 14ին,
այսինքն Գուգ նաւապետէն բաժնուելէն 5 ամիս
ետքն Սրիթէատի նաւահանգստին մէջ խարիսխ
ձգեցին:

Պ

Դուզին երրորդ ամինորդութիւննը :

Ա. Ըստ տարիներէ վեր թէ Անդղիացիք եւ թէ
Հոլանտացիք մեծ ջանքով կ'աշխատէին որ Հիւ-
սիսային Աղլանտեան ծովին դէպ ի Հիւսիսային
Խաղաղական ծով անցք մը գտնեն: Գրոպիսհէր
1576ին ասոր առջի փորձն ըրաւ, եւ անկից վերջը
շատերն իրեն օրինակին հետեւեցան: Թէպէտ եւ
Հուտսոնի ծոցին, Տավիի անցքին եւ Պաֆինի ծո-
ցին մերձակայ տեղերուն վրայ շատ աշխարհա-
գրական տեղեկութիւններ ժողվուած էին, բայց
դեռ բաղձացուած անցքը գտնուած չէր: Անդ-
ղիայի խորհրդանոցն իր մէկ նստին մէջ նոյն անց-
քը գտնող բախտաւոր անձին 20,000 սդերլին
խոստացաւ: Թէպէտ եւ 1741ին Միտտէլդըն
նաւապետն, եւ 1746ին Սմիտ եւ Մուրէ նաւա-

պետները նոյն ծովերն ու եղերքները քննեցին, բայց վախճաններնուն չկրցան հասնիլ: Նոյն վախճանաւ խրկուեցաւ նաեւ Լուտիիկ նաւապետին ընկերակցութեամբը Փիփիս նաւապետն (աս արշաւանաց մէջն էր Նելսն լորտն ալ), որ երթայ նոյն կողմերը զննէ եւ որչափ որ կրնայ յառաջ երթայ: Ասոնք 1773ին Յունիսի 2ին ճամբայ ելան եւ 28ին Շքիցպերկ հասան, բայց շատ աշխատելէն վերջը տեսան որ սառոցներու մէջէն անցնելով ալ աւելի դէպ ի հիւսիս երթալը բացարձակապէս անկարելի էր: Անգամ մը սառոցներու մէջ սեղմուեցան, եւ հաղիւ կրցան մէծ դժուարութեամբ բոլորովին ջախջախելէն պրծիլ: Օգոստոսի 22ին ալ անկարելի եղաւ դէպ ի հիւսիս կամ արեւելք կամ արեւմուտք յառաջ երթալն, ուստի իրենց արուած հրամանին համաձայն Անգղիա դարձան:

Եւ յաչափ անյաջող փորձերուն միտ չդնելով դեռ միշտ հիւսիսային անցք մը գտնելու յսուր կը սաստկանար, եւ Սանտուիք կոմնն, որն որ ցկեանս ծովապետութեան դլուխ դրուած էր, միաքը դրաւ որ ուրիշ աւելի մէծ փորձ մըն ալ փորձել տայ, եւ Գուգ նաւապետն ալ ինքը զինք աս դորձքիս համար ինքնակամ պատրաստ ցուցուց: Իր առաջարկութիւնը շատ հաճութեամբ ընդունուեցաւ, եւ 1776ին Փետրուարի 10ին հրաման ընդունեցաւ, որ իր Ուէզոլիւշըն նաւին հրամանատար ըլլայ, իսկ Գլենքէ նաւապետն ալ Տիսդովէր նաւով իրեն ընկեր արուեցաւ: Բայց աս արշաւանքը Գուգին յանձնուելով, անոր կերպն ալ փոխուեցաւ, ուստի եւ փոխանակ յառաջուան պէս Տավիի կամ Պաֆինի ծոցին ճամբէն երթալու, Գուգին առաջարկելով իրեն հրաման արուեցաւ որ Հարաւային Խաղաղական Ովկիանոս երթայ, անկից ալ Պէրինկի նեղուցէն անցնելով՝ դէպ ի Հիւսիսային Աղլանտեան ծով մտնելու

անցք մը մինտուէ : Եւ որովհետեւ աս որոշման համաձայն գուգ կարող պիտ'որ ըլլար նորէն Խաղաղական ովկիանոսին կղզիներուն այցելութեան ելլալ, անոր համար որպէս զի թէ Օդահիդիցիներուն եւ թէ Խաղաղական ծովուն ուրիշ կղզիներուն բնակչացը հիւրընկալութիւնը վարձատրէ, եւ միանդամայն որպէս զի նոյն կղզիները պտղաբեր ընէ, ամէն տեսակ անասուն առջար եւ ոչխար նոյնպէս զանազան տեսակ սերմեր նաւ բերել տուաւ : Նոյնպէս իր արշաւանաց համար հարկաւոր բաներն ալ, ինչպէս նաև ամէն տեսակ ուտելիք եւ նաւաստեաց համար թէ այրեցեալ թէ բեւեռային սառուցեալ գօտիներու օդաբաժնին պատշաճ զգեստներ առատութեամբ առնուեցան : Գուգին աս երրորդ ճամբորդութենէն շատ յաջող արդիւնքներ կը յուսացուէին, բայց դըք բախտութեամբ չէ թէ միայն իր գլխաւոր վախճանին չկրցաւ համնիլ, այլ նաև խեղճ նաւապետին մահուամբն, որն որ վայրենիներէն անգըթութեամբ սպանուեցաւ, ինչպէս ետքը պիտի տեսնենք, շատ դժբախտ վախճան մ'ունեցաւ :

Ամէն պատրաստութիւնները լմննալէն վերջը Ռէզոլիւցըն Յուլիսի 12ին Օմահ Հնդիկն ալ մէկ տեղ առնելով, զորն որ ասկից առջի ճամբորդութեան մէջ Ընկերութեան կղզիներէն առած եւ Լոնտոն բերած էր, Փլիմութէն ճամբայ ելաւ . Տիսքովեր նաւն իր ետեւէն պիտի գար : Դէնէրի փա հանդիպելէն ետեւ Սեպտեմբերի 1ին հասարակածն անցնելով՝ Հոկտեմբերի 18ին Բարեյուսուց գլուխը հասան, ուր որ Նոյեմբերի 10ին Տիսքովեր նաւն ալ իրեն հետ միացաւ : Սեղանի ծոցին մէջ մնացած ատեննին կենդանիները ցամաք հանուեցան, բայց քանի մը վայրենի շներ ցանկին մէջ մտնելով շատ ոչխարներ մեոցուցին փարատեցին եւ մնացածներն ալ ցրուեցին :

Կաւերը Նոյեմբերի 30ին նորէն առագաստները

պարզեցին եւ սաստիկ մրրիկներու հանդիպեցան։ Դեկտեմբերի 12ին երկու խոշոր կղզիներ տեսան, զորոնք գուգ եղուարդ իշխանի կղզիներ անուանեց։ Երեք օր վերջը շատ ուրիշ կղզիներ ալ գտան։ բայց երբոր Քէրքուելէնի երկիրը հասան, Ծննդեան տօնին օրը յարմար նաւահանգստի մը մէջ խարիսխ նետեցին։ Աս նաւահանգստին հիւսիսային կողմը նաւաստիներէն մէկը քառակուսի շիշ մը գտաւ, որն որ հաստը թելով՝ դուրս ցցուած ժայռի մը կապուած էր. ասիկա բանալով մէջը մագաղաթի կտոր մը գտան, որուն վրայ գրուած էր թէ նոյն երկիրը 1772—73ին Գաղղիացի մ'այցելութեան եկած է։ Գուգ նոյն մագաղաթին վրայ իր հոն գալուն լուրն աւելցրնելէն վերջը, նոյնը նորէն շշին մէջ դրաւ, շշին սունկը կապարով հաստատեց եւ նորէն առած տեղը քարէ մը կախել տուաւ։

1777ին Յունուարի 24ին Վանտիէմէնի երկիրն սկսան տեսնել, եւ 26ին Ատուէնդուր ծոցին մէջ խարիսխ նետեցին, ուր որ տեղացիներուն հետ առուտուր մը սկսաւ։ Հոս իրենց անասնոց համար առատ խոտ՝ իրենց համար ալ թարմ պաշար գտան։ Ամսոյս 30ին աս նաւահանգիստը թող տուին եւ այնպէս կարծեցին որ Վանտիէմէնի երկիրը Նոր Հոլանտային հարաւային ծայրն ըլլայ։ Բայց ետքի զննութիւնները ցուցուցին որ նոյն կարծիքը սխալ է, որովհետեւ Վանտիէմէնի երկիրը կղզի մըն է, որն որ ծանծաղ անցքով մը Նոր Հոլանտային բաժնուած է։

Փետրուարի 12ին գուգ նաւապետն իր հին կայարանն, այսինքն Նոր Ջելանդիայի Շարլուժ թագուհի նաւահանգստին մէջ խարիսխ նետեց։ բայց տեղացիները վախնալով որ իրենց ըրած եղեռնագործութեան համար վրէժ կ'առնուն, ամենեւին իրենց չէին մերձենար։ Գուգ շուտ մը զիրենք հանդարտեցուց, եւ առուտուրը յառաջուան

պէս նորէն սկսաւ : Նոյն աղետալի եղեռնագործութեան մէջ Գահէորա անուամբ ցեղապետ մըն ալ կար , որն որ Ռովէն անձամբ մեռցուցած էր : Աս ցեղապետին համար նոյն իսկ իր մարդիկները Գուգին կ'ըսէին թէ շատ չար մէկն է , եւ շատերն ալ իրեն կ'աղաչէին որ նոյն մարդն սպան նէ , մանաւանդ որ կ'ըսէին ձեր նկատմամբ ալ արդէն մահուան արժանի է :

Եղուցէն անցնելու ատեն խոտի ծոցին ալ այցելութեան գացին , հոս վերցիշեալ Փետրոն եւ ուրիշ վայրենի մը տեսան , որոնց հետ շուտ մ'ուրիշ ընկերներ ալ միացան , բայց շատերը չմօտեցան , գուցէ վախնալով որ չըլլայ թէ տեղւոյն յիշատակը զԱնգղիացիները վրէժինդրութեան գրգռէ : Գուգ ուղեց նոյն եղեռնագործութեան մանրամասն պատմութիւնն ասոնցմէ իմանալ : Օմաի , որն որ իրենց լեզուն աղէկ կը հասկընար Գուգին թարգմանութիւն կ'ընէր : Թէ Փետրոն եւ թէ իր ընկերները Գուգին ամէն հարցմունքներուն արձակ համարձակ պատասխան կուտային , այնպէս իբրեւ թէ ուրիշին յանցանքը կը պատմէն : Գուգ ասոնցմէ իմացաւ որ Անգղիացիք կերակուր կերած ատեննին Հնդիկները քանի մը ձուկ ու հաց գողցեր են , որն որ պատճառ եղերէ որ Անգղիացիք իրենց քանի մը հարուած տան : Ասկից սկսեր է կոխւն , որուն մէջ հրացան մը պարպուելով երկու Զելանդացիք մեռեր են , բայց հրացանը դեռ նորէն չլեցուցած Հնդիկներուն բոլոր բազմութիւնն իրենց վրայ յարձակեր եւ զիրենք սպաններ է :

Բայց ուրիշներն այնպէս կը համարէին որ մականակը պահպանող սեւամորթը պատճառ եղած ըլլայ նոյն կուռօյն : Ասոնք կը պատմէին որ Հնդիկ մը մականակէն բան գողցած ատեն նոյն սեւամորթն իրեն սոսկալի զօրաւոր հարուած մը տուեր ու վիրաւորեր է : Ասոր աղաղակը միւսները սարսա-

փեցուցեր է, որոնք կարծելով թէ ընկերնին սպանուեցաւ, կատաղութեամբ Անգղիացոց վրայ յարձակեր, եւ պատառ պատառ ըրեր են:

Քիչ մը վերջն ուրիշ չորս ծառակուրներ ալ նոյն ծոցին մէջ երեւցան, որոնց մէկուն մէջն էր նաեւ վերսիշեալ Գահէորան, որն որ առանց վախի երրորդ անգամ Գուգին կու գար: Օմաի զինքը տեսնելուն պէս ձեռքովը Գուգին ցուցուց եւ ցած ձայնիւ իրեն ըսաւ, որ անմիջապէս հրացանով սպաննէ: Ետքէն ալ իրեն դառնալով սկսաւ սպառնալ, որ եթէ մէյ մըն ալ երեւնալու ըլլայ ինքն անձամբ զինքը պիտի սպաննէ: Ցեղապետն առանց ասոր պատասխան մը տալու ելաւ գնաց, բայց երկրորդ օրն իր ամբողջ ընտանիքովն իրրեւ թէ Գուգին անձնատուր ըլլայու համար նաւն եկաւ: Օմաի իր գալը Գուգին իմացընելով հարցուց որ զինքը նաւի մէջ առնէ թէ չէ: Գուգին հրամանաւը զինքն անոր սենեակը բերաւ, եւ իրեն ըսաւ թէ “Ահաւասիկ Գահէորան, մեռցուցէք զինքը,,: Աս ըսելէն վերջը շուտ մը խուցէն դուրս ելաւ, կամ իր առջի սպառնալիքը մոռնալով, կամ վախնալով որ գուցէ Գուգ նոյն գործքն իրեն կը յանձնէ: Բայց քիչ մը վերջը նորէն ներս մտաւ, եւ տեսնելով որ ցեղապետը դեռ կենդանի է, իր հաստատուն բնութեամբը Գուգին ըսաւ, “Ինչու չէք սպաննած, դուք ըսիք որ Անգղիա մարդասպանը կախաղան կը հանեն: Աս մարդս տասը հոգի մեռցուց, այսու ամենայնիւ դեռ իրեն կենացը կը խնայէք,,:

Ճէպէտ եւ Օմաիին պատճառներն իրաւացի էին բայց Գուգ միտքը դրած էր որ զինքը չմեռնէ, եւ աս որոշումը հաստատուն պահեց: Բայց երրոր արտաքուստ սպառնական եղանակաւ մը ցեղապետին հարցուց թէ ինչու նոյն անագործն գործքին ձեռք զարկած է, ցեղապետը գողդողալով ձեռութները խաչաձեւ բռնեց գլուխն ալ

դետինը խոնարհեցուց այնպէս ինչպէս որ իր թշնամնոյն ձեռքը մատնուած մարդ մը կ'ընէ, եւ անանկ ալ կը կարծէր որ նոյն վայրկենին մէջ պիտի սպանուի: Բայց երբոր Գուգ իրեն իմացուց որ իր կեանքը պիտի ազատի, անմիջապէս իր յառաջուան համարձակութիւնն ստացաւ, եւ Օմաիին հարցուցածներու պատասխան տալով նոյն աղեւտալի դէպքին պատմութիւնը պատմեց, որն որ մէկալներուն պատմածին համաձայն էր. աս միայն աւելցուց որ Անդղիացի մը Զելանդացիներէն մէկն ստիպած էր որ կտոր մը հացի տեղ իր քարէ կացինը ծախէ, եւ կացինը առնելէն վերջը չէր ուղած նոյն չնչին գինն ալ վճառել: Աս ալ պատմեց որ ինքն աս պատերազմին մէջ մեծ վտանգի մէջ ինկեր է, որովհետեւ Ռովիշ իր վրան հրացան մը պարպեր է, եւ ետքէն վրան յարձակեր եւ թեւը վիրաւորեր է, եւ թէ որ ուրիշ Զելանդացիք իրեն օգնութեան գալու չըլային պիտի մեռնի եղեր:

Գուգ ուրիշ Գավէիհարբուա անուամբ ցեղապետի մը հետ տեսութիւն ընելով Զելանդացւոց վրայ աս տեղեկութիւններն ընդունեցաւ: Զելանդացիք աշխարհքիս վրայ գրեթէ ամէն ազգերէն աւելի տառապեալ կեանք մ'ունին, ինչու որ միշտ իրենց թշնամիներէն պէտք են զգուշանալ: Զկայ ցեղ մը, որ ուրիշ ցեղէ մը յարձակում կրած չըլայ, եւ անոր վրէժը հանելու վայրկենին չսպասէ. եւ գուցէ աս գործքիս հրապուրողն ամենէն աւելի յաղթուած թշնամնոյն մնովը խնձոյք մ'ընելու բաղձանքն է: Շատ ցեղեր տարւէ տարինոյն յաջող առթին կը սպասեն: Երբեք որդի մ'իր հօրն եղած թշնամանքը չիմունար: Իրենց արիւնաչեղ գիտաւորութիւնը գլուխ հանելու համար կը ջանան որ խաղաղ գիշերուան մէջ յանկարծակի թշնամնոյն վրայ հասնին, եւ եթէ զանոնք անպատրաստ գտնելու ըլլան, որն որ

շատ քիչ կը պատահի, առանց բացառութեան զամենքն ալ կը սպաննեն, ոչ ծերերու, ոչ կանանց եւ ոչ ալ տղոց կը խնայեն: Կոտորածը լմնալէն վերջը նոյն տեղն անոնց մասվը խնձոք մը կը կատարեն, կամ իրենց տունը կը տանին եւ հոն այնպիսի գաղանութեամբ մը կ'ուտեն, որ առանց կարդացողին սիրար խոռվելու չիկրնար ստորագրուիլ: Իսկ եթէ տեսնեն որ թշնամին արդէն յառաջուրնէ իմացեր եւ պատրաստուեր է, ան ժամանակը կը սկսին զանոնք հայածել եւ զիրար ջարդել: Գերի բանելու սովորութիւն չունենալով յաղթուղին մի միայն ապաւէնը փախչիլն է: Փախչելու ատեն երկու վախճան կ'ունենան, նախ որպէս զի կեանքերնին ազատեն, եւ երկրորդ որպէս զի հոգինին չկորսուի, որովհետեւ անանկ կը կարծեն որ թշնամիէն կերուած մարդուն հոգին յաւիտենական հրոյ մը կը դատապարտուի, ուր որ մէկանոնց հոգին աստուածներու բնակութիւնը կը փոխադրուի: Գուգ նոյն ցեղապետին հարցուց թէ արդեօք պատերազմի մէջ մեռնող բարեկամին մարմինն ալ կ'ուտեն. բայց ցեղապետը նոյն հարցման վրայ սարսափելով մը պատասխանեց թէ իրենց բարեկամներնուն մարմինները կը թաղեն, իսկ թշնամոյն դիերն իրենց սեղանին համար բաւական պահելէն վերջը մնացածը ծով կը թափեն:

Վ. սկից առջի ճամբորդութեան մէջ գուգին հոս թողուցած անսասուններն աղէկ վիճակի մէջ էին, նոյնպէս բոյսերն ալ պարտէցներու մէջ յառաջեկած էին: Օմահին ուղելովը Գուգ երկու Զելանդացի նաւն առաւ մէկ տեղ տանելու համար, եւ ամսոյս 27ին աս եզերքէն չեռացան:

Բ. Ը ատ պղտիկ կղզիներու հանդիպելէն ետքը վերջապէս Մանկուա կղզին հասան, ուր Գուգ քանի մը հոգի կղզոյն մէջերը խաւերեց որ երթան զննեն. ասոնց չետ էր նաեւ Օմահ: Օմահին

ընկերակցութիւնն ասոնց օգտակար եղաւ, որով
հետեւ ինքը նոյն կղզեցւոց լեզուն հասկընալով՝
իրենց թարգմանութիւն կ'ընէր: Կղզեցիք իրեն
Եւրոպացւոց նաւերուն եւ զէնքերուն վրայ զա-
նազան հարցումներ կ'ընէին: Օմաին ալ խօսակ-
ցութեան չափաղանց կերպ մը բռնելով, սկսաւ
իրենց պատմել թէ Եւրոպա նոյն կղզւոյն մեծու-
թեան չափ մեծ նաւեր կան, եւ այնպէս մեծ թընդ-
անօթներ ալ կը գտնուին, որ մէջը շատ մար-
դիկ հանգիստ կրնան նստիլ, եւ ասոնցմէ մէկ
հատն ալ միայն բաւական է իրենց կղզին տակն-
ուվրայ ընելու: Թէպէտ եւ նաւի թնդանօթներն
այնչափ մեծ չեն, կ'ըսէր, բայց անանկով ալ կըր-
նան նաեւ անոնք երկիրներ քանդել եւ ազգեր ջըն-
ջել, եւ զօրութիւնը ցուցընելու համար քանի մը
թնդանօթի փամփուշտ բռնկցուց, բնակիչներն
ասոնց ճայթիւնէն զարհուրած իրեն ըսածներուն
բոլորովին հաւատացին:

Կղզեցիք կ'ուղէին ճամբորդներուն մէկ մասը
նոյն գիշերն իրենց քովը պահել: Բայց Օմաի ի-
րենց ծանցց որ եթէ անոնք նոյն իրիկունը նաւ չեն
դառնար, նաւապետը կղզին գնդակոծելու միտք
ունի: Իրօք ալ նաւերն իրիկուան մօտ աւելի եւս
կղզւոյն մերձեցան. կղզեցիք ասի տեսնելով անմի-
ջապէս ճամբորդները թող տուին որ նաւ դառնան:

Ճամբանին շարունակելով Անամնքա կղզին
հասան, եւ Ուղղիւշըն ան տեղը խարիսխ նետեց
ուր որ ասկից երեք տարի յառաջ կ'եցած էր:
Տեղացիք իրենց շատ բարեկամութիւն ցուցու-
ցին, եւ եթէ գողութեան հակումն ալ չունե-
նային, մէջերնին եղած խաղաղութիւնն երբեք
չէր վրդովեր: Բայց չկրցան իրենց աս մոլութիւնը
դադրեցընելու հնարք մը գտնել, մինչեւ որ Գուգ
անդամ մամէն բռնուած գողերուն գլուխն ա-
ծիլել տուաւ: Ասով իրենց հայրենակիցներուն
առջեւ մեծ ամօթ կրեցին, եւ Անգղիացիք ալ նոյն

Հնաբըով միայն կրցան գողութիւններն արդելուլ :
Ասկէ բարեկամութեան կղզիներուն մեծ մասին
այցելութեան գացին, եւ ամէն տեղ բնակիչները
զիրենք սիրով ընդունեցան : Յունիսի 10ին Գուն-
կաղապոս կղզին հասան, ուր որ թագաւորն իր
տունը Գուգին բնակելու տուաւ : Հոս Գուգ իր
կենդանիները ցեղապետներուն մէջ բաժնեց, եւ
Օմահ ասոնց օգտակարութիւնն իրենց սորվեցուց :
Աս միջոցիս երկու ու եւ երկու աքաղաղ գող-
ցուելով՝ Գուգ երեք ծառակուր բոնեց եւ թա-
գաւորն ալ նաւին մէջ բանտարկեց, եւ կը պա-
հանջէր որ չէ թէ միայն նոյն գողցուածներն, այլ
նաեւ ուրիշ ամէն գողցուած բաներն ետ դար-
ձուին : Աս միջոցն աղղեցութիւն ունեցաւ եւ շատ
գողցուած բաներ ետ դարձան :

Հակառակ հով մ'իրենց աս տեղէն ելլելն ու-
շացընելով՝ Գուգ առիթ ունեցաւ քանի մը պաշ-
տօնակալներով տեղացւոց մէկ մեծ տօննե-
լու, որուն որ թագաւորը զիրենք հրաւիրած էր :
Աս տօնը Մորաիին մէջ կը կատարուի, որն որ
թէ թագաւորին եւ թէ ուրիշ ցեղապետներու
կայարանն է : Կէսօրէն երկու ժամ յառաջ ժո-
ղովուրդը սկսաւ թագաւորին գլխաւոր տանն առ-
ջեւի մեծ հրապարակը ժողովուիլ : Աս հրապարակը
հանող փողոցին գլուխը շատ Հնդիկներ նիզակ-
ներով եւ բիրերով զինաւորուած՝ շարունակ ող-
բաձայն երդ մը կ'երդէին : Վերջապէս թագաւորն
եւ իր ժառանգ որդին ալ եկան, եւ իրենց հա-
մար որոշեալ տեղ մը նստեցան : Ան ատեն ամէնքը
գունդ գունդ բաժնուեցան, ամէն մէկ գունդը
12 հոգիէ բաղկացած, բոլոր հրապարակը զցգ
զցգ հանդարտ քայլերով պտրտեցան : Ամէն գին-
դին առջեւէն բիր տանող մը կար, որն որ զինա-
ւորուած մարդիկներու մէջէն կ'երթար . իսկ գնդե-
րուն քովէն ուրիշ մէկը կ'երթար, որն որ ձողի
մը վրայ կապուած կենդանի աղաւնի մը կը տանէր :

Վոլոր աս չուն կամ թափորը նոյն տեղէն քառորդ մղոնի չափ հեռու տեղ մը գնաց, որուն ետեւէն գացին նաեւ ճամբորդները: Բայց տես նելով որ իրենց ներկայութիւնը Հնդիկներուն տհաճութիւն կը պատճառէ, նորէն հրապարակը դարձան, ուր որ թագաւորն ալ կը կենար: Թագաւորը Գուգին աղաչեց որ իր նաւաստիներուն ցամաք ելլելն արգելէ, որովհետեւ, կ'ըսէր, թէ որ անոնցմէ մէկը Հանդէսին պատահելու ըլլայ իբրեւ Դապու, այսինքն իբրեւ արգելք եղող ոգի շուտ մը կը սպաննուի: Խսկ Գուգին եւ իր քովիններուն հրաման տուաւ որ կարող ըլլան արարողութեանց ներկայ գտնուիլ, բայց իրենց զատ տեղ մը տուաւ: Իրենց Հագուստին կերպը պատճառ կ'ըլլար, որ չէին կրնար Հնդիկներուն մէջը խառնուիլ: Ուստի իրենց համար որոշուած տեղը դացին, բայց Գուգ իր Հետաքրքրութեանը չկրօնալով յաղթել՝ նոյն տեղը թողուց եւ բազմութեան մէջ խառնուեցաւ: Թէպէտ եւ ճամբան շատ Հնդիկներ Դապու կանչելով կ'ուղէին զինքն արգելել, բայց ինքն անոնց միտ չդնելով մինչեւ Մորաի գնաց: Կ'ուղէր Մորաիին բոլորակը դառնալ, կարծելով որ անոր ետեւը Հետաքրքրական արարողութիւն մը կը կատարեն, բայց երեք պահապաններ, որոնք միշտ զինքը կը դիտէին, իրեն աւելի եւս յառաջ երթալն արգելեցին: Ան ատեն նորէն իր առջի տեղը դարձաւ, ուսկից որ Եղած արարողութիւնները բաւական որոշ կը տեսնուին:

Ըստ մը քանի մը Հնդիկներ երեւցան, որոնք Հնդիկ ընկուղենիի տերեւներով կամ ճիւղերով պատիկ գաւաղաններ կը բերէին: Ծեր մը, որն որ ասոնց առջեւէն կ'երթար, ճամբուն մէջ տեղը նստեցաւ, եւ երկայն աղօթք մ'ըրաւ հաստը ձայնիւ եւ աչուրներն իր ընկերներուն դարձուցած, միւսներն ալ իրենց բերած ճիւղերովն ու գաւա-

զաններով գահ մը ձեւացուցին : Գործքերնին
 լմնցընելէն ետքը գլուխնին մինչեւ գետինը ծռե-
 լով երկրպագութիւն ըրին եւ ետքէն ժողովը-
 գեան մէջ խառնուեցան : Քիչ մը վերջը ժառանդ
 իշխանը քանի մը ծերերով եկաւ, եւ սկսաւ գա-
 հին քովը նստիլ, բայց քիչ մը հեռու : Տասնու-
 չորս ազնուական կանայք զցյգ զցյգ եւ կամաց
 կամաց սկսան իշխանին մօտենալ, ամէն զցյգ ձեռ-
 քերնին բացուած ճերմակ կերպաս մ'ունէին, ո-
 րոնցմէ մէկն իշխանին վրայ փաթթեցին, եւ իրենք
 գահին ձախ կողմը նստեցան : Վերջապէս թա-
 գաւորն ալ եկաւ, որուն առջեւէն չորս հոգի զցյգ
 զցյգ կ'երթային : Ինքն իր որդւոյն ձախ կողմն
 անկից քսան քայլ հեռու տեղ մը նստեցաւ : Ան
 ատեն որդին գահին վրայ նստեցաւ, տասուերկու
 անձինքներէ բաղկացած երեք գնդեր ետեւէ ե-
 տեւ բազմութեան մէջէն ելլալով, հրապարակին
 մէկ ծայրէն մէկալ ծայրը վազեցին, եւ քանի մը
 վայրիեան հրապարակին մէջ նստելէն վերջը նո-
 րէն վաղելով առջի տեղերնին դարձան : Ետքէն
 երկու հոգի ձեռքերնին թարմ Ճիւղ բռնած ոտք
 ելան եւ սկսան դէպի ի իշխանն յառաջանալ, երեք
 անգամ նստեցան եւ ամէն անգամ Ճիւղերնին ալ
 կը ծուէին, ետքէն ետ քաշուեցան : Նոյն արարո-
 ղութիւններն ուրիշ երկու հոգի ալ կրկնեցին :
 Մորաիին քով եղած մեծ չուն ալ սկսաւ նոյն
 հրապարակը մերձենալ, եւ ամենքն ալ դէպի ի
 գահ կ'երթային, անոր առջեւը գետինն ինկած
 երկրպագութիւն կ'ընէին, եւ ձեռքերնին բռնած
 Ճիւղը կը խոնարհեցընէին, ետքէն ոտք ելլալով
 մեծ յարդութեամբ կը հեռանային : Բոլոր աս
 գործողութեանց ատեն երեք հոգի, որոնք որ իշ-
 խանին հետ գահին տակը նստած էին, խիստ ձայ-
 նիւ բան մը կը խօսէին : Քիչ մը լրութիւն ըւ-
 լալէն ետքը մէկը քանի մը խօսք խօսելով շատ
 գաւաղաններ կոտրեց : Ետքէն ժողովուրդը բա-

ցուեցաւ, որպէս զի իշխանն եւ իր քովիններն անցնին, ասանկով հանդիսութիւնն ալ լմնցաւ:

Գուգ գրեթէ երեք ամիս աս կղզւոյն մէջ անցուց որ ատեն որ միշտ թարմ կերակուրներ կ'ուտէր եւ կրցաւ նաեւ իր առջի ճամբորդութեան ատեն հոս տնկած կանանչեղէններէն ալ վայելել: Յուլիսի 17ին վերջապէս աս հիւրընկալ ժողովը դէն բաժնուեցաւ, եւ Օգոստոսի 12ին Օգահիդի հասաւ: Օդահիդի ծոցին մէջ խարիսխ նետեցին եւ իմացան որ իրենց վերջի անգամ ասկից երթալէն ետքն երկու Սպանիացի նաւեր հոն եկեր են: Զանազան տեսակ անասուններ Սպանիացւոցմէ հոն թող տրուած էին, եւ կղզեցիք Սպանիացինները շատ կը մէծարէին եւ կը գովէին: Ամսոյս 24ին Մադավախի նաւահանգստին բոլոր տիքը պարտեցան, եւ հոստեղուան Օդոս թագաւորին այցելութիւն ընելով զինքը դարձեալ պատերազմի պատրաստութեան մէջ գտան: Որովհետեւ ան պատերազմը, զորն որ Գուգ երկրորդ ճամբորդութեան մէջ տեսած էր, դեռ լմնցած չէր, եւ ան աշաւոր նաւատորմիջը չէր կրցած գործք մը յաջողցընել: Իրենց հոն հասած օրերն էիմէց կղզիէն երկու պատգամաւոր հասան եւ թագաւորին իմացուցին որ նոյն կղզւոյն ժողովուրդը զինաւորուած՝ եւ թագաւորին կողմնակիցները լեռներու վրայ փախուցած է:

Աս լրին վրայ Մադավախի բոլոր ցեղապետները թագաւորին առջեւը խորհուրդ մ'ըրին, որուն Գուգն ալ ներկայ գտնուեցաւ: Պատգամաւորներէն մէկն երկայն ճառով մը նիստը բացաւ, որուն մէջ կղզւոյն ներկայ վիճակը ճշգիւ ստորագրելէն վերջն, առաջարկեց որ պատերազմն անհրաժեշտ հարկաւոր է: Աս առաջարկութիւնն ամենուն աղէկ երեւցաւ: Խսկղբան բոլոր ցեղապետները հանդարտութեամբ եւ կարգաւ կը խօսէին, բայց ետքէն խորհուրդը տաքցաւ, եւ Գուգ

կը կարծէր որ լեհերու խորհրդեան պէս վերջ
մը պիտի ունենայ, բայց ետքէն շուտ մը հան-
դարտեցան, եւ վերջապէս քուէից առաւելու-
թեամբն որոշուեցաւ որ պատերազմ ընեն:

Թագաւորը բոլոր աս ժամանակս կատարեալ
լուութիւն կը պահէր, միայն երբեմն երբեմն էի-
մէոի պատգամաւորներուն խօսք մը կ'ըսէր: Պա-
տերազմի կողմն եղողները Գուգը խնդրեցին եւ իրեն
խորհուրդ կը հարցընէին թէ ինքը նոյն պարա-
գայից մէջ ըլլալու ըլլայ ինչ կ'ընէ: Թարգմանու-
թիւն ընելու համար Օմահ կանչուեցաւ, բայց
անիկայ չկարենալով գալ, Գուգը ստիպուեցաւ
կրցածին չափ Հնդկերէն խօսիլ: Աւստի ըստ որ
ինքն աս երկու կղզիներուն կուռոյն պատճառը
չգիտնալով, եւ էիմէոի բնակիչքն իրեն վեաս
մ'ըրած չըլլալով, չէր կրնար անոնց դէմ պատե-
րազմ բանալ: Ցեղապետներն իր խորհրդին հա-
ւանեցան, կամ հաւանիլ ձեւացուցին: Ժողովը ը-
ցրուեցաւ, եւ թագաւորը Գուգին աղաչեց որ կե-
րակրէն ետքն Օմահին չետ իրեն գայ: Երբոր
Գուգ թագաւորին քովը գնաց, թագաւորը զանի-
կալ իր հօրը տարաւ, եւ նորէն էիմէոցիներուն վրայ
խօսք բացաւ: Գուգ ուզեց աս ծեր ցեղապետին
միտքն իմանալ, որպէս զի կարենայ միջին ճամբայ
մը գտնել, բայց անի ամէն խաղաղական առաջար-
կութեանց միտ չդնելով՝ զինքը կը յորդորէր որ
իրենց օդնութեան գայ: Գուգ հոս պատերազմին
պատճառն ալ կրցաւ իմանալ: Քանի մը տարի
յառաջ էիմէոի ցեղապետ մը, որն որ Մահէինէ
կ'անուանէր եւ ժողովը եան շատ սիրելի էր, Օ-
դահիդիցիներուն ընտրած օրինաւոր թագաւորն
սպաննել տալով, աթուն ինքը գրաւած էր. աս
գրաւումն էր որ երբեմն երբեմն օրինաւոր թա-
գաւորին եւ յափշտակողին կողմնակիցներուն մէջ
պատերազմ մը կը յարուցանէր:

Կովկաս զօրաւոր ցեղապետն, որն ըր 1774ին

թագաւորական նաւատորմղին հրամանատարն էր,
 հիմա հոն չէր, բայց աս ամեն բան գիտէր, եւ
 Սեպտեմբերի 2ին թագաւորին սուրհանդակ մը
 խրկելով կը ծանուցանէր որ արդէն զոհի համար
 մէկը մեռցուցած է, (աս անձն ասդին անդին պտր-
 տող անգործ մէկն էր, որն որ յանկարծ առանց
 իրեն իմանալուն գլխուն կացնի հարուած մ'ու-
 տելով սպանուեցաւ) եւ թագաւորը կը յորդորէր
 որ Ադդահուրու երթայ ուր որ զոհը պիտի կա-
 տարուէր: Աս արարողութեան մէջ անհրաժեշտ
 թագաւորը պիտի ներկայ ըլլար: Գուգ աս վայ-
 րենի գործքս իր աչքովը ստուգելու համար թա-
 գաւորին չետ նցն կղզին գնաց: Հազիւ թէ կը զ-
 զին հասան անմիջապէս մորաիին առջեւը գացին
 ուր որ զոհը պիտի կատարուէր. առջեւնէն ժո-
 ղովորեան բաղմութիւն մը կ'երթար, բայց մէ-
 ջերենին ամենեւին կին չկար: Արդէն ամեն բան
 պատրաստ էր, եւ միայն թագաւորին համելուն
 կը սպասուէր: Զոհը կամ դին մորաիին առջեւը
 կէս մը ցամաք հանուած ծառակուրի մը մէջ կը
 կենար, քովն ալ երկու քուրմ կը սպասէին: Օ-
 դոս իրեն համար պատրաստուած տեղը գնաց,
 Գուգ ալ անոր քովը կեցաւ: Քուրմերուն ծա-
 ռաներէն մէկը թագաւորին առջեւը հացածառի
 տունկ մը դրաւ, ուրիշ մըն ալ յառաջանալով
 կարմիր փետուրներու փնջով թագաւորին ոտքը
 շօշափեց, եւ ուրիշ ասոնց նման արարողութիւն-
 ներ ըլլալէն ետեւ դիակը ծառակուրէն հանեցին
 եւ կրակի վրայ գետինը պառկեցուցին. ասկից
 ետքը քուրմերն՝ ոմանք ոտքի վրայ ոմանք նստած
 երբեմն ցած եւ երբեմն բարձր ձայնիւ աղօթելէն
 ետեւ դին մէրկացուցին եւ եղերքին գծին զու-
 գահեռական դրին, եւ դարձեալ ուրիշ արարո-
 ղութիւններով նախ մէկ աչքն եւ ետքէն քանի
 մը մազերը հանեցին, եւ թագաւորին բերին, բայց
 թագաւորն առանց շօշափելու կարմիր փետքի

փնջով մը նորէն քուրմերուն խրկեց: “Նոյն միջոցին ծովի թռչուն մը շփոթութիւն հանելով թագաւորը դուգին ըստ թէ “Ահա կաղոռա,, (իրենց Աստուածը) աս բանս յաջողութեան նշան մը համարուեցաւ: Դարձեալ զանազան արարողութիւններով դիակը ասդին անդին տանելէն վերջը, երկու թմբուկ զարնելով մորահին քովը բերին, եւ հոն փոս մը փորեցին եւ մէջը թաղեցին, նոյն միջոցին տղայ մը պոռաց, եւ Օմահ Գուգին ըստ թէ աս ձայնը կաղոռաին հօգին էր:

Գ. Երբոր Օմահ իր ծննդեան երկիրը հաստ, իրեն շատ բարեկամական ընդունելութիւն մը չըրին, բայց իր ազգականացը սէրը բաւական զօրաւոր էր: Գուգ անանկ ըրաւ որ իրեն Օվհարրէ նաւահանգստին արեւմտեան կողմն երկիր մը տըրուեցաւ: “Նաւի հիւսններն իրեն փայտէ տնակ մը շինեցին, որուն քովը նաեւ ամէն տեսակ կանանչեղէններով պարտէզ մըն ալ աւելցաւ: Երբ որ տնակը լմնցաւ, Օմահին Ընդղիպէն առած պարգեւնները ցամաք հանուեցան, որոնց մէջ կային հրացան մ'ու երկու ատրճանակ: Երկու Զելանդացիներն ալ Օմահին ընտանեաց մէկ մասը կաղմելու համար իրեն քովը դրուեցան, բայց ասոնք մեծ դժուարութեամբ բաժնուեցան իրենց բարերար ուղեկիցներնէն:

Հուահէինէ կեցած ատեննին, գողի մը, որն որ զիրենք շատ անհանգիստ ըրած էր, չէ թէ միայն գլուխն ու մոռուքն ածելեցին, այլ նաեւ ականջներն ալ կտրեցին որպէս զի կղզեցիք տեսնելով զարհուրին: “Նոյեմբերի 3ին նաւերը Ուլիէդէանաւեցին. եւ հոս տեղացւոց հրապուրելովն երկու կամ երեք հօգի նաւէն փախան, եւ որովհետեւ ուրիշներն ալ իրենց օրինակին հետեւելու բաղձանք կը ցուցընէին, զանոնք փինտուելու համար երկու զինաւորուած նաւակներ եւ նաւական զօրաց գունդ մը խրկուեցան, բայց հետեւութիւն

մը չունեցաւ : Գուգին ջանքերը չյաջողելով ցեղապետին որդին եւ դուստրն իբրեւ պատանդ բոնեցին, մինչեւ որ փախստականներն ետ դարձուեցան, որոնցմէ մէկը պաշտօնակալի մը որդին էր : Տեղացիներէն ոմանք գուգ եւ Քլէրքէ նաւապետները մեռցընելու դաւաճանութիւն մ'ըրին, բայց չիկրցան յաջողցընել :

Պոլապոլա կղզւոյն մէջ գուգ Պուկենվիլ նաւապետին ծով նետած խարիսխը գտաւ, որն որ երկաթէ վաճառքները շինելու գործածուեցաւ : Դեկտեմբերի 8ին աս տեղս թող տուին եւ նոյն կողմերս երթեւեկութիւն ընելէն ետքը 24ին պըզտիկ կղզի մը հասան, զորն որ Ծննդեան կղզի անուանեց . ասոր մէջը հնդիկ ընդուզի ծառ, հացածառ եւ սեխի հունտ անկեց : Նոյնպէս շիշի մը մէջ իր ճամբորդութեան վրայ գրուած մը դնելով հոն թող տուաւ :

Հունուարի 2ին ճամբորդութիւննին դէպ ի հիւսիս յառաջ տարին, որպէս զի Պերինկի նեղուցին մէջ իրենց ճամբորդութեան գլխաւոր վախճանին ետեւէն իյնան : Ճամբան շատ կղզիներու հանդիպեցան, որոնք թէպէտ եւ Օդահիդի կըզզիէն շատ հեռու էին, ի վերայ այսր ամենայնի տեղացիք մի եւ նոյն լեզուն կը խօսէին : Նաւն եկողներն ամէն տեսածներնուն վրայ չափէ դուրս կը զարմանային : Յայտնի էր որ ասկից յառաջ նաւ տեսած չէին : Գողնալու միտումնին այնպէս սաստիկ էր ինչպէս որ ուրիշ հարաւային կղզիներուն բնակչացը, եւ մէկն, որն որ ջուր բերողներէն բան գողնալ փորձած էր, սպանուեցաւ : Բայց աս բանս գուգին անկից ճամբայ ելլալէն վերջն իմացուցին : Ան ալ իմացան որ մարդու միս ուտելու սովորութիւնը շատ տիրած էր : Աս կղզիներուն մէկ խումբը գուգ Սանտուիքեան կղզիք անուանեց, նոյն անուամբ ծովապետութեան գլուխ կեցող մէծ կոմին պատւոյն համար :

Փետրուարի 2ին ճամբորդութիւնը դէպ ի հիւսիս շարունակուեցաւ, եւ Մարտի 7ին երկայն ատեն սպասուած Նոր Ալպիսնի եղերքը հասան։ Նաւերը նոյն ատեն 44°, 33' երորդ լայնութեան աստիճանին վրայ կը գտնուէին, եւ մինչեւ ամսոյս 29 նաւարկելէն վերջը 49 երորդ աստիճանին վրայ պղտիկ ծոց մը մտան։ Հոս սաստիկ մեծ առուտուր մը սկսան տեղացիներուն հետ, որոնք երկամթին յարդն աղեկ կը ճանչնային։ Երկամթին փոխարէն իրենք կենդանիներու, զոր օրինակ արջերու, գայլերու, աղուէսներու եւ եղերուներու մորթ կու տային, որոնցմէ ոմանք բնական վիճակի մէջ՝ ոմանք ալ զգեստ շինուած էին։ Արտաքոյ կարդի բաներն էին մարդու գանգեր եւ ձեռքեր, որոնց վրայ միսը գեռ բոլորովին մաքրուած չէր, եւ երեւոյթնին անանկ կ'երեւային, թէ կրակէն նոր հանուած ըլլան։ Գողութիւնը հոս շատ ճարտարութեամբ ի գործ կը դրուէր, եւ տեղացիք ճամբորդներուն նաւ կրած փայտին համար սկըսան բան պահանջել, որուն գուդ ակամայ հաւանեցաւ։ Աս խորշը Գէորգ թագաւոր անուանեցաւ, բայց ետքէն լսեցին որ տեղացիք նոյն տեղը Նուղքախ ծոց կ'անուաննեն։ Ամէն պահանջուած նաւական քննութիւններն ըլլալէն վերջը նաւերն ամսոյս 26ին ճամբայ ելան, եւ զօրաւոր հով մը զիրենք եղերքէն հեռացուց։ Աս ժամանակէս սկսեալ բեւեռային ծովուն հետ հաղորդակցութիւն մը գտնելու յուսով եղերքները կը զննէին, եւ բաւական դէպ ի վեր նաւելով 61°, 30' երորդ աստիճանին վրայ գետ մը գտան, զորն որ գուգի գետ անուանեցին։

Հունիսի 6ին աս տեղս թող տուին, բայց առանց անցք մը գտնելու, թէպէտ եւ իրենց կողմանէ ամէն մտադրութիւն ըրած էին։ Նաւերը նեղուցին բերանը 60 երորդ աստիճանին վրայ երթեւեկութիւն մ'ըրին, ուր տեղացիք իրենց սո-

վորութեամբը կը ցուցընէին որ Եւրոպացւոց չետ՝
եւ շատ հաւական է որ Ռուսաց վաճառականներուն հետ հաղորդակցութիւն ունէին, եւ ուրիշ տեղեր ալ մտան, որոնք Անգլիացւոց թագաւորին անուամբն իրենց տէրութեան սեպհականեցին։ Հոս Անտէրսըն վիրաբուժնին Օգոստոսի Յին մէկ տարիէն աւելի սաստիկ հիւծական ախտ կրելէն ետքը մեռաւ։

Աս կողմերուն բնակչաց բնակութիւնը գետնի տակ փորուած փոս մըն է, որն որ 50 ոտք երկայն եւ 20 ոտք լայն է. ասոր յարկը ծովէն ցամաք նետուած փայտերով շինուած եւ խոտով ու հողով ծածկուած է։ Թէ վերի եւ թէ վարի կողմը քառակուսի ծակ մը կը գտնուի, որոնք պատուհանի եւ դրան տեղ կը ծառայեն, մէջէն դուրս ելլալու համար գերան մ'ունին որուն վրայ աստիճանի ձեւով փորուած է։ Աս գետնափոր տներուն մէջ շատ ընտանիքներ կը բնակին, որոնք իրարմէ պղտիկ ճիւղերով բաժնուած են։ Քնանալու եւ գործելու համար փսխաթով ծածկուած փոսի պէս տեղ մ'ունին, եւ բոլոր տան մէջ միայն աս անկիւնը քիչ մը մաքուր կը պահուի, ասոր չորս կողմը կը կախուին իրենց զգեստները փսխաթներն ու մորթերն, որոնք իրենց հարըստութիւններն են։ Ասոնցմէ զատ ունին նաեւ կոնք, դ գալ, դոյլ եւ ջուր խմելու աման. շատ հարուստները կաթսայ մ'ալ կ'ունենան։ Աս կարասիքն ա ողէկ գործուած են, թէպէտ եւ իրենք բաց ի կ ացինէ եւ կտրոցէ մ'ուրիշ գործիք չունին։ Թէպէտ եւ երկաթնին շատ քիչ էր, բայց աւելի ունենալու բաղձանք չէին ցուցընէր. իրենց մտադրութիւնն աւելի ճամբորդներուն ասեղին վրայ էր, որովհետեւ իրենց ասեղն ոսկրէ շինուած էր։ Գրեւէ՛ ամենքն ալ ծխախոտ կը խմեն։ Կանայք կար կոս կարեն, հողաթափ կը շինեն եւ ծառակուրնելով կը ծածկեն։ Իսկ աբք նոյն իսկ ծառա-

կուրը կը շինեն, եւ խոտերէ հաստատուն եւ դեղեցիկ զամբիւղ ալ կը հիւսեն։ Մէջը փորուած քար մը, որուն մէջ եղ եւ չոր խոտ կը դնեն, իրենց քովը թէ կանթեղի, թէ ամոռի եւ թէ կոնքի տեղ կը ծառայէ։ Արակ վառելու համար երկու ծծմբային քարեր իրարու կը շինեն, եւ կամ սեղանի մը վրայի ծակին մէջի սրածայր գաւաղանը արագութեամբ կը դարձընեն։ Կ'երեւայ որ ոչ պաշտպանողական եւ ոչ յարձակողական զէնք մ'ունին, անտարակոյս Ռուսք իրենց զէնքերը ժողված առած պիտ'որ ըլլան։ Հաւանական է որ Ռուսերն անոնց մեծ ծառակուր գործածելն արգելած ըլլան, որովհետեւ գուգ ասոնց քովը միայն պղտիկ ծառակուրներ տեսաւ։

Ճ'ամբորդութիւնը դէպ ի հիւսիս շարունակուելով գուգ թէ Ասիայի եւ թէ Ամերիգայի դիլքն աղէկ որոշեց եւ իրենց վերջին ծայրերն ալ որոշ տեսաւ։ Ամսոյս 18ին պինդ եւ հաստը սառոցի պատուարի մը հասան, որուն մէջէն չէին կրնար անցնիլ. Նոյն ատենը հիւսիսային լայնութեան 70° , 44° երորդ աստիճանին վրայ կը դրտնուէին։ Հոս սառոցը 10—12 ոտք բարձր էր եւ աւելի հեռու ալ աւելի կը բարձրանար։ Սառոցին վրայ մեծ ծովածիներ կը տեսնուէին, որոնցմէ ոմանք իրենց կերակուր եղան։ Գուգ մինչեւ առսոյս 29 նոյն սառուցեալ ծովուն մէջ երթեւելութիւն ըրաւ, վերջէն Պերինկի նեղուցին եղերքները քննեց, եւ Հոկտեմբերի 2ին նորէն Աւնալյասքա դարձաւ եւ հօն խարիսխ նետեց, որպէս զի քանի մը նորոգութիւններ ընէ։ Հոս առ իթունեցաւ քանի մը Ռուսաց հետ տեսնուելու, որոնք խոստացան անդղիայի նաւապետին քանի մը թէ ծովային եւ թէ ցամաքային աշխարհիաւագական տախտակներ տալ, զորն որ ճշտիւ կատարեցին։ 26ին նաւերը Սամկանու-տահա նաւահանգիստը թողուցին, եւ դէպ ի Սանտուիքեան

կղզիները նաւարկեցին, ուր որ գուգ միտք ունէր քանի մ'ամիս մնալ եւ ետքէն դարձեալ քամ չաղքա երթալ: Ճամբան Նոյեմբերի 26ին 20^o, 55^o երորդ աստիճանին վրայ Մովկէ կղզին գտան. 30ին դարձեալ ուրիշ կղզւոյ մը հանդիպեցան, զորն որ տեղացիք Օվհիհէէ կ'անուանէին. առ կղզին շատ մեծ ըլլալով իրեն բոլորտիքը դառնալու եւ եղերքը զննելու համար եօմը շաբաթ պէտք եղաւ: Աղզեցիք մինչեւ հիմա տեսածներնէն ամենէն աւելի պարզամիտ եւ քիչ կասկածելի կ'երեւային, այնպէս որ 1779ին Յունուարի 16ին հազարէն աւելի ծառակուր իրենց նաւերուն բոլորտիքը պատեցին, որոնք մարդիկներով, խողերով եւ ուրիշ անոնց երկրին բերքերովը լեցուած էին: Գողութիւն մը պատահելով Գուգ ծառակուրներուն վրայէն օդի մէջ հրացան մը պարպել եւ չորս թնդանօթ արձակել առւաւ, բայց առ բանս տեղացւոց միայն զարմանք պատճառեց, առանց զիրենք խոռվելու: Ամսոյս 17ին նաւերը խորշի մը մէջ խարիսխ նետեցին, զորն որ տեղացիք Քորաքաքուա կը կոչէին: Տեղացիք իմանալով որ ցամաք ելլելու միտք ունին, աւելի եւս սկսան անոնց չորս կողմը խոնիլ, իրենց ուրախութիւնն աղաղակներով, երգերով եւ հազար ու մէկ այլանդակ ձեւերով կը յայտնէին: Մարդիկներով նաւերը կը լեցուէին. իսկ կանայք եւ տղաք ծառակուր չունենալով՝ լողալով նաւ կը վաղէին, եւ շատերը նաւին մէջ կենալու տեղ չգտնելով ձկերու պէս ժամերով ջուրին մէջ կեցան:

Իրենց սցցելութեան եկող ցեղապետներուն մէջ Փարէա անուամբ երիտասարդ ցեղապետ մըն ալ կար, որն որ իրենց այնպէս երեւցաւ որ միւս ներուն ամենուն վրայ վերագունութիւն մ'ունէր: Ասիկա Հնդիկներուն կատարեալ բռնաւորի պէս կը հրամացէր եւ իրեն հրամանները Ճշիւ եւ ան-

միջապէս կը կատարուէին։ Մէկ խօսք մը միայն ըսելով անմիջապէս որչափ որ նաւին մէջ Հնդիկ կար ամենքն ալ ծով նետուեցան եւ սկսան լողալ, միայն մէկը քիչ մ'ուշացած ըլլալով ցեղապետ մ'իրեն թեւէն բռնեց ծով նետեց։ Անդիացւոց ըսաւ որ ինքը նոյն կղզւոյն թագաւորին մերձաւոր աղքականն է, որն որ նոյն ատեն Մովիէ կղզին պատերազմ կ'ընէ, բայց քիչ մը վերջը պիտի դառնայ։ Զինքը բարեկամացընելու համար քանի մը պարգեւ տուին, եւ ինքն ալ իր հպատակներուն հրամայեց որ անկարգութիւն մը չընեն, եւ բազմութիւնն ալ, որ նաւին մէջ խռովութիւն կը պատճառէին, անկից վոնտեց։ ծառակուրներն ալ որոշեալ հեռաւորութեան մը մէջ կեցընել տուաւ։ Մինչեւ նոյն ատեն դեռ գողութիւն մը չէր պատահած, բայց քիչ մը վերջը բազմութիւնն եւ աղմուկը շատնալով՝ սկսան դողերը համարձակութիւն առնուլ, մանաւանդ որ նոյն իսկ ցեղապետներն իրենց ծառաներուն ձեռքովն աս բանիս պատճառ կ'ըլլային։ Որովհետեւ ետքէն շատ գողցուած բաներ ցեղապետներուն տունը տեսան։ Գուգ նոյն օրը հանդիսութեամբ Քսահ ցեղապետին այցելութիւն ընելէն վերջը նաւը դարձաւ։

Երկրորդ օրը նորէն ցամաք ելաւ, 8 զինուոր ալ հետն առած էր որպէս զի նաւին ջուր կրող նաւաստիները պաշտպանէ, եւ դիտանոց մը հաստատէ։ Նոյն վախճանին համար իրենց մորախի մը մօտ դաշտ մը ցուցուցին, ուր որ գետնասնձոր տնկուած էր, եւ որպէս զի ժողովրդեան բազմութիւնը հօն չկարենայ դալ, քուրմերը նոյն տեղը նուիրական տեղ ըրին եւ բոլորտիքը ցցապատնէշ մ'ալ քաշելով արգելեալ տեղ եղաւ։

Դ. Կիտանոցին քովը քուրմերու ընկերութիւն մը դանելով, Գուգ քանի մը հոգի առած իրենց այցելութեան գնաց, որոնք իրեն դալը տեսածնուն

պէս դիմացն ելան եւ ձեռքէն բռնելով զինքը
նուիրական շենք մը տարին, որն որ Քրոնա կը
կոչուէր: Հոս գաւթին մէջ կուռքի մը քով զին-
քը նստեցուցին, եւ ինչպէս իրենց կուռքերուն
կ'ընէին, այսպէս ալ իրեն վրայ կարմիր կերպաս
մը փաթթեցին. եաքէն իրեն խող մ'ընծայեցին,
որն որ յառաջուրնէ պատրաստուած կրակով տաք-
ցած մոխրի մէջ ձգուեցաւ, եւ այնպէս տաքցած
խողը նորէն իրեն ընծայելու բերին ու քիչ մը
ժամանակ հոտուրացընելէն վերջն իր ոսքին
տակը դրին, շատ հնդիկ ընկցողներ ալ անոր քո-
վը գնելով: Ասկից ետքն ամէնքն ալ նստեցան,
եւ բոլոր ճամբորդներուն համար նախաճաշիկ մը
պատրաստուեցաւ, որուն մէջ կար եփած խող մը
խկ խմելիքնին ավա ըմպելին էր, ամենուն, ըստ
իրենց սովորութեանը, կերակուրը բերաննին կը
դնէին:

Ա' աս հանդիսութենէ ետքն, որով որ գուցէ
Դուգը աստուածացուցած էին, ամէն անդամ որ
Դուդ նաւէն ցամաք կ'իջնար միշտ գաւաղանով
քուրմ մ'իր առջեւէն կ'երթար, որպէս զի ժո-
ղովուեան իմացընէ որ Օրոնա ցամաք ինջած է,
եւ իրենց կը հրամայէր որ գետնի վրայ երկրպա-
գութիւն ընեն: Կոյնպէս ծովու վրայ ալ քուրմն
իրեն ուղղեկից կ'ըլլար եւ կղղեցւոց Օրոնաին
գալը կ'իմացընէր, որոնկը անմիջապէս երեսի վրայ
երկրպագութիւն կ'ընէին: Կոյն խսկ ցեղապետները
զինքը գերադշյն յարգութեամբ մը կը մէծարէին:

Ե' ս քուրմերն իրենց միայն պատիւ ընելով գոհ
չէին ըլլար, հապա իրական ծառայութիւն ալ
կ'ընէին. շատ անդամ առանց հատուցում մը պա-
հանջելու խոզեր եւ պտուղներ պարգեւելով:
Մանաւանդ թէ, որչափ որ իմացուեցաւ, աս ամէն
բան իրեւ կրօնական ընծայ մը կը մատուցանէին
եւ ետքէն իմացան որ քրմապետին հրամանաւը
կ'ըլլար: Բայց որչափ որ քուրմերն իրենց բարիք

կ'ընէին, այնչափ ալ ցեղապետներն անոր հակառակ չարիք կը հասցընէին, միշտ ինչ եւ իցէ եղանակաւ զիրենք խաբելով եւ կողոպտելով։

Յունուարի 24ին Գէրրիպու ժմագաւորն իր արշաւանքը լմնցընելով Մովէէ կղզին ետ դարձաւ, եւ իր ժողովրդեան խիստ արգելը դրաւ որ Անդղիացւոց կեցած ծոցին չմերձենան։ Նոյն իրիկունը միայն իր կինն ու որդին առած ծառակրով մ'իրենց այցելութեան եկաւ։ Ինքը շատ ցեղապետներով պաշարուած էր, որոնք փետրէ վերարկու հագած էին, գլուխնին ալ նոյնպէս փետրէ սաղաւարտ ունէին, եւ երկայն նիզակներով զինաւորուած էին։ Քուրմերն իրեն քովէն կ'երթային, եւ ուորիէ շինուած ու կարմիր կերպասներով ծածկուած հսկայածեւ արձաններ կը տանէին։ Նոյն կուռքերը գոյնզգոյն փետուրներով դարդարուած էին, ասոնց աչքերը մարգարտի խեցիի կտորով մը շինուած էին, որոնց մէջն ընկցող մը դրուած էր, իսկ բերաննին ալ շան ակռաներու կրկին շարքով յարմարցուած էին։ Բոլոր չուին ետեւէն Հնդիկներու գունդ մը կու դար, որոնց ձեռքը խողեր, պտուղներ եւ արմատներ կային։

Գուգ զժագաւորը դիտանոցին վրանին տակն ընդունեցաւ։ Ասիկա իր սեպհական վերարկուն Գուգին հագցուց գլուխը փետրէ սաղաւարտ մը դրաւ, եւ ձեռքն ալ զարմանալի հովանոց մը տուաւ, Գուգին հետ անուան փոփոխութիւն ալ ըրաւ, որն որ անլուծանելի բարեկամութեան նշան մըն է։ Աս առժով կրդան քրմապետն ալ տեսնել, որն որ յարգելի ծեր մըն էր։ Ինքն ալ ճամբորդներուն քանի մը բան պարգևեց։

Գուգ՝ զցեղապետն, որն որ Մովէէ կղզին մէջ արդէն անդամ մը նաւին այցելութեան եկած էր, նորէն նաւ տարաւ, եւ իրեն շապիկ մը հագցուց, եւ մէջքն իր սեփական սուրը կապեց։ Բոլոր աս այցելութեան ժամանակ կղզեցիք իրենց

Հիւղերուն մէջ երեսի վրայ դետինը պառկած կը կենային։ Ուստի թագաւորը ծոցին մէջէն արդելքը վերցուց, եւ առուտուբն սկսաւ յառաջուան պէս բանուկ ըլլալ։

Բնակչաց խաղաղասէր եւ ընտանի բնութիւնը ճամբորդներուն այնչափ համարձակութիւն տուած էր, որ առանց վախ մ'ունենալու իրենց հետ բազմութեամբ կը ժողվուէին եւ կը խօսակցէին։ Կղզւոյն մէջերը կը մանէին եւ գիշերները հօն կ'անցընէին, եւ ամէն տեղ քաղաքավարութեամբ եւ սիրով կ'ընդունուէին։ Ամէնքն ալ զիրենք յագեցընելու եւ իրենց ծառայութիւն մ'ընելու մէջ կը միցէին։ Գեղերէն անցնելու ատեն պղտիկ տղաք կաքաւելով իրենց դիմացը կ'ելլէին։ Հիւղերու մէջ հանգչելու կը հրաւիրուէին, եւ տամնուտէրն իրենց շուտ մը հնդիկ ընկուղի կաթ կը հրամցընէր։

Բայց կ'երեւար որ ցեղապետներն արդէն սկրսած էին իրենց այսչափ երկայն հօն մնալուն վրայ կասկածի երթալ։ Յաճախ իրենց կը հարցընէին թէ երբ պիտի երթան, եւ որչափ որ կ'իմացուէր, սկսած էին իրենցմէ վախնալ։ Այնպէս ալ կը կարծէին, որ իրենք այնպիսի տեղէ մը կուդան ուր որ ուտելիք չիկայ, եւ հոս եկած են որպէս զի որովայնին լեցընեն։ Ճամբորդներէն ումանց գիրանալն, ամէնուն թարմ կերակուրներն ան աստիճանի ախորժակով ուտելն եւ միանգամայն նոյնէն կարելի եղածին չափ գնելու եւ նաւ կրելու համար ըրած հոգերնին մէկ կողմանէ տեղացւոց աս կարծիքը կ'արդարացընէին։ Երբեմն երբեմն նաւաստեաց փորը կը շօշափէին եւ նշանով կ'իմացընէին թէ բաւական լեցուած ուստի եւ երթալու ժամանակն եկած է, եւ թէ կրնան ուրիշ ժամանակ մը դարձեալ դալ։ Կ'երեւայ որ մէկ վախերնին ալ ան էր որ չըլլայ թէ բոլորովին նոյն կղզւոյն մէջ հաստատուին։ Բայց

իրենց երթալու ժամանակն իմանալէն ետքը զիւրենք դարձեալ իրենց տունը հրաւիրեցին, եւ թէ թագաւորն ու թէ ժողովուրդն առատ պարգեւներ տուին, որոնք իրենց կողմանէ ալ նցնպէս առատութեամբ վարձատրուեցան. նորէն շատ ուրախական հանդիսութիւններ ալ կատարուելէն ետքը վերջապէս Փետրուարի 4ին ճամբայ ելան:

Դեռ կղզիէն բոլորովին չհեռացած երբոր ուրիշ աւելի հանգիստ նաւահանգիստ մը փնտուելու վրայ էին, յանկարծ զարհուրելի ալէկոծութիւն մը վրայ հասաւ, որն որ գոնէ աս օգուտն ունեցաւ որ տեղացիններէն երկու հոգի մահուընէ աղատեցին: Մէկը խղդուելու վրայ էր, որովհետեւ այիքններն իրեն ծառակուրը դարձուցած էին, եւ եղերքէն սյնչափ հեռու էր, որ լողալով չերկընար հասնիլ. մէկայն ալ անօթիութենէ գրեթէ կը մեռնէր, որովհետեւ հովի իրեն ծառակուրը ցամաքէն սաստիկ հեռացուցած էր, եւ ծառակուրին մէջ ուտելու բան չունէր: Զասնք երկուքն ալ նաւ առին եւ մակուկով ցամաք հանեցին: Ճամբանին սկսան շարունակել, բայց հովը սաստիանալով կայմերէն մէկը կոտրեց, եւ Գուգ քիչ մատեն անորոշ մնալէն ետեւ թէ արդեօք ուրիշ կղզի մը մերձենայ թէ դարձեալ քարաքաքոռա նաւահանգիստը մտնէ, վերջապէս վերջինն իրեն ամենէն աւելի ապահով երեւնալով նոյնն որոշեց, որն որ ետքէն իրեն ամենէն ճախողադյնն եղաւ:

Էս անդամ կղզեցիններն այնպէս չդտան ինչպէս որ ուրիշ անգամներ կը գտնէին. ալ ան ուրախութեան աղաղակները չէին լսուեր, եւ իրենց վրաններուն քով մարդ մը չեր մերձենար: Ծոցն ալ անապատ դարձած էր, միայն ասդին անդին քանի մը ծառակուր կը տեսնուէին, որոնք անմիջապէս իրենցմէ կը փախչէին: Իրենց ըսուեցաւ թէ թագաւորը կղզին չէ, եւ թէ ծոցը մտնելու

արդելքն ինքը դրած է : Ծոցին նկատմամբ աս պատճառը կրնար բաւական ըլլալ, բայց մէկալ կողմանէ կղզեցւոց վարմունքը ստուգիւ կասկածելի բան էր : Բայց իրենք չափազանց անհոգութեամբ ու յանդգնութեամբ մ'ասոր բուն պատճառն իմանալու ետեւէ չեղան : Թագաւորին հոն չըլլալն ալ սուտ էր, ինչու որ երկրորդ օրը նաւ եկաւ, եւ անմիջապէս արդելքն ալ վերցուց, եւ տեղացւոց առուտուրը սովորական մտերմութեամբ սկսաւ :

Մինչեւ Փետրուարի 13 ամենայն ինչ խաղաղութեամբ անցաւ . բայց նոյն օրը պաշտօնակալին մէկը Գուգին ծանոյց որ շատ ցեղապետներ եղերքը ժողվուելով սկսան ան Հնդիկներն՝ որոնք նաւը ջուր կրող նաւաստեաց կ'օգնէին, ան կից վռնտել : Քիչ մը վերջն ան ալ իմացան որ կղզեցիք քարերով զինաւորուեր են . ան ատեն Պր. Քինք առանց զէնքի դիմացնին գնաց եւ իրեն ներկայութիւնը զիրենք խաղաղուց, որոնք քարերը թող տալով նորէն իրենց օգնելու եկան :

Աս դէպքիս վրայ Գուգ պաշտօնակալներուն հրաման տուաւ, որ եթէ շատ անտանելի գժտութիւն մը պատահելու ըլլայ կրնան նաեւ գնդակով լեցուած հրացան ալ պարպել : Նոյն միջոցին հրացանի ձայն լսեցին եւ իմացան որ դարձեալ գողութիւն մ'եղեր է . անմիջապէս գողը հալածելու սկսան, բայց անիկայ երկրին մէջերը փախչելով աղատեցաւ . ճամբորդները տեղացւոց առաջնորդելովը հոն ալ սկսան ետեւէն երթալ, բայց իրիկունը վրայ հասնելով ետ դարձան :

Բայց նոյն միջոցին ուրիշ աւելի ծանրակշիռ դէպք մըն ալ պատահեցաւ : Գողը վռնտող պաշտօնակալը պատշաճ սեպած էր անոր ծառակուրը բռնել տալ : Դժբախտութեամբ նոյն ծառակուրը Փարէաին կը վերաբերէր, որն որ եկաւ եւ իր անմեղութիւնը ցուցընելով սկսաւ իրեն ծա-

ուակուրը պահանջել. պաշտօնակալն իրեն խնդիրքը մերժելով կոխւ մըն է սկսաւ, որուն մէջ Փարէա իր գլխուն թիակի հարուած մ'ընդունեցաւ, որն որ զինքը կիսամահ գետինը պառկեցուց:

Աղեցիք, որոնք մինչեւ նոյն ատեն եղածներուն միայն հանդիսատես էին, իրենց ցեղապետը գետինը տեսածնուն պէս ճամբորդներուն վրայ կարկուտի պէս քարեր տեղացուցին, որով անոնք ալ ստիպուեցան փախչիլ եւ լողալով եղերքն քիչ մը հեռու ժայռի մը վրայ ապաւինիլ: Տեղացիք ճամբորդներուն մակոյկը բռնեցին եւ կ'ուղէին կտոր կտոր ընել, բայց Փարէա իր թմրութենէն արթըննալով արգելեց, ու ճամբորդներուն ալ նշան ըրաւ որ դան եւ մակոյինին առնուն, իրենց կը խոստանար որ յափշտակուած բաններն ալ ետ կու տայ: Ճամբորդները մակոյինին առնելով՝ Փարէաին հետ նաւ դարձան: Փարէա նախ հարցուց թէ Օրոնա (Գուգ) իրեն բարկացած է, եւ ապահովալէն ետքն որ անանկ բան մը չկայ, նաւ մտաւ:

Գուգ աս ամէնը լսելով “կը գուշակեմ որ, ըստ իրեններուն, ասոնք զիս պիտի ստիպեն խիստ միջոցներու ձեռք զարնել, որովշետեւ պէտք չէ ասոնց կարծեցընել թէ մեղմէ աւելի առաւելութիւն մ'ունին: Ուստի որչափ որ նաւին մէջ Հնդիկ կային ամէնն ալ դուրս վռնտեց. մորաիի քով կանդնած դիտանոցին պահապաններն ալ կրկնապատկեց, որովշետեւ գիշերները շատ դողեր այցելութեան կու դային:

Ե. Երկրորդ առատու տեսան որ նաւին մէկ մակոյկը գոլցուած է, եւ Գուգ իր սովորական հնարքովն, այս ինքն ցեղապետները բանտարկելով, ուղեց նոյնը ձեռք բերել: Այսու դիտմամբ ուղեց ցամաք ինջնալ, բայց յառաջուընէ հրամայեց որ ծոցին մէջ որչափ որ ծառակուր կը տեսնուի ամէնն ալ բռնեն, մինչեւ որ մակոյին ետ դարձուի:

Աէս օրէն երեք ժամ յառաջ գուգ, իր ֆիլիբս օգնականը եւ Քինք ցամաք ինջան, առջի երկուքը մակուկով եւ ինը զինուորով ինջան, իսկ Քինք նաւակով ցամաք ելաւ դիտանոց երթալու համար: Բաժնուելէն յառաջ գուգ Քինքին ապրապրեց որ տեղացւոց հասկցընէ թէ իրենք վախնալու բան մը չունին, եւ իրեն յանձնեց որ իր սակաւաւոր գունդը միշտ ամփոփ պահէ, եւ աղէկ զգուշութիւն ընէ: Քինք դիտանոց հասնելով զինուորները ժողվեց եւ հրամայեց որ տեղերնին չճգեն եւ հրացաննին ալ գնդակով լեցընել տուաւ, ասկէ վերջը քառւ քրմապետն ու միւս քուրմերը գտնելու գնաց, որոնք իրենց զինուորական պատրաստութիւնները տեսնելով զարհուրանաց մէջ ինկած էին: Բայց իրենց իմացընելով որ միայն մակունին կ'ուզեն որ ետ գարձուի եւ թէ ամենեւին միաք չունին վոկժիրն դրութիւն ընելու, բոլորովին հանդարտեցան:

Իսկ գուգ իր ֆիլիբս օգնականին եւ ինը զինուորներուն հետ քովիովա գեղը հասաւ, ուր որ բոլոր բնակիչներէն մեծ պատւով ընդունուեցաւ, որոնք ըստ սովորութեան գետնի վրայ կյնալով երկրպագութիւն ըրին, եւ քանի մը խող պարգեւեցին: Թագաւորին երկու որդիքն իրեն դիմացն ելան եւ զինքն առին իրենց հօրը տունը տարին: Երբոր բազմութիւնը շատցաւ, ցեղապետներն սկսան ըստ սովորութեան կարգաւորութիւնը պահելու աշխատիլ: Գուգ թագաւորին առաջարկեց, որ իրեն հետ նաւ գայ, որուն ինքն իսկզբան քիչ մը դժուարութիւն ցուցուց. բայց անմիջապէս ասոր վրայ միտ գրին որ տեղացիք երկայն նիզակներով, բիրերով եւ նետերով կը զինաւորէին եւ խիտ առ խիտ կը ժողվուէին: Ծոցին դիմացի եզերքէն ծառակուր մը հասնելով՝ աս թշնամական շարժումնին աւելի եւս սաստկացաւ, որովհետեւ լուր բերաւ թէ Տիսքովերիին նաւա-

կէն հրացան մը պարպուելով ցեղապետ մը մեռած է: կանայք, որոնք մինչեւ նոյն ատեն վըստահութեամբ Անգղիացւոց հետ կը խօսէին, անմիջապէս ետ քաշուեցան, եւ բազմութեան մէջ սաստիկ խոռվութիւն մը սկսաւ: Գուգ տեղացւոց աս խոռվալից շարժումը տեսնելով Միտլեղըն պաշտօնակալի տեղակալին հրամայեց որ իր զօրքովը դէպ ի նաւակ ետ քաշուի, որուն տեղացիք չընդդիմացան: Իրեն ետեւէն գացին Գուգ, թագաւորն իր կնոջը հետ, իրեն երկու որդիքն եւ քանի մը ցեղապեաներ: Արդէն տղուն մէկը մակոյկ մտած էր եւ իր ետեւէն եկող հօրը կը սպասէր, երբոր մէկէն թագաւորին կինն եւ մէկաները թագաւորին վիզը փաթթուեցան եւ զինքն ստիպեցին որ ծառակուրի մը մօտ գետինը նստի, եւ համոզցուցին ալ որ եթէ նաւն երթալու ըլլայ պիտի սպանուի:

Երբոր բաներն աս վիճակիս մէջ էին, ցեղապետ մը տեսան, որն որ իր նիզակը կէս մը վերարկուին տակը ծածկած՝ Գուգին վրայ կը յարձակէր, Գիլիբս Գուգին առաջարկեց որ ասոր վրայ կրակ ընէ, որուն Գուգ չէր ուզեր հաւանիլ, բայց երբոր ցեղապետն աւելի եւս իրենց մօտիկցաւ, ան ատեն Գիլիբս իր հրացանին կոթովը զարնելով սպաննեց: Ուրիշ ցեղապետ մըն ալ, որն որ յիմնապետի մը հրացանը յափրշտակած էր, հարուածով մը ստիպուեցաւ ետ դարձընել: Երբոր խոռվութիւնն աւելի եւս սաստկացաւ, Գուգ իմացաւ որ եթէ թագաւորը բըռնութեամբ տանիլ ուզելու ըլլայ իրեններէն շատ մարդ պիտի կորսնցընէ, ուստի նորէն նաւ մանելու հրացան տալ կ'ուզէր, բայց նոյն միջոցին մէկն իրեն քար մը նետեց, որուն Գուգ գնդակով լեցուած հրացան մը պարպելով պատասխանեց. բայց գնդակը չնդիկին զգեստին վրայէն սահելով ոտքերուն եկաւ եւ մեծ վեաս մը չկրցաւ

ընել, ասով Հնդիկը համարձակութիւն առնելով
սկսաւ ձեռքի նիզակը խաղցընել եւ գուգին վրայ
նետելու կը սպառնար, բայց գուգ գնդակով
կրակ ընել չուզելով զինքը գետինը պառկեցուց :
Նշն միջոցին ուրիշ մէկն ալ տեսնուեցաւ, որն
որ ծառակրի մ'ետեւ պահուըտած՝ գուգին նի-
զակ մը նետելու վրայ էր. ան ատեն գուգ ասոր
վրայ կրակ ըրաւ. թէպէտ անոր քովիններէն մէկն
սպանուեցաւ, բայց զօրաց յիսնապետին արձա-
կած գնդակը զինքն ալ գետինը պառկեցուց :
Աս դէպքերով տեղացիք քիչ մը վհատելու սկը-
սան, բայց ետեւի կարգերն, որոնք չէին գիտեր
թէ առջեւն ինչ կ'ըլլայ, առջեւինները յառաջ
մղելով՝ զինուորներուն վրայ սոսկալի քարի հե-
ղեղ մըն է սկսան տեղացընել. անոնք ալ առանց
հրամանի սպասելու ամէնքը մէկէն կրակ ըրին,
որուն վրայ նաւակին մէջ սաստիկ կրակ մը սկսաւ :

Գուգ վերջին աստիճանի զարմացման եւ անձ-
կութեան մէջ էր: Զեռքով նաւակին նշան ըրաւ
որ կրակը դադրեցընէ եւ եղերք գայ, որպէս զի
կարենան զօրքը նաւ տանիլ: Մակոյէն առանց ու-
շանալու հնազանդեցաւ եւ եկաւ, բայց նաւակը
փոխանակ իր նաւապետին օգնութեան դալու,
անկից հեռացաւ գնաց, այնպիսի ատեն՝ երբ որ իր
ծառայութեանն ու իր մարդիկներուն վերջին աս-
տիճանի հարկաւորութիւն կար: Բայց բոլոր դըժ-
բախտութիւնը միայն աս չէր, որովհետեւ երբոր
հրաման արուեցաւ որ զինուորները մակոյէ մտնեն,
մակոյէն մէջ այնպէս խիտ առ խիտ լեցուեցան,
որ հրացաննին չէին կրնար գործածել: Իսկ դեռ
ցամաք մնացած զօրքը թշնամեաց վրայ կրակ ը-
րաւ, բայց հրացաննին նորէն լեցընելու ժամա-
նակնին կղզեցիք բազմութեամբ իրենց վրայ յար-
ձակեցան եւ բոլոր գունդն սկսան դէպ ի ծով
մղել, ուր որ չորս հոգի մեռան եւ տեղակալն ալ
վիրաւորեցաւ: Աս ճգնական վայրկենին մէջ գուգ

բոլորովին առանձին եղերքին մօտ ժայռի մը վրայ
 թող տրուած էր: Բայց ձախ ձեռքով գլխուն
 կոնսակի կողմը քարերէ պաշտպանելով եւ աջ
 ձեռքովին ալ հրացանը բռնած՝ աճապարելով դէպ
 ի մակոչկ կ'երթար: Բրով զինաւորուած տեղա-
 ցի մը զգուշութեամբ սողալով իրեն ետեւէն կ'եր-
 թար, որպէս զի յարմար առիթ գտածին պէս
 վրան յարձակի: Աս մարդս, որն որ թագաւորին
 մէկ ազգականն էր, արտաքոյ կարդի արագաշարժ
 էր: Վերջապէս Գուգին վրայ յարձակեցաւ եւ
 իրեն գլխուն ետեւի կողմը բաւական զօրաւոր
 հարուած մը տուաւ, եւ ետքէն ետ դարձաւ ու
 փախսաւ: Կաւապետը քիչ մը թմրած կ'երեւար:
 Քանի մը քայլ ալ առնելէն ետքը ձեռքի զէնքը
 գետինը ձգեց, ձեռքերուն ու ծունկերուն վրայ
 ինկաւ. Երբոր նորէն ոտք ելլելու կը ջանար, ան-
 դիէն ուրիշ տեղացի մը վրան յարձակեցաւ եւ
 երկաթէ նիզակով մ'իրեն ծոծրակը խոցեց:
 Գուգ գետնի վրայ դարձեալ կը ճգնէր յառաջ
 երթալու, բայց պղտիկ լճակի մը մէջ ինկաւ, ո-
 րուն ջուրն իրեն միայն մինչեւ ծունկը կը հաս-
 նէր. Շուտ մը հնդիկներու բազմութիւն մը նցն
 տեղը վազեց, որոնք կ'աշխատէին որ զինքը բո-
 լորովին ջրին մէջը խոթեն, բայց Գուգ շատ աշ-
 խատելով կրցաւ գլուխը ջրէն դուրս բռնել, եւ
 աչքը մակոչին դարձընելով՝ որն որ իրմէ շատ
 հեռու չէր, սկսաւ անկից օգնութիւն խնդրել:
 Ստոյգ է որ մակոչիր վերջին աստիճանի բազմու-
 թեամբ լեցուած ըլլալով իրեն չէր կրնար օգ-
 նութիւն մը հասցընել, բայց աս ալ հաւանական
 է որ, աս անակնկալ աղէտից մէջ Անդղիա-
 ցիք այնպիսի պարագայի մէջ պահանջուած հան-
 դարտութիւնը կորսնցուցած ըլլան: Տեղացիք տես-
 նելով որ իրեն օգնութիւն մը չիգար, զինքը խո-
 րունկ տեղ մը քաշեցին եւ բոլորովին ջրին մէջ
 խոթեցին, բայց Գուգ զօրաւոր ջղեր ունենալով

կրցաւ նորէն մէջ մ'ալ ոտք ելլել եւ մադլելով
ժայռի մը վրայ ելլել: Նոյն միջոցին սոսկալի բրի
հարուած մը գալով շնչասպառ գետինն ինկաւ:

Ա այրենիներն ետքէն իր մարմինը քաշեցին ժայ-
ռին վրայ հանեցին եւ գաղանային կատաղութեամբ
նիղակով բոլորովին ծակծկեցին. իրարու ձեռքէն
նիղակը կ'առնէին, որպէս զի սպանուողէն վրէժ-
նին հանեն: Դիակը քիչ մը ժամանակ ալ ժայ-
ռին վրայ ձգուեցաւ եւ երբ որ տեղացիք թէ ի-
րենց ըրածին վրայ զարհուրած, եւ թէ նաւէն
արձակուած թնդանօթներէն ստիպուած նոյն տե-
ղէն ետ քաշուեցան, ան ատեն Անդղիացիք կրո-
նային զինքն ամբողջ գտնել: Բայց այսպիսի փորձ
մը չեղաւ, եւ դիակն ետքէն տեղացիք առին կտոր
կտոր ըրին եւ ցեղապետներուն բաժնեցին: Մե-
ռելին մնացած մասերն ետ տրուեցան, որոնք
ամենայն պատշաճ պատուով ծովուն տակը նե-
տուեցան: Ասանկով Անդղիայի ամենամեծ նաւա-
պետներէն մէկը 1779ին Փետրուարի 14ին վայ-
րենիներու անշուք կոռուի մը մէջ իր կեանքը լմբն-
ցուց: Երբեք իրեն վիճակն ունեցող մ'իրեն չափ
գիտութեանց մեծ ծառայութիւն չկրցաւ ընել:
Գրեթէ կրնանք ըսել թէ իր մարդասիրութեանը
զոհ եղաւ, որովհետեւ եթէ ան բարբարոս հա-
լածողներուն կենացը խնայելու համար անոնցմէ
ետ քաշուելու տեղ, վրէժինդրութեամբ իրենց
վրայ երթալու ըլլար, ան ատեն իր բախտը բո-
լորովին տարբեր կ'ըլլար:

Աս արշաւանքին պաշտօնակալներն եւ նաւաս-
տիք աղէկ զգացին որ իրենց հրամանատարին
մահն իրենց ինչափ մեծ հարուած էր: Խո-
րին տիսրութեամբ Օվչիչի կղզին թող տուին,
ուր որ աս աղէտալի դէպքը պատահած էր, եւ
Ռիղոլիւշըն նաւին հրամանատարութիւնը Քլէր-
քէին անցաւ, իսկ Տիսդովէրիին՝ Կորէն հրամա-
նատար եղաւ: Սէնտուիչեան կղզիներուն մէջ

ուրիշ քանի մը քննութիւններ ալ ընելէն վերջը
նաւերը Քամչաղքային եւ Պէրինկի նեղուցին այ-
ցելութեան գացին։ Հոս տեսան որ թէ Ամերի-
գայի եւ թէ Ասիայի եղերքը սառուցներուն մէ-
ջէն անցնիլ երթալն անկարելի է, ուստի նորէն
գէպ ի հարաւ դարձան 1779ին Օգոստոսի 22ին
հիւանդութեամբ Քլէրքէ նաւապետն ալ մեռաւ.
իրեն տեղը կորէ, կորէին տեղն ալ Քինք անցաւ։
Երկրորդ անգամ ալ Քամչաղքային այցելութիւն
ընելով Ճենաց եղերքէն ետ դարձան, եւ քիչ
մ'ատեն գանդոն մնացին։ անկից ալ Բարեյսուսոյ
գլուխը նաւեցին։ Վերջապէս չորս տարի երկու
ամիս եւ 22 օր հայրենիքներնէն հեռու մնալէն ետքը
Թամիզ գետին բերանը մտան։ բոլոր աս ատենս
հիւանդութեամբ միայն հինգ հոգի կորսնցուցին։

Դուգին թէ աս եւ թէ առջի ճամբորդութիւն-
ներով աշխարհագրութեան գիտութիւնը զգալի
յառաջադիմութիւն մ'ունեցաւ։ Հարաւային ծո-
վուն նկատմամբ եղած տարակցուր լուծելէն եւ
Խաղաղական ծովուն մէջ շատ կղզիներ գտնալէն
զատ, նոր հարաւային Ռւէլսի, Վանտիէմէնի եր-
կրին, նոր Զելանդիայի եւ նորՓոլք կղզւոյն
եղերքները ճշտիւ քննելովն Անգղիայի տէրու-
թեան մէծ ծառայութիւն ըրած եղաւ, որովհե-
տեւ նոյն կղզիները հիմա Բրիտանական դաղթա-
կանութիւններու տեղ եղած են։

Դուգ նաւապետին մահուան լուրն Անգղիայի
մէջ շատ խորին ցաւով ընդունուեցաւ։ Թագա-
ւորն ուզեց որ ամէն տարի իր կնոջը 200 իսկ
իրեն որդւոցը 25 փ. սգերին ոռձիկ տրուի։ Թա-
գաւորական ճեմարանն ալ իրեն յիշատակին հա-
մար ոսկի գրամ կոխել տուաւ, եւ թէ Մեծն
Բրիտանիայի մէջ թէ անկից դուրս իրեն յիշա-
տակին համար ուրիշ զանազան պատիւներ եղան։

Ց Ա Ն Կ

Ա. Յակոբոս Գրուգին Ճնանիլն ու մինչեւ իր առաջին Ճամբորդութիւնն անցուցած կեանքը ,	1
Բ. Գրուգին առաջին Ճամբորդութիւնը	5
Գ. Գրուգին Երկրորդ Ճամբորդութիւնը	35
Դ. Գրուգին Երրորդ Ճամբորդութիւնը	67

